


891.99  
9-76



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԳՐԻ ԳՐԱԴԱՐԱՆ

# ԱՆՀԵՍՈՑԱԾ

## ՍԵՐՈԿՆԴ ՄԸ

Եղիշող Տառապություն

891.99  
Զ-76

ՀՀ Առողջապահության  
նախարարություն

1924  
հ. 901.10

58

19 NOV 2011

«Ժ.Ա.Մ.Ա.Կ.Ա.Կ.Բ Ա.ՍԵՆ.Ա.Շ.Ա.Ր» Թիւ 38  
Համապարփեն Ա.Ա.Գ.Բ.Ա.Կ. Ա. ԲԻԿԻՍ

891.99

~~9-76~~


ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐՈՎ

ԱՆՀԵՏԱՑԱՐ

ՄԵՐՈՒԴ ՄԸ



H. MAMASIAN  
49-LEXINGTON AVE  
N. Y. C



Ա. ՊՈԼԻԿ 1924

19.05.2013

29759

(27332-Ա.3)

ՏՊԱՐԱՆ ԵՒ ԿԱԶՄԱՏՈՒԽ «Ա. Բ. Ա. Մ Ա Ն Ա»  
Չափմանքիւր, Յակոբեան Խան, Թիւ 10 12 13



(6310-52)  
22058-59

Ա Ա Ա Ա Ա

Ս Ե Գ Բ Ա Ք

Երեք ուսանող երիտասարդներ էին ասոնք,  
Արեւու և զատ զատ գաղափարներու, զգացում-  
ներու և յատկութեանց ներկայացուցիչ այսօր և  
ոչ մին նաց անսնցմէ, մին մահք տարաւ, միւսը  
պանդիստութիւնը տարագրեց և երրորդին ոչ ոք  
զիտէ, ուր ըլլալը: — Հետք ու յիշատակ չի թռ-  
զուցիս, ուսկի՞ց եկոն և ո՞ւր զացին ասոնք, ոչ  
ոք կրաւ երեք իմանալ: Բայց անոնց տարօրի-  
նակ կենաքէն քանի մը հատուածնիր զեռ ըերնէ  
Արան կը զրուցուին, պարզ ու սրտայոյզ է այս  
անհնառ, ած երիտասարդաց վրայի աւանդութիւնը:

Ե ւ ուսանող կ'ըսեմ, կ'երեակայէք անմիջա-  
պէս քամով թեթէ, յոյսով հարուստ, զուարթ,  
Ճքեալ, անտէր ու անհոգ էակ մը, ոչինչ աւելի  
հնատար րիմ է քան զոյտութիւնն այս արարածին որ  
ուստան խստութիւնն իր անսպաս զուարթութեամբ  
կը թիւ եւցնէ, ու չատ անդամ անողոք ճակատա-  
գրի զուսութեան զէմ կը մաքառի:

Ըստիրական արդի դիրքին մէջ ուսանողին  
կեանքն յատուկ զոյտութիւն մէկ խորին ուսումնա-  
մերութեան արժանի, այս տարօրինակ կեանքն ըն-  
դելրական պայքարին մէջ առաջին պատերազմի  
քաշտն է այսուհետեւ:

Աւանողն՝ ամեն բանի փափաքող ու ամեն բանէ զուրկ՝ հեզնող ու գժգո՞ւ անձնաւորութիւն մէ:

Այս երեք պատանիներն որոց պատմութիւնը կ'ստուծնենք, Յերայի Համալսարանին պատուանողներէն էին, ատեն մը բրբ իրաւաբանական ու երկրաշախական ճիւղերը կը դասախոսուէին հոն:

Երեքն ալ առանց ընտանիքի ու առանց ըստակի երիտասարդներ էին: Բնչպէս զտեր էին զիրար, պարզապէս Համալսարանին մէջ հանգիպելով. միատեղ ճամբրորդութիւնը միշտ բարեկումութիւն յառաջ կը բերէ և ուսանողութիւնը ճամբրորդութեանց լոււագո՞նն է. ուստի չուտավ մտերմացեր էին այս երետասարդներն որք միասն ճամբրայ ելած էին դէպի հանձնանօթն:

Քասեինին սովորաբար պարապ, ու պարտաւոր գոլով երեմն ցերեկուան ճաշն առողջապահիկ կանոնաց հակառակ և հետեւարար աւելորդ զտահլու, այս պարոններն երեք չ'էին մտարերած բաղդին խոտութեանը դէյ գանգատելու. բարձրագոյն զիտութեանց հետեւելով, Փիւ շատ փիլիսոփայ այլ զուարթ փիլիսոփայներ էին ասոնք:

Գասախօսութեանց ժամբ լրանալուն պէս, այս երիտասարդներն՝ իրեւ Յերայի փողոցներուն մշտաշրջիկ ողիններն՝ վարձու սենեակ որոնելու պատրուակաւ առւներու մէջ փակուած գեղուհիններն երեւան հանելը բան գործ ըրած էին իրենց:

Յայց այս ձրի ու հաճոյակի պարապումը երկար չեւեց, բաղդատարար շատ կարծ միջոցի մէջ, վարձու տուն կամ սենեակ ունեցողներուն ամէնքն ալ այս երեք թափառիկ այցելուները հանչցան և

իրարու հանչցուցին, այնպէս որ որ մը բոլոր տուները փակ զտան իրենց առջեւ:

Այս կացութիւնը ծանր էր ու չէր կրնար շարունակել. երեք բարեկամներուն ամենէն հանձարեզին կ'ինար ճար մը ստածել, զիւտ մը ընել, ևթէ ոչ ուսմանց մէջ անուն ստանալու՝ գոնէ ամենովեայ նոր զրօսանք մը հարելու համար:

Հարկը մարդս հնարամիտ կ'օնէ:

Յերայի տանուտեարք առաւօտ մը տեսան երկրաչափական գործիքներով զինուած մի քանի երիտասարդներ որք իրենց տանը յատակազիծը շինելու զրազած էին:

Փոլցներուն նոր ուղղութիւն մը տալու խօսք կար. ասանցմէ մին տուները երեքական մէթիքներս քաշելու հարկին վրայ կը պնդէր . . . երե՞ք մեթիք . . . տանուտեարք հանրեկեցան, Թաղապետական վեցերորդ շրջանակը՝ փողոցի համար վլցուած տուներուն արժեքը հատուցանելու կողմէն հաշակ հանած չ'էր, ու ասով երրորդը կ'րլար որ երկրաշրջները զարձեալ իրենց ընակութիւնը քանզիել կ'արոշէին: Կալուածատէրներէն մին մօտեցաւ այն երիտասարդին որ խումբին մեծը կ'երեւէր ու զայն տան հրամցուց անոր սիրառ շահելու համար: Երիտասարդը գոււարութիւն չ'ըրաւ և իր ընկերներով այս հրամերին պատասխանեց:

Այս փոքրիկ քաղաքավարութիւնը բարոր այն փողոցի տուները փրկեց. վասն զի երկրաչափներն իրենց գործիքները վերցնելով ուրիշ տեղ փսխաղըցին: Աւելորդ է բաել որ այս սպառնալից կառակն ուսանողներուն նորահնար մէկ միջոցն էր:

Ահա այս և ասոր նման հազար խաղերով իրենց  
ցերեկուան ժամերը կ'անցունէին այս հովկուլ դա-  
տարկաշրջիկներն, ինչպէս կ'ըսէր բարեյիշատակ՝  
Ռուսինեան :

Գիշերները տարբեր խնդիր էր . զբօսանքի նե-  
ղութիւն չի կար . գժուարութիւնն ընտրութեան մէջ  
էր . Քերայի բոլոր « Քափէ շանդան շներն հիւրամե-  
ծար կը զանուէին այս տղոց համար , վասնզի ամէն  
մէկուն մէջ մէկ մէկ երգիչ աղջկան համակրութիւ-  
նը շահած էին :

Երրեմն աղջասիրական զգացում մը մուտ կը  
գտնէր այս զուարձութեանց մէջ . օր մը տեսան որ  
Տիգրան՝ երեք մտերմաց կրտսերագոյնը՝ Արեւել-  
եան Սլքաղարի մէջ նորեկ ու գեղանի գերմանուհ-  
ոյ մը բարեկամութիւնը շահէր էր . զիտեղին որ  
այս կապակցութիւնը սովորականին առելի ջերմէր .  
Տիգրան ամէն օր մէկ երկու ժամ այս աղջկան  
առնը կ'անցունէր :

Ամիս մը վերջը գիշեր մը Տիգրան Համալսա-  
րանին բոլոր աստանդական ուսանողները ժողվեց-  
ու . Ալքաղար տարաւ . Ես եմ զծեզ հրամիրողը .  
պարօններ , ըստ Տիգրան ասոնց առջեւն իմալով .  
Երիտասարդներն յօժարակամ հետեւեցան իրենց դե-  
ռահաս ընկերին :

Դրամէլի նոր զծին շինուելէն առաջ ամէնուն-  
ժանօթ էր այս հոչակաւոր սրան ուր այսօր Նոր  
թատրոնը կը բարձրանայ իր շքեղ ձակատով :

Ամէն ոք գիտէ կամ չը գիտէ թէ թ'ոչէ և Քափէ  
շանդան » մը . — Հոս՝ տեղը չ'է բարոյականի տե-  
սակէտով քննել այս զբօսանաց վայրերը . սա չո՞-

հարկ է բաել միայն որ այս սրաներուն մէջ ամբո-  
խը երկու մասի կը բամնուի , մին որ սրանին մէջ ,  
պարզամիտ ու ալշած , կ'ունկնդրէ կիսամերկ ու  
հրապուրիչ աղջկան մը երգերուն . ասի հանդիսա-  
տեսներուն նորեկ , դերավարժ ու աղքատ մասն է .  
միւն որ արհամարհելով պարզ ունկնդրոյ մը հա-  
մաս գերն , իր ժամերը կ'անցունէ գերասանուհեաց  
յատուկ սրաներուն մէջ , այս զիցուհեաց մօտ ու  
« ուուլէթ » ի սեղանին քով . իր կեանքը բամնելով  
ցոփութեան ու խաղամոլութեան մէջ :

Ալքաղարի սրան այս զիշեր կարծես սովորա-  
կանէն աւելի փայլ մ'ունէր . երգիչներն իրարու կը  
յաջորդէին իրենց նոխ ու շուայլ շրջազգեստներուն  
երկայն քղանցքովը ծածկելով տեսարանին կէսն .  
ընդհանուր զուարթութիւնն մը կար սրանին մէջ :

Կարզը Գերմանունոյն եկաւ : Գեղանի երգիչն  
յառաջացաւ տեսարանին առջեւ , սեւ ալբակէ պարզ  
ու անզարդ շրջազգեստ մը հագած էր որ իր գեղեց-  
իկ մարմինն ընդրկելով անոր բոլոր հրապոյը երե-  
ւան կը հանէր . մազերը ժողված չ'էր , այլ ցիրու-  
ցան թողած ուսին վրայ . իր գէմքը խոժոս ու  
տրտում արտայացութիւն մ'ունէր : Աղջիկն սկսաւ  
երգել . . . :

Եւրոպացիներն ի Պուր ջանացին բառ մը հաս-  
կընալ այս անսովոր արտասանութենէն , մինչզես  
ահագնալուր ու որոտաձայն ծափահարութիւնն մը  
երգին առաջին տունը կ'ողջունէր : Երգիչ մը չ'էր  
նա , այլ ներշնչեալ ու գերազոյն ողի մը որ կ'իշ-  
խէր բոլոր ներկայից վրայ , սրանին մէջ գտնուող  
բոլոր Հայերն ոտք ելեւ էին միեւնոյն զապանակէն

մղեալ . դերասանուհին «Մայր Արաքսի» ի առաջին ասւնը երգեր էր :

Սուածին անդամն էր որ հայերէն երգ մը կը լսուէր այս սրահին մէջ , ու այս հաճոյալից դաղավարը Տիգրանի երեւակայութեան ծնունդն էր :

Տիգրան իրաւաբանութեան ուսանող մ'էր . ճպուռի մը պէս շատախօս . թոչնոց մը պէս երգող ու անոր պէս անհաստատ , աղջկան մը պէս քնքոյչ , սատանայի չափ խելացի պատանեակ մ'էր . առաջինն էր Համալսարանին մէջ ուր ամէնքը զինքը կը սիրէին , միշտ օգնող ու ձեռնոտու գտնուած էր իր դասակիցներուն որոց անբաժանելի բնկերն էր , մասնաւորապէս Անդրաքի համար ( երկրաչափութեան ուսանող մը ) որու զաւկէ աւելի սիրելի էր :

Համեսեօթը տարեկան կար այս պատանին , համեստ իր գիտութեան մէջ , պարզ , համարձակ , վիճող ու զայրացկոտ տղայ մը : Բարձրագոյն գիտութեանց հետեւելով՝ մայրենի լեզուի գրադիտութիւնը մէկ կոզմ թողած չ'էր :

Բացէ ի բաց կ'արհամարէր անոնք որ հազիւ օտար լեզուի մը մէջ զետավարժ , իրենց ազգութիւնն ամսօթ ու նուաստութիւնն էր համարին ու մայրենի լեզուն կը գնան անհամ , կոշտ ու տճեւ . նոյնչափ կ'արհամարէր զուցէ անոնք որք գիտութեանց նախնական ծանօթութիւններն սատանալով անմիջապէս աշխարհաքաղաքարցի կը դառնան :

Հետեւապէս ազգացին կեանքի հմուտ ու հետամուտ , քննադատող ու դժգոհ սպի , իրնէ բնդղիմազիր ամէնց վարչութեան . քիչ չատ մատ ունեցած էր իր բարեկամներուն հետ այն զանազան

ժողովրդական ցացկերու մէջ որմէ ապիկար վարչութիւնն մը ու նուազգացած երեսփախանութիւն մը կը սարսափին : Քանիցո այս երկու ժողովները պաշարուծ էր Մատենադարանի սենեկին մէջ որ մեր ազգացին փախառական իշխանութեան առվորական ապաստանն է :

Դալաթիոյ եկեղեցւոյ բակին մէջ շատ անգամ լսուած էր անոր ըմբսաս ու գրգուիչ ձայնն որ պանդուխտ Մշեցիներն իր շուրջը կը հաւաքէր , կը հրահրէր ու կ'արձակէր . ժողովրդեան պատանի ու սիրելի հետեւարն էր ամի՞ զոր ամէնքը կը ճանչնացին այն ատենները :

Այս վատթարացման դարուն մէջ ուր միտքն հոգին կը մեոցնէ , ուր մարդկութիւնն ազգութիւնը կ'անհետացնէ , թերեւս միակ այս երիտասարդն էր նիթոպաշտ փիլիսոփայ մը՝ տունց զարկ լինելու այն բանաստեղծական սղին զոր պատանութիւնն ու դժբաղզութիւնը կուտան և զոր չափահասութիւնն ու երջանկութիւնը ետ կ'առնուն :

Տիգրանի բնատանիքը ծանօթ չ'էր ու ինքը բնաւ չ'էր խօսեր անոր վրայ . իր մանկութեանը Պէտրութաց կը բնակէր , վերջն Օրթազիւղ անցաւ ու յետոյ Բերայի մէջ հանգիպիցան անոր :

Իր ընկերներն Համալսարանին մէջ ճանցան զինքը . շիկնոտ ու մելամուղձու . սրտափակ ու զիխանակ աղայ մ'էր . ժամանակով օրտի մատ , հըպարտ ու զուարթ պատանի մ'եցաւ . քաշուոծ ու առանձնացած էր առաջ , հիմա մօտեցող , թերեւս յարձակալ մէկն էր :

Այս տղան միջակ ու վայելուչ հասակով , մութ

շագանակադոյն մաղերով պատահի մ'էր . գեղեցիկ գէմք ու գեղեցկագոյն աչքեր ունէր զորս Համալսարանին շուրջը գանուռղ տուներուն աղջիկները շուտով նշարնցին :

Տիգրան սիրոց առողին աղջիկն որ իրեն ժբադեցաւ ու ինքն իսկ իր սիրոց սաստկութենէն վախցաւ : Դիցուհոյ մը պէս զեղանի ու մանկամարդ հեղենուհի մ'էր այս որ Համալսարանին պարգևեաւ բաշխութեան հանդիսին մէջ տեսեր էր պատահին առաջին ելլող այնքան տարիքոտ ընկերներու մէջէն . ուս մահաւանդ զարմացեր ու հաւներ էր անոր ձեւերուն որոց չնորհը պարզութեանը մէջ կը կայսար :

Կատակ մը , պարզ կատակ մ'ընել կարծեր էր ժպտելով անոր երեսին ու անոր սրտին հաղորդելով իւր աչերուն աւերիչ կրակը . վերջէն Տիգրանի յափշտակաւթիւնը տեսնելով զրօններ էր քիչ մը ու յետոյ ձանձրացեր էր անկից . այս քմահաձոյքը լուրջ բան մը չ'էր աղջկան համար , այլ մահացու կրնար լինիլ պատահույն սրտին :

Հելլենուհին ամսունացաւ . ահաւոր ու սարսափելի հարուած մը եղաւ ասիկա . Տիգրանին որ մազ մնաց պիտի մեռնէր , մէկու մը չի բացաւ իր վիշտն ու մէկու մը չի գանգատեցաւ ; արժանապատութեան զգացումն որ ամէնէն հզօր կը խօսէր իւր հոգեւոյն , զինքը փրկեց . չի մտածեց ալեւս անոր , բայց չի չնջեց անոր սէրն իր սրտէն . ամուսնացող անխոնեմուհին իր սիրած աղջիկը չ'էր . իր սիրած մեռած համարնց այլեւս և երկիւղած բարեգաշտութեամբ մը իր սրտին մէջ խոր ու շատ

խոր թաղեց առաջին սիրոյ յիշատակն ու ամրացաւ ձակատագրին դէմ :

Այ ոք իշխեց իրեն սիրով անկից վերջը . ի վոխոքէն ինքը բուռն ու կատաղի եռանդով մը նետացաւ կանանց մէջ . սիրած էր ու խարած էին զինքը . կարգն իրեն էր խարելու . Տիգրան ձախորդութեան կը հաւատար . ուստի ծանր չեկաւ իրեն միրոյն վրէմը միւսէն լուծել . հատուցման մէջ կիները մի կզմէկու երաշխաւոր կը ճանչնար :

Ուստի ամէն կնոջ միեւնոյն աշխուժով ու միեւնոյն համոզմամբ կրկնեց իր սէրն ու զիմաշինը համոզեց . իրեն համար բաղդատութիւն ու տարրերութիւն չի կար կանանց մէջ . մանկամարդն ու տարիքն առնողը , զիզանին կամ տգեղը , տիրուհին կամ սպասուհին , գործաւորուհին կամ հասարակաց աղջիկը միեւնոյն բանն էին իրեն համար :

Անգրաք երեք բարեկամներուն ամէնէն ձանքարթոյն էր ու քսաներեք տարեկան լինելով Տիգրանի համար զրեթէ մնձ եղբայր մ'էր . տժգոյն , նիշար ու խարտիշաներ երիտասարդ մ'որոյ սովորաբար դաշտուկ դէմքին վրայ ներ ու բարակ շրթունքն աչքի կը զարնէր իր կարմիր գոյնովը :

Գեղեցիկ կապոյտ աչքեր , լայն ու ժամանակէն առաջ ակօսեալ ձակատ մը , սիրուն մօրուք մը ու սեւ երիզով կախուած ակնոց մը կը տեսնուէր այս երիտասարդին դէմքին վրայ որ միշտ լուրջ թերեւս խոժու երեւոյթ մ'որնէր . կատարեալ հակապատկեր մը լինելով հանգերձ իւր կրտսերագոյն բարեկամին , իր արտաքին ցուրտ ձեւերուն ներքեւ փափուկ ու վեհանձն սիրտ մը կը կրէր :

Անձնուեր մինչ ի մահ առանց բառ մը արտաւսանելու, գաղտնապահ, խորհրդառու, մէկ բառով եղական ընկեր մը :

Իր աւզբունքներն ու ճաշովը ծանօթ էին, որոց համար մաքրակրօն Անդրիացւոյ մը պէս անողոք էր, կառավարութեանց միապետութիւնը, կանանց մէջ խարտեացը, գոյներուն մէջ սևը կը ճանչնար միայն :

Երաժշտութեան մէջ Մէնուէւաօնը Կ. Ընտրէր իր յամբ, անորոշ, ու արտում չեշտերովը, նկարչութեան մէջ Այզազովսքին իր անհուն ու անխռուափելի ծովին, իր ծփծուն ալիքներուն, իր կապարագոյն ու ցիրուցան ամպերուն և այն անբացարելի խորութեան հետ որ այս մեծ արհեատուորին յատուկ է :

Բանասանեզօտթեան մէջ արեւելեան երգերը կը սիրէր, Երբեմն մելամազնու, յուսակտուր այլ համբերատար որի մը կայ այս երգերուն մէջ, Երբեմն արհամարհու չեշտ մը :

Ուսո՞ր որք անգէտ են օստանեան զիւռութեան, պախուրակելէ ուրիշ կերպով չ'են միշտակեր զայն էն, Տէր Աստուած, ո՞վ է սա մաւրացիկ երգիչն որ սրճարունին մութ մէկ խորշին մէջ կը նուազէ, յարգալից բազմութիւն մը խոր լուսութեան մէջ կ'ուն կրնգուէ նմա, Սրեւելքի ժաղավրդեան չափ ոչ մուծարած է բանասանեզներն :

Ու Սեղբար յօժարափայթ կ'երթար Պոլսոց աւմբնէն անձանօթ մէկ խորշին մէջ, առաճիկ թագի մը մէկ անկիւնը բարեմիտ ու ծերունի թուրքաց հետ ունինքրել այս գիշու բանասանեզներուն : Երբեմն

Հայ մ"է այս համեստ երգիչն՝ որիւր մայրենի լեզուին անձանօթ՝ օսմանցի բանասանեզներուն մէջ առացած է փառանեզ անուն մը : Արդարեւ թուրք երգիչներն՝ որպէս նախնի ժամանակի ասպետներ՝ յատուկ անուն մը ունին իրենց ասպարէզին մէջ արով կը միշտակուին :

Սեղբար անյագ հետաքրքրութեամբ կը հաւաքէր մոռացեալ հայ բանասանեզներու վրայ այն ամէն աշանդութիւնները՝ զորս ժամանակը դեռ չ'էր անհետացուցած, ու իր պատահէր որ անուանի Նամի մը ելնէր ասանց մէջէն, դեռահասակ ու վաղամեդիկ երգիչ, զրազէտ ու փիլիսոփայ մը, պարծանք հայ աշաղանդին, բոլորովին մոռացեալ ու անձանօթ եռամեր հայ զրագիտաց մէջ :

Ո՞ւր աեղացի էր և ո՞ր ընտանիքի կը վերաբերէր Սեղբար, ահաւասիկ հարցում մը զոր երբէք չ'էին մտարեած անոր բարեկամներն, հեռուէ հետու լսած էին որ վոստիրի ասիական եղերքէն լաւագոյն ընտանիքի մը անդրանիկ զաւակն էր, իր անկախ դիրքն ու ազատ դաստիարակութիւնը չ'էր շարժմարած հացրենի տան նահանապետական ընթացքին ուր անառասի ու անդարձ որդի մը նկատուած էր :

Մայրն, ո՞վ անհաւատալի դադանիք կանացի սրբն, իր մայիսը միւս զաւակացը յատկացուցած էր ու խոժոտ ու աններող գէմք մը միայն կար Սեղբարի գէմք : Հայրը խորիս յանդիմանութեամբ ու սպասնալեազ կը հիւրընկալէր այս անշահ զաւակն՝ որ իր հօր առեւտրական տետրակները բռնել կը միրժէր : Եղբարքն ամէնքն ալ իրմէ փոքր՝ իր վրայ կը ծիծտղէին . կտարեալ լքում մը տեսաւ

այս տղան նոյն իսկ իր ընտանեաց գրկին մէջ ու  
ալ առանձին կեանքը անհրաժեշտ գարձաւ :

Սեղրաքի բաժանմամբ կարծես բեռ մը վերցաւ  
ընտանեացը վրայէն . ամէնքը գոհ ու նրջանիկ  
կարծեին իրենքդիրենք այս տղուն հեռանալովը,  
իսկ ինքը չի կրցաւ բոլորովին անտարբեր բաժնուիլ  
մայրենի ծոցէն . ահաւասիկ իւր խորհրդածութիւն-  
ներէն մաս մը զորս թուղթի մը վրայնշանակած էր :

1873 տարուոյ սեպտեմբերի 7րդ օրը բաժնուե-  
ցայ բնանիմիկս զաս ու ազատ ապրելու համար .  
բաժանումը միւս աղէկ ու սիսուր բան մ'է . վեր-  
ջաւորութիւն մ'է . հոն նախուր կեանիր կը զաղքի  
ու ինչ որ ալ բլայ նոր սկսելիմը . կարելի չի ան-  
տարբեր սրտով առաջինք բողուլ . լետանայեաց նայ-  
ւածք մ'ունինք ամեն բանի զոր կը բողունի կամ  
որ զիմեզ կը բողու , - իսկ բաժնումնեաւ աղէ-  
կութիւնը հոն է որ ո եւ է ոյժ անջամամբ չի շր-  
յատուիր այլ կը կրկնապատկուի . աշխարհիս յա-  
ռաջդիմութիւնը կեդրոնացմամբ չ'է զոյացած . հա-  
մախմբութիւնն անկարգութիւն ու խռովութիւն  
յառաջ կը բերէ , ուստի բաժանումը սկառութիւն չի  
նաևակեր ինչպէս շատ անզամ կը կարծաւի . աշ-  
խարհիս մեջ կեանիր բաժանումավ կ'սկսի . ուզին  
պէտք է բաժնել մօն արզանդէն ուզէս զի ծնի ու  
ապրի , ով դնենակ ու արդինաւոր նակառագիր  
մարդկութեան :

Ուրիշ տեղ մը ալսպէս գրե էր . Գիշերներ  
մինակ կը դառնամ ամայի սենեակս որ համես  
կահ կարասիկ մը միայն կը պարօւմակէ . ամեն

ինչ կանոնաւոր տեկուած ու իր տեղն է . նրազ  
լուցկիրն մօս . փայտը վառարանին եով . զգեսներս  
իրենց ծածկոցին ներեն . ժամացոյցի պէս յարուած  
սենեակ մը որու դէմ ի զուր գանգատելու պատճառ  
կը փետուեմ . ո՛չ , այս եւկրաչափական անխոտու-  
թենէն չեմ ախորդիր . իր մը անխնամութեան եւե-  
լոյր պէտք է ինձի . վարձկան ծեռոնի մը ծառայու-  
թիւնը չէ , այլ սրտի մօս անձի մը խնամին է որ  
կրնայ ժենցնել այս անարձազանի պատեր :

Սեղրաքի բնանեկան բաժանումն ուրիշ պատ-  
ճառով մ'ալ ծանր ու գետարին եղաւ . հայրենի  
տունէն մեկնելով հարկ եղաւ . նաև թողուլ ման-  
կութեան ընկերուհի մը :

Քոյր ու եղբայր ըսուելու չափ տղայ հասակէ  
ի վեր . Սեղրաքի հետ մեծացած գեղանի պարմանուհի  
մ'էր այս՝ որ բարեկամ ու զրացի ընտանիքի մը մէկ  
հատիկ զաւակն էր :

Իւր տան մէջ լքեալ՝ Սեղրաք անոր քով միայն  
դաեր էր առաջին գորովոյ զգացումը :

Պատանին սովորական տղայ մը չէր . աղջիկն  
ամէնէն լաւ գիտէր զայս . անոր ընտանեկան կա-  
ցութիւնը մօտէն ձանչնալով՝ իր մեծարանքն աւել-  
ցեր էր այս դանացեալ հոգւոյն նկատմամբ ու  
իւրին յանձն առեր էր զայն սփոփել :

Ազգային վարժարանաց ուսումն աւարտելով  
Սուրբիկ—այս էր Սեղրաքի նորատի բարեկամուն-  
ւոյն անունն— ինքզնքը խիստ համբակ գտեր էր  
իր ուսեալ ընկերոջ քով . որոյ հմտութիւնը , բարձր  
դասողութիւնն ու իմաստալից խօսակցութիւնը

գենք կը հմայէին . Երիտասարդին մտերմութիւնը խիստ նպաստած էր իր այս համակրելի հոգւոյն ու մտքին մշակման , և փրկարար ներգործութիւն մը ըրեր էր անոր վրայ :

Ինչ որ ալ լինին մեր աղքային վարժարանաց վերագրուած պակասութիւնք . նոքա՝ անհատական դպրոցներուն վրայ ամենաբարձր առաւելութիւն մ'ունին որ ձշմարիտ աղքային կրթութիւն մը առ լու մէջ կը կայանոյ :

Ֆրանսայի Գթութեան քերց կամ Յողոքական վարժարաններէ միոյն մէջ ֆրանսերէն և միւսին մէջ անգլիերէնը կրնան լաւազայն կերպու առանդութիւլ . աղքային վարժարանք օտար լեզուներ ուսուցանելու մէջ յաջողութիւն ունեցած չեն երբէք և ճիշտ առոր համար կը գովեմ զանոնք . ամէն աղքականիք ընկերութեան մէջ, ընտանեաց մէջ գրք պունինալէ առաջ հայունիք մը պարտի լինիլ և Սուրբիկ աղքային կրթութիւն ստացող աղջկան ափարար մէր :

Հայ—հոսքական բարեկամունիք մ'ունեցեր էր որ բանկալթիի մէջ ֆրանսական գիշերօթիկ վարժարան մը կը յաճախէր . տեսակցութիւն մ'ունեցան օր մը և երկու աշակերտունիները փոխադարձարար իրենց առած ուսմանց վրայ խօսեցան . Յերայի օրիորդն որդահատող կարեկցութեամբ մը հարցուց Սուրբիկին առած դասերն ու խօսիս մեծամտութեամբ մի առ մի թուեց այն կարեւոր զիտելիքները զօրս ինք կ'ուսանէր : Ֆրանսայի պատմութիւն, Ֆրանսայի աշխարհագրութիւն, Ֆրանսայի գրականութիւն ու Պատական եկեղեցւոյն սրբազն դաւանանքն, ահա ինչ որ այս կանուխէն օտարա-

ցեալ աղջիկը թուեց իր ապչեալ ընկերուհոյն . նոյն իսկ ֆռանսացի օրիորդ մը պիտի նախանձէր այս արեւելքցի ֆռանսունոյն վրայ : Յուանսայի յետին գետակը, սարն ու ձորն, ամէնէն աննշան աւանը ծանօթ էին այս Հայունուոյն՝ որ իր հայրենեաց Արարատը չ'էր գիտեր և չ'էր ուզեր գիտնալ :

Սուրբիկ ապչեցաւ, ամցցաւ ու զայրացաւ, մինչդեռ ամբարտաւան պարմանուհին իր չը գիտցած հայերէն բառերը կոպիտ ու սխալ արտասանութեամբ մը կրկնելով անոնց տգեղութեանը վրայ կը ծիծաղէր ու հայերէն չը գիտնալուն վրայ կ'ուրախանար : Արդէն աղքագայի պատրաստութիւնները տեսեր էր . պիտի ամուսնանար եւրոպացի երիտասարդի մը հետ որ վինքը պիտի տանէր այն գեղեցիկ ու պաշտեցեալ երկիրն որուն ամէն բան զոհելու պատրաստ էր . հայ երիտասարդաց հետ ամուսնանալ, աղջային պարզներու հետ կենացիլ, ահա այն սարսափելի հաւանականութիւնը՝ զօր բնաւ չը պիտի ընդունէր :

Բայց ինչ որ անհանդուրժելի թուեցաւ Սուրբիկի, այն նախատալից անտարբերութիւնն էր որով իր հայրենեաց յիշատակութիւնը լսեց այս խորթ ու անհարազատ զաւկին բերնէն և Սուրբիկ այլեւս չը տեսնուեցաւ անոր հետ :

Ինք՝ մօտէն տեղեակ էր Հայոց գրական դործունէութեան, ամէն նոր երկ կամ պարբերական հրատարակութիւն իր հետաքրքիր նայուածքէն չ'էր վրիպած . և Սեղրաք հմուտ դատաւոր մը ու լաւագոյն առաջնորդն էր անոր գրական պարապմանց մէջ . իրիկունները առէն վրշը Սեղրաք Սուրբիկի



տունը կ'երթար . օրուան լուրերն աչքէ կ'անցուանէին , ու յետոյ ձմեռը , վառ ու ճարճատուն վառարանին ջերմութեանը մօտ , նոր հրատարակութիւններով ծածկուած սեղանին շուրջը . կ'սկսէր այն ջերմ , լուրջ ու հմտալից խօսակցութիւնն որ մինչեւ էիս գիշեր կ'երկարէր : — Ընդհանրապէս կը գտնդատէին որ բուն աղդային գրանանութենէ մ'աւելի օտարամուտ ոգի մ'էր որ հայ հեղինակաց շարադրութեանց մէջ երեւան կ'ելնէր , և ոռւսանայ մատենագիրներն՝ որ իրենց օրական ու պարբերական հրատարակութիւններով ֆուանսական ոճը ներմուծել ու տիրապետել տուեր էին՝ ամէն մեզադրանքէ ազատ չ'էին այս մասին :

Երբեմն գիտութեանց և ուսմանց վրայ կը գառնար խօսակցութիւնը . պարմանուհին , իր սեռին յատուկ բարեկաշտութեամբ , ըստ կարի կը գիմադրէր այն կարուկ վճիռներուն՝ որով գիտութիւնն իր անխուսափելի ծշմարտութիւնները կը ծանուցանէ . երկրաբանութենէ մինչեւ աստղաբանութեան վրայ կը խօսէին և Սեղրաք իր բարձր կրթութեան չնորհիւ մի առ մի կը բացատրէր այն անսղոք ու մշտնջենական օրէնքներն՝ որով անհունապէս փոքրիկ հիւլէն ու մեծ տիեզերքը միեւնոյն ներդաշնակութեամբ կը կառավարուին : — Ընկերական կենաց մշտայոյդ ինդիրներն ի կարգին վիճաբանութեան նիւթ կը լինէին . աղդաց ճակատագիրն , անհատներու ազատութիւնը , լեզուի ու կրօքի տարբերութիւնն հետզհետէ կը քննուէին : — Սուրբիկ յուղեալ ձայնիւ կը պաշտպանէր աշխատաւորներու տառապեալ դասն ու հարստութեան ի

գործ դրած բռնութեան դէյ կ'որոտար , մինչդեռ երիտասարդն հանդարու ձայնով բացատրելով տընտեսական գիտութեան այն ամէնանութիւնական սկրզբունքն որ ամէն առ տուրի աղատութիւնն յարգելու մէջն է տրտմ նեամբ կը թուէր այն տարբեր տարբեր պատճառ ներն որոց մէջ փնտռել պէտք է թշուառութեանց աղանիքը :

Այսպէսով և և լացի հեղինակներու ընթերցանութեամբ ստացաւ աղկանասակ աղջիկն հիմնաւոր ու առողջ կրթուառ եան մը բոլոր տարբերքը :

Սուրբիկ միանգամայն վարպետ գրչի տէր ու մանաւանդ տաղանգաւոր դաշնականար մ'էր : Դաշնակը փոթորկեալ կամ հանդարած ծովու մը պէս կը պատկերացնէր անոր նորկոտ կամ անգորր ոգին . անգայ գործիքի մը գոր չ'էր որ կը բարձրանար . այլ անոր ճարտար . իափուկ մատներէն զլրզուած մերացատրելի ու հ նիշ ներդաշնակութիւն մ'էր հնչուն , պայծառ ու զատ որ կը սաւառնէր ունեղրնդրին զմայլած ոյն վրայ : Իր ամէնէն սիրած վարպետը Մէնտէլս էր , վասնզի Սեղրաքի սիրածն էր այն . ճաշէ վերջն երբ խօսակցութեանց նիւթմն սպաւէր ու ամնային հանդիսաւ առնուլ . այն ատեն կը զար այն Սօնաբներէն մին՝ որոց տարտամութիւնն ու կ նութիւնը միշտ գաղանիք մը պիտի մնայ ամէնու ամար :

Հազուագիւտ լ առութեամբ մը պատանուն էին զերծ էր այն որ ալի աղատամտութենէն՝ որով նարտի աղջիկներն պառաւ կիներն իգական աեռին անհաւասար եան դէմ կը բողոքեն շարտանակ :

Աշխարհիս վրայ աղջիկը՝ պահանջող, պառաւը՝ գանգատող պիտի մնայ յաւիտեան :

Ոչ մէկ դար, ոչ մէկ լուսաւորութիւն պիտի կարենայ երբէք զոհացնել այս երկու անձնաւորութիւնները զորս բնութիւնը մի և նոյն դժգոհութեան շրջանակին մէջ միացուցած է :

Աղջիկն՝ յոյս ունենալուն վրայ կը զայրանայ, պառաւը՝ չունենալո՞ն համար, ու այս երկու հաշկառակ պահանջումները մի և նոյն բողոքով երեւան կ'ենեն.

Դիտեցէք որ երբէք մանկամարդ ու ամուսնացեալ կին մը իզական սեռին գերութեան վրայ չի խօսիր. երիտասարդութիւնն ու ամուսնութիւնը կնոջ ամենազօրութեան միջոցն է. բայց ամէն իշխանութիւն իր անկումն ունի ու զարմանալի շէ որ տարիքնին առնող կինները, զուրկ ամէն թեկնածութենէ, անհամ ու անկարգ գտնեն այս լնիկերական կեանքը, զոր իրենց երիտասարդութեան ժամանակ այնչափ հրապուրիչ կը գտնէին.

Սիրող հոգինները միշտ անձնուիրութեան պատրաստ են ու Սուրբիկ այս անձնուէր էակներէն էր. բնութեամբ խրոխտ, այլ վեհանձն յօժարութեամբ երիտասարդին դաղափարաց բարձրութիւնը ճանշցեր ու մեծարեր էր, առանց մնոտի հպարտութիւն մը ցոյց տալու; Սակայն այս խորին մտերմութիւնն առանց գտանգի չ'էր:

Այս փախաղարձ յարգանքն ու համակրանքն երկու ծաւալման կարօտ հոգիններու ամենօրեաց միութիւնը, տարիքնին, դաղափարաց ու զգացմանցներդաշնակութիւնն անքակտելի կապ մը յառաջ բերին:

Պատանուհոյն հրաշալի գեղեցկութիւնը Սեղարաքի խելքը գլխէն չ'առաւ, բայց անոր գորավացից մտերմութիւնը զայն շղթայեց ու աշխարհ այս աղջկան վրայ միայն հիմուած երեւցաւ անոր աչքին:

Մեդրաք ու Սուրբիկ զիրար սիրեցին. բայց այս սէրը չ'էր այն վաղանցիկ ու խարերայ աւիւնն որ հովի պէս կրուզայ ու կ'անցնի. այլ խորին, սուրբ ու հոգիկան միաւորութիւն մ'էր:

Ահա այս պատճառով Սեղրաքի բաժանումը դժնդակ զրկում մը գարձաւ. ընտանեկան զորովէ արդէն զուրկ, կարօտ մնաց նաև այն միակ երեսին որ իրեն կը ժաղանք Անցեալ օրերու յիշատակն հեռաւուր ու կորուսեալ երշանկութեան մը պատկերին պէս անոր շփոթ մտքին մէջ կը նկարուէր: Յայտնի եղաւ որ չի պիտի կարենար անկէ զատուած ապրի: Գաղանի նամակագրութիւն մը բատ կարելույն մեղմացուց այս անջատման ցաւն: Երկար և անվերջանալի նամակներ էին ասոնք զորս ամէն գիշեր կը դրէր, իր հոգւոյն ամէն տպաւորութիւնները, սրտին գանութիւններն, յոյսերն պատրանքն և ցնորքը ցրուելով թօթափելով անզգայ թռողթին վրայ. սիրոյ բա՛ս մը չի կար այս գրութեանց մէջ. ո՛չ. սիրելը շատ չնշին, շատ տկար բառ մ'էր որ իր անհուն խանդաղատանքը չ'էր կարող բացատրել. եւ ոչ մէկ բառի մէջ, և ոչ մէկ նամակի մէջ կարելի էր ամփոփել իր փոթորկեալ հոգին:

Սուրբիկի նամակները մի և նոյն խոռվեալ արձագանքները, մի և նոյն անհուն անձնութիւնն ու ապագայի մտահոգութիւնները կը պարունակէին.

Սեղրաք, ուռ սիրովդ ու հմտութեամբդ սնուցիր զիս . յիմար եռանդով մը նետուեցայ ամեն գաղտնիք իմանալու . դուն նովս եր ու ամեն ինչ ուսուցիր ինձ . խրոխ . զիտուն ու սիրեցեալ առաջնորդ մ'եր , ահաւոր վարդապետութիւններ ուներ լեզուիդ ծայրն որք ուռ բերնիդ մեջ իրենց սոսկումը կը կորսնցնեին . ի զուր ուզ ցի մաշանիլ անոնց դեմ , ուռ սերդ յաջողեցաւ ընել ինչ ու հմտութիւնդ նախապատմանց զեմ չ'եր կարող ընել . համոզուեցայ նեզի : Կապուած էի նեզի այս միակ սիրով զոր երթասարդուին երկու անգամ չ'ունենար իր բոլոր կեանքին մեջ . մօս ու հեռու միւս պատեցեալ յիշաւակ մ'ունիս որտի մեջ զոր երկիւղած բարեպատութեամբ կը պահիմ :

*Ուրիշ նամակի մը մ'չ յապէս կ'ըսէր .*

Առւ ես Սեղրաք: Զմանա զիօներ է ցրտին , ձիւն ու բուժ կը տեղայ , ի՞նչ կ'ունես առանձին ու մրին սենեկիդ մեջ . այս տունը բան մ' նուն քանի ու հոս չ'ես . ծնողաց սերդ չի յնուր այն պարապը զոր դուն բողուցիր: Չ'ըլլայ թէ յուսահատ խաջութեամբ , չափազանց աշխատութեամբ առողջութիւնդ լվանգես : Անձիդ տուած հարուածը միայն նեզի չը պիտի զարնէ .

Եւ այլուր : Լսեցի նենութեանցդ յաջողութիւնք մարեւարիեր միւս կը սիրէիր , ու նեմարտութեան զիտութիւնն է կ'ըսէիր . կը տեսնես թէ ինչպէս կը յիշեմ բոլոր խօսիեր . սակայն չ'ըլլայ թէ այդ պարապունքը Սուրբիկիդ մոռցնել տայ նեզ : Ես կ'ուզ զիս որ ուռ համբաւականափ մեծ ըլլայ որշափ մինչեւ հիմա տեսած զրկում : Քու անունդ պէս

է , կ'ուզեմ որ մեծարանօֆ յիշուի ու ես անով պարծենամ :

Դուն հարուստի աղջիկ ես . կը զրեր օր մը անոր երթասարդը , ես ալ հարուստի որդի եի , բայց հիմա ոչինչ եմ . ատեն մը չ'եի եւ հիմա ալ չ'եմ սար կա բեւորութիւն հարսութեան . բայց թէ որ միջոց մ'է այդ նեզ մօտենալու , Սուրբիկ , հնդիկ իշխանի մը չափ հարուստ պիտի ըլլամ : Անուան ու փառքի նետամուս չ'եի եւ չ'եմ , սակայն երէ ուռ ծնողացդ աչքին այդ է այս պատուանդան որով մինչեւ նեզ բարձրանալ ներեալ է , լա՛ւ ուրեմն , պիտի մոռնամ , պիտի փակնմ սիրսո , ու միտեա միայն մատեցնելով պիտի սանամ ալն դիրէր զոր ընկերութիւնը կը պահանջէ նորեկներէ :

Այս հաստատ համոզմամբ ձեռք զարկաւ իր երկրաչափական ուսմանց զորս քանի մը տարիէն աննման յաջողութեամբ մը պիտի աւարտէր , և Համալսարանին մէջ ձանցաւ Տիգրանն ու սիրեց զայն եղբօր մը չափ : Այս երկու պատանիներն այնչափ աւելի զիրար կը սիրէին որքան մինչեւ ցայն վայր զլացուած էր իրենց ամէն զորովանք : Իրարու համար զաղանիք չ'ունեցան և ոչ մէկ ժամանակ :

Տարիքի պզտիկ տարբերութիւնն մը պատճառ չ'եղաւ իրենց սրտի կապերը մրմնանց հաղորդելու . Սիդրաքի նոր բարեկամն անոր սիրովանք ու քաջալերութեան օրինակ մ'եղաւ և անոր զուարթ ու խնդուն երկու՝ մասս մը թեթեւցուց ուսման տարիներու աշխատաւթիւնն ու տրտութիւնը .

Տիգրանի միջոցաւ ծանօթացաւ նաև Խոսրովի

հետ որ նոյնպէս զուարթ ու զուարճախօս ուսանող մէ էր, և այս ընկերական կեանքով կարծես անզգալի կերպով վերջացուցին տարեշրջաններն ու վերջին քննութիւնները տուին :

Խոսրով դատաւորական ճիւղն ընտրեց . Տիգրան ազատութիւն կը սիրէր միշտ, ու փաստաբանական ասպարէզը մտաւ . պաշտօնէութեան փառքն, որ Խոսրովին բոլոր ախնալութիւնն էր, իրեն համար նշանակութիւն չունէր : Այս երեք մարդիկը՝ չորս տարի դասընկերութիւն ընելէ վերջ՝ իրարմէ կը բաժնուէին աշխարհի պայքարին մէջ մտնելու համար :

Բայց Խոսրով պարզ ու գոհ սրտով չի զատուեցաւ իր ընկերէն . գաւառացի՝ այսինքն ի բնէ խորամանկ՝ բնաւորութեամբ իրստ հեռի էր Տիգրանէն : Սակայն իրաւ է որ երրէք միմեանց դէմ մեղադրելի վարժունքի մէջ զանուած չ'էին ու թէ որ Տիգրանին ծանր եկած բան մը միայն կար, այն ալ սա էր թէ իր ընկերը ջանացած էր ատեն մը իր յոյն սիրուշին ձեռքէն կորզել . բայց աղջիկը՝ բացէ ի բաց ծաղր ու ծանակ բրած էր արդէն իր դժբաղդ հակառակորդն ու զայն Համալսարանին բոլոր ուսանողաց կատակներուն ու հեղնութեանց մատնած էր :

Խոսրով ամէն բանէ աւելի ընկերական դիրք մը ձեռք բերելու հետամուտ՝ յօժարակամիր նրապատակի յաջողութեան զոհած էր ամէն զգացում . կատարեալ տէր իր անձին, վարժած ծածկելու այն ամէն դառնութիւնը՝ զոր Համալսարանին մէջ Տիգրանին բարձր դիրքն իր նախանձոտ սրտին մէջ կը թափէր, բայց ամէն աստեղութիւններն ալ կը կուէր անոր փոխարէն . իր հայրենիքէն ոտքով եկած էր Պոլիս, եօթն ասրեկան եղած ատենը, և Ղալաթիոյ վարժարանին մէջ տնտէսին քով ու անոր կերակուրներով ասրած էր մինչեւ տասներեք տարեկան հասակը երբ յաջողեր էր . Շահնազարեան վարժարանը մտնել . ամէն բանի կարօտ, ամէն բան ձեռք բերեր էր աննման հաստատամտութեամբ . մանկութիւնն դատապարտուած ընկերական ամէն

վկայագիր մը ձեռք բերելու համար, վկայագիր՝ որ ամէն ասպարէզ պիտի բանար իր առջեւ, խոհեմութիւն համարած էր զգուշանալ ամէն ընդդիմութեան ու հակառակութեան փորձերէ : Ընդհակառակն խոնարհ ու հաձելի ձեւերով անոր պաշտպանութեան ապաւինիլ կը ցուցունէր, որով յաջողեր էր Տիգրանի կատարեալ վստահութիւնը շահելու :

Անգամ մը միայն քիչ մնացեր էր վար առնլու այս կեղծաւորութեան զիմակը : Վայրենի ու վաւաշոտ սէրով մը սիրած էր այն գեղեցիկ հելլենուհին որ Տիգրանի կը ժամանէր ժարունակ, ինքն երկու տարիէ ի վեր մէկ ժպաֆն կարօտ, մէկ նայուածքին կապուած, մաշեր ու սպառեր էր երբ իր երջանիկ ընկերն, ամէն բանի մէջ ճակառագրէն օգտուած, անյուսալի յաջողութիւն մը ձեռք կը բերէր և որ աւելին է, ամէն օր համար կուտար իրեն՝ վայելած բոլոր շնորհներուն :

Ավանս, վայելչութեան կողմէ չ'էր կարող մրցիլ իր գեղեցիկ սոսիխն հետ . իր կարճ հասակով, ցած ճակտով, գոռող մազերով ու ծաղկաւեր դէմ քով, բարեձևութեան զանանջումներ չ'էր կարող ունենալ . բայց իր առաւելութիւններն ալ կը կուէր անոր փոխարէն . իր հայրենիքէն ոտքով եկած էր Պոլիս, եօթն ասրեկան եղած ատենը, և Ղալաթիոյ վարժարանին մէջ տնտէսին քով ու անոր կերակուրներով ասրած էր մինչեւ տասներեք տարեկան հասակը երբ յաջողեր էր . Շահնազարեան վարժարանը մտնել . ամէն բանի կարօտ, ամէն բան ձեռք բերեր էր աննման հաստատամտութեամբ . մանկութիւնն դատապարտուած ընկերական ամէն

մահացութիւրու , մարդատեաց մէկը դարձած էր ու կիսկատար փիլիսօփայութեամբ մը որ իր մոլոր սկզբանցը կը համաձայնէր , շուտով համոզուած էր թէ չարն ու բարին գոյութիւն չ'ունին . թէ վատահութիւնը տեղին համեմատ աղնուութիւն է , թէ մարդուս զերագոյն նպատակն իր եսութեան մէջ կը կայանայ :

Հետեւապէս գէշ ոգւով ու սխալ դաստիարակութեամբ զօրացած , և ոչ մէկ բանի մէջ լաւ կողմը կրցած էր նշարել : Նելւնուհոյն սէրն անգամ չ'էր այն բարձր ու աղնիւ զգացումն որ մարդն անասուններէն կը բաժնէ , այլ վայրագ ու ահաւոր իզձ մը ու տանջանք մ'էր :

Երբէք չ'էր ներած իր պատանի ընկերոջը դասի մէջ առաջնութիւնը . սիրու ասպարէզին մէջ անոր նախամեծար համարուիլն իր համբերութեան շափը լեցուց . մութին մէջ սպասող կատարեալ թշնամի դարձաւ իր սրտէն , թէև անկարոզ անոր վնասելու : Աղջկան մօտ իր խնդիրքն ու հետեւանքն հետեւեալ օրը Տիգրանին միջոցաւ տարածուելով Համալսարանին մէջ , մին իր ծազրանկարը շիներ էր որուն մէջ իր ծակոտեալ երեսը գեղուհոյն . շրթանցը կը մօտեցնէր , երբ սա զգուանոք գլուխը կը դարձնէր . ուրիշ մը փոքրիկ ոտահաւոր մ'էր շիներ անոր վրայ որ բոլոր ուսանողներուն բերանն ինկաւ :

Այն ատեն անհաշտ ու սխակալ լոռութեամբ մը պաշտպանեց ինքզինքը . երկու տարի կար շրջանն աւարտելու . քիչ մը վերջը Տիգրանի լքումն ալ տեսնելով անհուն գոհացում մը ունեցեր , կատարեալ վրէժինզրութեան համ մ'առեր էր անկից : Բայց

այդ իր նուաստութիւնը չ'էր փոխարինած . բաղդն հարսուած մը առուած էր Տիգրանին , ինք իր կողմէն բան չ'էր կրցեր ընել :

Ասոր հետ մէկտեղ մտերմութեան ու բարեկամութեան ցոյցերը կրկնապատկել հարկ եղաւ երբ աւարտման գննութիւնք մօտեցան :

Սրդարն անօգուտ չ'եղաւ այսքան կեղծաւութիւն . իր վկայագիրը Տիգրանի շնորհիւն ըստացաւ . ամէն դասի մէջ յետաղէմ , իր բարեկամին դաստառաց քոլ ըրած բարեխօսութեամբ ձեռք բերաւ այդ պաշտելի թուղթն որու վրայ իրաւամբ կը հիմէր իր բոլոր ապագան :

Զատուեցան իրարմէ փոխագարձ անձնուիրութեան խոսանումներով . « Դատաւոր եղած ատենդ չ'ըլլաց որ իմ իրաւոնքներս անտես ընես » , ըստ Տիգրան . Խօսրովին ձեռքը սեղմելով . — « Ոչ ոք զքեղ պաշտպանելու յաւակնութիւնը երնայ ունենալ երբ զուն կեցած ես » , պատասխանեց իր բարեկամը :

Իտէ Սեղրաքի ու Տիգրանի բաժանումն աւելի սրտայոց եղաւ . երկու եղբայր այնչափ չ'էին սիրած զիրաք որչափ այս երկու ուսանողները . իրենց վիշտերն և ուրախութիւնը միասին բաժնած էին մինչեւ այն ատենը :

Սեղրաք իր երկրաչափական վկայագիրն ստանուլէ յետոյ Ատանայի երկրորդ երկրաչափ անւանուեցաւ ու մակնեցաւ Պոլաէն . անտանելի թուեցու . այս բաժանումը Տիգրանին . ամէնքն այս գաւառին վաս ու . մահարեր օդին վրայ կը խօսէին . իսկ Սեղրաք բնաւ . չի զեղեւեցաւ . իր բարձր արժա-

Նիքը գործով պիտի ապացուցանէր։ Իր ամրունոցն  
ճանչնալը չ'էր բաւեր իրեն, անսր յնտանիքն ազ  
համոզել կ'ողէր։ «Սուրբի՛կ, քեզի համար կը  
մնկնիմ», ըստ նորատի աղջկան։ Սուրբիկ այս  
զօրաւոր մարդուն միակ տկար կողմն, այս Աքիւլ-  
էսին միակ վիրաւորելի կէտն էր։

Տարի մը կայ որ երիտասարդ երկրաչափն իր  
պաշտօնին գլուխն է, ուր յաջողած է իր պաշտօ-  
նակցած և մեծերուն յարգանքն ու համակրանքը  
շահիլ։ Ատանայի դաշտին մահարեր ողը բարեռքե-  
լու համար եղած ջանքերէն և ոչ մին յաջողած էր։  
Սեղբաք այս մեծ ու մարդասիրական նողատակին  
նուիրեց ինքինքն։ Իր պատրաստած յատակագիծն  
ու ծրագիրը բոլորովին պիտի մաքրէին այդ աղմուտ  
դաշտին վատառողջ ժանտահոտութիւններն, ու  
երկրագործին պիտի տային ընդարձակ ու բարերեր  
հողեր։ Սեղբաքի առաջարկութիւնը ըովոր գաւա-  
ռին համար կենսատու խնդիր մ'էր և իր ծրագիրն  
ամբողջապէս ընդունուեցաւ։ գաւառին կառավա-  
րիչը Մէջիտիչէի չորրորդ աստիճանը ինչընց այս  
եռանդուն պաշտօնակալին համար, որ անմիջապէս  
չնորհուեցաւ։ Ալ գանդատելու անզի չի կար բաղդը  
կ'ուկէր ժամտիլ։ Իր առանձնութեան մէջ չ'էր յու-  
սահատծ երբէք։ սիրունոյն պատկերն հոն էր որ  
զինքը կը քաջալերէր։ Քայլ մ'եւս և ահա առաջին  
երկրաչափ պիտի անուանուէր մ'է, այն առեն թաց  
ճակատով պիտի դառնար Պոլիս անուանութեան  
ինքրելու իր սիրած աղջիկը։ ընտանիքը չ'էր կը ար-  
գմկամակիլ այլ եւս։ Երազէ իրականութեան մէջ  
անցնելու համար այս քայլը միայն մեացեր էր։

Սեղբաք իր ախտատութիւնը կրկնապատկեց։ Կա-  
ռավարութեան պաշտօնէի մը յարմար հանդաբա-  
գործունէութիւն մը չ'էր, այլ հիւանդու տեսնդէ  
մը վարակնազ անձի մը նման կը վարէր իր անտա-  
նելի աշխատութիւնը։ Զորս մարդու զործ էր ստանձ-  
ներ ու քսան մարդու զործ կը տեսնէր։ անի-  
մանալի պատերազմ մ'էր զոր ժամանակը փութա-  
ցնելու համար կը մղէր ամէն օր, պաշտօնի բարձ-  
րացում խոստացեր էին իրեն, բայց վեց ամէնէն  
առաջ չ'էր կը արար կատարուիլ։ ապրիլի վերջն էին։  
վեց ամիս վեց տարուան չափ երկար թուեցաւ իր  
անհամբեր արտին։ Եթէ զաշխարհ բեռցնէին իր ուսին  
վրայ այս պայմանաժամանը կարճեցնելու համար յօժա-  
րութեամբ պիտի ընդունէր այս նոր Աթլասը։

Մէսամըրիի Քամպոն երկային չոգենաւն, որ  
այն ատենը Պալմոյ և Աղեքսանդրիոյ միջեւ թղթա-  
տարութիւն կ'ընէր, իր շարաթական ուղեւորու-  
թիւնը կատարելով մայիսի մէջ կիրակի առաւօս-  
մը Վունորի ջուրերը կը մանէր նոր հարսի մը պէս  
քծնելով, Նառուն կամքջին վրայ երիտասարդ ուղե-  
ւոր մը կը տեսնուի գունաթափ ու գողգոջուն։  
մակոյկներն անմիջապէս կը շրջապատեն նորեկ չո-  
գենաւն։ առոնց միոյն մէջ Տիգրան կը գտնուէր որ  
առանց սպասելու շոգենաւին կենալուն, չուաննե-  
րէն վեր ելնելով դէպի երիտասարդը վազեց ու  
զայն ողջագութեց։ Տիգրան, Սեղբաք, այս երկու  
բառերը միաժամանակ լուսեցան ու երկու բարե-  
կամներն արտասառելով իրարու զիրկ նետուեցան։

քիչ մ'ատեն հեծկտամնքէ ուրիշ բան չի լսեւեցաւ՝  
արգարեւ սրտայոյզ տեսարան մ'էր դիտել այս հր-  
կու երիտասարդները՝ զոր ճակտագիրն եղբացրու-  
թենէ աւելի սերտ կապով մը միացուցած էր։  
«Սրիացիր, Սեղրա՛ք» ըստ վերջապէս Տիգրան  
վեր առնելով ու համբուրելով իր բարեկամին  
դալկահար ճակտար. «Ճշմարի՞տ է ուրեմն», հայ-  
ցուց տարաբաղն հազիւ լսելի ձայնով մը։

Տիգրան չի պատասխանեց, այլ առմս մը միացն  
նետեց ուղեւորին ոտքը,

Տիկին եւ Պ. Ք. պատիւ ունին խնդրել  
որ հանին ներկայ գտնուիլ այս կիրակի  
առաւօս իրենց Սուրբիկ դասերվաեմ. Առամ  
էթենիտի նետ պսակման արարողութեան որ  
պիտի կատարուի Գատը - Գիւղի Ա. Թագաւոր  
եկեղեցոյն մէջ։

Ահա ինչ որ ուղեւորին շուշարած ու նույնա-  
ցած ակնարկը կարդաց այս հեշտավոյր ու սովե-  
տառ տուժակին վրայ Ստոյգ էր ուրեմն այն ան-  
հաւատալի գոյմն. և ինքն երեսի վրայ թաղով իր  
պաշտօնն, առանց վայրկեան մ'ապաւելու վազեր և  
հասեր էր այն օրն հազիւ յորում Սուրբիկ պիտի  
պսակու էր։

Գատը - Դիւղի Ա. Թագաւոր եկեղեցին քա-  
ռակուսի, պղտիկ ու գեղեցիկ շէնք մ'է և հոյա-  
կաս մարդու մը առատաձեռնութեան արդիւնք։—  
Խուռն բազմութիւն մը եկեղեցւոյն ամէն կողմը  
կանուխէն գրաւած է. բակը, բանկալը, խորհրդա-  
րանին մէջ անգամ կենալու տեղ չի կայ. հետա-  
քրքիր ամբոխն հրաւիրելոց մուտք անգամ թողած չէ։

Ժամը վեցն է. հանդիսին տէրերն հրաւիրեալ-  
ներուն հետ հասան ու անանցանելի մարդկային  
պատնէշէ մը թափանցելով յաջողեցան եկեղեցէն  
մտնել. պսակի արարողութիւն կայ, հանդիսական-  
ներուն մէջ կը նշմարուին Պուսոյ առեւտրական  
տանց զլխաւոր ներկայացուցիչները, դատական  
իշխանութեան անդամներ և հայազգի բարձրաստի-  
ճան պաշտօնատարք. վեռանի քառամսամեայ պաշ-  
տօնակալ մ'է՝ որ վայելչապէս կը կրէ Միւթէմա-  
յիդի ոսկեձամուկ համազգեստը. հարսն հագած է  
ոսկիտակ կրօնէ երկար շրջազգեստ՝ հարսանեկան  
թափանցիկ շղարշով ու իր կոհակածուփ մազերավ  
ծածկուած. զիւրին է նշմարել բարեձեւ հասակ մը,  
նեղ, նեղ, ափի մէջ ամփոփուելու ու ճզմուելու  
չափ մէջք մը որ թաւալուն, հպարտ ու շլացուցիչ  
կուրծք մը կը կրէ, ճակատ մը անամպ արշալոյսի  
պէս պայծառ, աչքեր սեւ ու խոչօր որոց շուք  
կուտան իր երկար բիբերը, բերան մը զարնան  
վարդի պէս թարմ ու կարմիր, քիթն ուղիղ,  
ուռնդերն ուռած, թափանցիկ, զիւրայոյզ ու հրա-  
պուրիչ. սպիտակ ձևանոցներ մինչեւ թեւերը կ'եր-  
կարին ու երեւան կը հանին անոր քնքոյց ու ան-  
նմանելի զիծերն, ու նոյնպէս ճերմակ սնդուսէ կի-

սակօշիկներ կը սեղմեն անոր փոքրիկ ոտները :—  
Տամնեւեօթը տարեկան կայ այս աղջիկն, այս մեհեանին մէջ ծշմարիտ դիցուհին՝ որ կ'իշխէ բոլոր հաւատացելոց վրայ :

Պատկի արտրողութիւնն սկսաւ, մահուան ողբերու նման տիսուր երաժշտութեամբ մը . Թիշտ խորին տպաւորութիւն մը յառաջ կը բերեն այս տիրանուագ աղօթքներն . ապստամբ միտքը պահ մը կ'ընդարձանայ ու հոգին հմայութեան մը ներքեւ կը վերանայ ու անմատչելի երկնագաւառներու մէջ կը սաւաճնի . բարեպաշտ լուութիւն մը կը տիրէր . պակագիր քահանայն ձայնը բարձրացուց ու փեսին դառնալով՝ « Տէ՞ր ես այս օրիորդին » ըստ հանդիսաւոր հարցումը կրկնելով . « Այո՛ » պատախանեց փեսան գլուխը խոնարհեցնելով . « Եւ դու հաղա՞նդ ես, աղջիկս ։ ըստ քահանայն օրիորդին ուղղելով խօսքն . աղջիկը վեր առաւ գլուխն . . . երկու սլաքներ, ո՛չ, երկու հրացայց շանթեր պատահեցան իր մոլորեալ ակնարկն . բողոքող, սպառնացող, որոտացող ձայն մը կարծեց լսել, նենգաւոր բառը կարծես ականջին զարկաւ, աչքերը մթագնեցան, խուլ բժժանքով ականջը լեցուեցաւ ու դէմքը մահատիպ թալկութիւն մը գրաւեց : Սեղաք իր բարկացայտ նայուածքը աղջրկան վրայ սեւեռեր էր :

Սեղրա՞ք, անշուշտ իրական բան մը չ'էր կը նար ըլլալ ասի, այլ արհաւրալից տեսիլ մը զոր իր խուովեալ խղճմտանքը միայն արտադրած էր : Սեղրաքի ներկայութիւնն անբացարելի էր : Այս վայրկենին իսկ ուր նոր ուխտով մը աւելի հին,

աւելի նուիրական ուխտ մը կը դրժէր, ճիշտ այդ վայրկենին երիտասարդին նայուածքը մահատու դաշոյնի մը պէս չողացեր էր աչքին, թէ որ ապտակ մը ուտէր, յօժարակմ պատրաստ էր ներելու, այլ այս անխօս նէրկայութիւնն այնչափ աւելի նախատալից թուեցաւ իրեն որչափ լոին ու իրաւացի էր :

Մարդս ամէնէն աւելի անիրաւ եղած ատենը կը բարկանայ նոյն բանը պատահեցաւ Սուրբիկին . կանացի սիրտն անյատակ ու անքննելի վիճ մ'է . նշպիւ չ'է կարելի անոր հոգւոյն վիճակն հաստատել, եւ սաշափն սառյզ է որ սիրիչի մը հետ ամուսնանալ որոշելով հանդերձ՝ Սուրբիկ իր վաղեմի բարեկամը յափառեան կը սիրէր : Անոր հեռացումն ու տաժանելի վիճակն իր գթութիւնը շարժեր էր, և սէրը տարօրինակ երեւոյթ մը կ'զգենու երբ գթութեան կը միանայ . տեսակ մը չործ կը զանայ որ տուողին բարի կամեցողութեան ձգուած է . սէրը չի մտացուիր այլ կը պահանջուի . ողորմութիւն մը չ'է այլ տուրք մը :

Եիրտասարդին վիճակն աղջկան մօտ աւելի պաշտպանութեան զգացում մը յառաջ բերած ու այս կերպով իր սէրը պարտականութիւն մը լինելէ դադրած էր առանց անհետանալու . միւս կողմէ իր ընտանեաց ձնչումն որ բանութեան մօտեցած էր, իրեն խոստացուած ամուսնոյն բարձր դիրքն ու պղտիկ փառասիրութեան զգացում մը ամէնքը միացեր էին հեռաւոր անձի մը տրուած խոստումը մէկդի ընելու : Բայց այս յանկարծական վերադարձի հաշուի մէջ չ'էր . ինչպէս ըսինք Սուրբիկ իր մանկութեան տարաբաղդ ընկերը միշտ կը

սիրէր. զայն տեսնելուն յիմար փափադ մը ունեցեր էր անոր գիրկը նետուելու ու արտասուելու. բայց առանց կանխաւ իրմէ ո՛ և է բացարութիւն խնդրելու՝ անոր այս յանկարծական ներկայութիւնն, հրապարակաւ զինքն ամօթահար ընելու անոքոք փորձ մը ու թշնամանք մը նկատեց և իր բոլոր սիրոյն հակառակ՝ զինքը նուասացնելու այս ջանքը խիստ ծանր եկաւ իրեն։ Ինքնիրեն երիտասարդին համար մեծ գոհողութիւններ ըրած ըլլալ կը կարծէր ու դիմացինն ապերախտ համարեց այս թշնամութեան ցոյցին համար ու այլ եւս ամէն բարեկամութիւն վերջացած։ Յանցանքն իրը չ'էր եթէ գացեր էր աշխարհիս մէկ ծայրն ու անպաշտպան թուղեր էր զինքն անգութ հօր մը բռնութեանց ներքեւ ու հիմա եկեր էր իբրեւ թէ համար պահանջելու իրմէն։ Զինքը սիրել խոստանալով յաւետենական գերութեան դաշն կռած չ'էր ու Սեղրաք իրաւունք չ'ունէր այնչափ ատեն անտարբեր ու լուս կենալէ վերջը նիշտ պսակի արարողութեան ժամուն սպառնալից ստուերի մը պէս երեսին զարնելու իր ընթացքը։ Նահանջել կարելի չ'էր այլեւս. բոլոր գիրելին մէջ ծաղը ու ծանակ ու շաղակրատ ամբոխի մ'առջեր ամօթահար ըլլալու վախը մեռնելէ աւելի սարսափելի էր։

սարսափելի էր։  
Ու Սեղբաք ճիշդ զինքն այս նուաստութեան  
մատնել եկեր էր անշուշտ։ Այս մտածումները մէկ  
մանրեկրորդի մէջ Սուրբիկի մտքէն անցան, ու յի-  
մարուհին՝ ինքնիրեն եթէ ոչ պարկեցառութիւն գէթ  
արդարացում մը գտնել կարծեց իր վարմունքին  
մէջ, նա մանաւանդ աշքին զարկեր էր երետասար-

զին ճամբարգութեան անձունի հագուստներն հրա-  
շիրելոց սեւ ու անքննագատելի զգեստներուն մէջ .  
անոր արևելքն ու հողմէն սեւցած երեսը չը զիտեմ  
ի՞նչ վայրենութեան երեսով մը տուեր էր անոր  
սովորաբար տրտում երեսին ու անմիջապէս մնձ  
առարբերութիւն մը նշմարեր էր երիտասարդին ու  
իր ամուսնոյն մէջ :

Սեպարագ իրեն համատիճան մէկը չ'էր ։ իրմէ  
վար դասի մը պատկանող անձի մը կազմէն , նոյն իսկ  
թէ որ պաշտեցեալ մէկը լինէր այդ անձը , Սուրբիկ  
Ժնամանքի մը հանդուրժողներէն չ'էր ու չի  
անդուրժեց : ամբարտաւ ան կերպով մը վեր առնե-  
ալ իր զլուխն՝ «Այս» , Տէր Հայր» , ըստ քահանա-  
յն , «Հնազանդ եմ» :

Այսպիսի հանդիսաւոր վայրկեաններու մէջ  
նաևկան եղող յուզումէ ի զատ ոչ ոք բան մը նշմա-  
ռց հարսին դէմքին վրայ . այս անդարձ որոշումը  
այցծակի արագութեամբ տրուեր էր անոր մտքին  
Էջ ու մէկ բառով ճակատազիր մը խորտակեր էր :  
Ինա այսպիսի խախուտ ու անիրաւ պատճառաբա-  
սութեան մը կը յենուր այս անողոք որոշումն , որ  
ժանկութեան ու պատանութեան ամէնէն նուիրա-  
կան կապերը դանակի մը պէս մէկ հարուածով կը  
ջնջէր . ափսո՞ս . ու հարկ է աւելցնել որ այս աղ-  
ջիկը թերեւս լաւագսն կին էր աշխարհիս վրայ :

Սեղրաք իր պաշտօնատեղին չի վերադարձաւ և ոչ իսկ հրաժարական մը կամ լուր մը զրկեց. ինչ օգուտ այլեւս։ Այս անուր մատնութիւնն ահարկու հարուած մեղաւ գիխուն որ զինքն ընդարձացուց ու ապշեցուց. իր սէրն, իր անձնութիռութիւնն, այս ուխտադրուժ աղջիկն, այս հարսանիքն, ուրիշ բան չ'էին կրնար լինիլ բայց անհաճոյ երազ մը ուսկից սթափիլ կ'ուզէր։ Ինչ որ հզօրագոյն յուղումները չ'էին կարողացեր ընել այս ուժով մարդուն վրայ, մատնուած սէրը կարողացաւ ընել։ Սեղրաք ընկնուեցաւ. իր սրտէն զարկեր էին զինքն. այս աղէտը խորտակեր էր իր հոգւոյն միակ զսպանակն, և ուզեղը չ'էր կրցած դիմադրել այս անակնունելի բաղիսման. բժիշկները մօտալուտ խելագարութեան նշաններ նշմարեցին անոր վրայ։

Եէտի — Գուլէին վէլի — Եֆէնաի երթալու ձամբան վրայ ամայի և առանձնացեալ դաշտի մը մէջ երկյարկ. փայտաշէն ու քառակուի չ'էնք մը չ'բարձրանար այլ կը տարածուի. ին, գրեթէ խարխուլ ու ընդարձակ յարկ մ'է որուն յաւիտենական դեղին գոյնն առածի կարգ անցած է. դիմացը կայ փոքրիկ պարտէզ մը որուն մէկ մասը բանջարեղինաց յասուկ է ու միւս մասն հասարակաց զրօսավայր մը լինելու յաւակնութիւնն ունի։ Ալրիանուպուլսոյ շոգենեկառքն անոր արեւմաեան կոլմը քերելով իր երկաթէ ձամբուն վրայ կը սրանայ։

Այս պատմական չ'նոքն Հայոց Ադքային Հիւանդանոցն է։ Ես չ'եմ նայիր ո՛չ անոր փլատակ

ոպառնացող պատերուն և ո՛չ աղջատիկ անկողին ներուն. անոր տխուր ճակատը զարդարող ազգային անունն իմ սիրտս կը գրաւէ ու անմիջապէս կը սիրեմ այս քայլայուն շնչքը։

Օրինաւորութիւն, ճշգութիւն ու հայրական հողածութիւն մը կը տիրեն այս ճշմարիտ ազգային հաստատութեան մէջ։ Անոր հիմնադրին նուրիտական ոսկերոտիքն Մայր-Եկեղեցւոյ մէջ կը հանդչին, այլ անոր ազգանուէր ոգին յաւիտեան կը հսկէ այս սփառիանաց յարկին վրայ։

Հիւանդանոցին մէջ մաս մը կայոր ամուր պատերով բաժնուած է ու երկաթէ հաստատ ձողեր անոր պատուհանները կը զարդարեն։ 40 - 50 հոգւոյ չափ բազմութիւն մը կ'ապրի հօն հզօր ու որոտաձայն պահապանի մը ազգած սարսափին տակ հսազանդ։ Դյուխնին պզտիկ դդակ մը, լայն ու հաստ բրդէ շապիկ մը, նոյնպէս լայն ու միեւնոյն կտաւէ տարատ մը այս թշուառութեան զինուորներուն միօրինակ համազգեստն է։ Մեծ մասը նոտած է փայտէ տախտակամասի մը վրայ ու շրջանակ մը կազմած է։ Դէմքերնին լուրջ ու խոժոռ, ակնարկնին շրջուն ու մոլորեալ, ձայներնին ցած ու հանդարտ, այս մարդիկը նորեկ այցելուին աչքին կարծես ծանր ու զժուարին իննդրոյ մը համար խորհրդակցութեան մէջ են, մաս առ մաս իրարու հետ կը խօսին. կը պատասխանեն, կը վիճն ու առանց մօտէն ականչ տալու անոնց խօսակցութեան, անկարելի է դատել այս տարարապէններուն վիճակը։

Յիմարներն են ասոնք։

Ահաւոր ու կարեկցութեան արժանի տեսարան։

Այս միազգեստ տարաբաղդներուն մէջ երիտասարդ մը կը նշմարուի իր զուարթ ու իմնդուներեսվե ու համակրելի ձեւերովը . արագ . զրհիմէ տենդային արտասանութիւն մը ունի . հակառակելու չի գար անոր , անմիջապէս կը զայրանույ ու կ'ապառնայ . իր բաղդակիցներէն միոյն հետ կը խօսի շարունակ որ իրեն մտիկ չ'ըներ . կը խօսի ու կը խօսի , կարծես պատմութիւն մը կ'ընէ ու վճիռ մը կ'ապասէ անկից . — ի՞նչ կը շաղակրատէ այս լիմարն , երբեմն կ'երգէ ու զիշերն անխօս լուսթեան մէջ ամէնքը կը ճանչնան անոր սիրած երգերուն ողբալի շեշտը :

Այս լիմարը Սեղրաքն է :

Տարուան մը չափ ամէն բժշկական ինամքանօգուտ գառնալով , ընտանիքը պարտաւորուեցաւ ազդային ինամոց յանձնել զայն :

Տիգրան ուրբաթ և կիրակի օրերն յատկացուցած է իր բարեկամին՝ որ զինքը չը ճանչնար :

Ի զուր նոր կայծով մը բորբոքել կ'ու զէ այս մարած հրաբուխն , ու արձագանք մը արթնցնել անոր խորայատակ սրախն մէջ . ամէն յոյս շատոնց վերջացած է ամէնուն համար և Տիգրան միայն կը յամափ բաղդին ու զիտութեան դէմ . իր այցելութիւններն անպահան են . Հիւանդանոցի մարդիկներն ժիմարին եղբայրը կը կարծեն այս նորատի երիտասարդն՝ որ իր հանգստութեան ու զրօսանքի ժամերը նուիրական պարտականութեամբ կը լեցնէ ու ամէն անզամ արտասուելով կը վերադառնայ :

Սեղրաքի այս մահացումը երկար չի տեսեց : Երկինք զթաց կարծես այս թշուառին . օգոստոսի

սկիզբները ծանր ժանտատեսդէ մը բռնուեցաւ ու տասնեռութ օրուան մէջ հալեցաւ այս առիւծի պէս տղան . ուրբաթ երեկոյ մ'էր , օրհասական ձգնաժամն սկսաւ , վերջին պայցքարը կենաց ու մահուան մէջ . Գոզգես բաղդին անողուք հեգնութեամբ հիւանդը պահ մը սթափեցաւ իր մահատիպ թմրութենէն . արտուս նայուածքը չորս կողմը սեւենեց , Տիգրանը միայն տեսաւ քովը , նշտն ըրաւ անոր մօտենալու և իր սառ կտրած շրթունքով համբուրեց երիտասարդին դալուկ ճակատը . ու քիչ մ'աւեն կամաց , խիստ կամաց ձայնով մը խօսեցաւ անոր հետ . . . կէս ժամ վերջը Սեղրաքի աստղը շիջեր էր :

Սեղրաքի կրօնական համոզումները կարի սահմանափակ էին քրիստոնէութիւնն յարգելով հանգերձ գերազայն էակի մը զոյցութեան հաւատալէն անդին անցած չ'էր երբէք . Մահուան ձգնաժամին մէջ անոր յուշաբերած վայրկենին ուզեր էին իր մուցած պարտականութիւններն յիշեցնել ու բարեսիրա պահպատիստ քահանայ մը յանձն առեր էր այս դժուարին պաշտօնը . Սեղրաք բացարձակ կերպով մերժեց ամէն աղերս ու խրատ : « Ես խղճի և սկզբունքի տէր մարդ եմ , բայտ քրիստոնէութեան այս համեստ ներկայացուցչն , ու կեղծիք չ'եմ ընդունիր մահուան անկողնոյս մէջ :

Քահանայն չի պնդեց , Սեղրաքի անկեղծութիւնը զինքն համոզեց ու չ'ուզեց բռնանալ անոր խղճմտանքին վրայ . ասե այս բարի անձերէն մին էր որոնց մօտ պարզմտութիւնն ուղղութեան և առաքինութեան լաւագոյն առաջնորդն եղած է : Իրմէ առելի զիտուն կրօնաւոր մը ինքինքը թե-

բացած պիտի նկատէր Սեղրաքի վրայ բռնութիւն ու ճնշում չի գործածելուն . այս պանդուխտ երէցն այնպէս չի նկատեց և շատ կը վախնամ որ քիչ մ'աւելի խօսքով երէցն ինքն ալ չի համոզուէր Սեղրաքի գաղափարներուն :

Որոշուեցաւ ուրեմն որ գաղտնի պիտի մնար հիւանդին հաղորդութիւն չ'առնելն : Քահանայն մուլեռանդ ժողովրդեան գայթակղութենէն նախամեծար համարեց այս անհրաժեշտ ստախօսութիւնը :

Բայց չը գիտցուիր թէ ի՞նչ կերպով ալս ճգնաժամի գաղտնիքն Հիւանդանոցին մէջ տարածուեցաւ . քահանային թուլբերանութիւնն էր թէ ուրիշ պատճառ մը կար որով իմացուեցաւ Սեղրաքի լուսաւորչական եկեղեցոյ պարտականութիւնները մերժելն

Հարազատ Լուսաւորչականներու աչքին՝ այս երիտասարդ աղատանին Պոոզ մը, Յողոքական մ'էր և Բողոքականէ մ'աւելի քամարելի արարած մը չի կայ: Կրօնական խարութիւններն՝ աղջութեան ողիւն աւելի ուժով կ'ազգեն մեր վրայ, Ամէնքը կը յիշեն այն ահաւոր պատմութիւնն որ բողոքական հոչակաւոր ննջեցեալի մը թաղման հանդէսին հետ կապուած է: Հայոց պատմութեան սեւ ու տիտոր մէկ երեսն է այդ մոլեռանդ անողորմութիւնն որ անկենդան դիտակի մը դէմ կը մաքառէր: Իր ազգային պարտականութեանց մէջ եղջերուի չափ սիրա չ'ունեցող խուժան մը իր քաջութեան փորձը գերեզմանատանց ապացուցանել կը ճգնէր:

Երեսուն տարուան միջոցէ վերջ միւնոյն աններով գաղափարները կը տիրէին, և Սեղրաքի թա-

զումը Սամաթիայէն, Եէտի-Գուլէէն ու շրջակայներէն ժողված ու հաւաքած էր ստորին անկիրթ ամբոխ մը, որ հաստատ կերպով դիմագրել որոշած էր անոր Հայոց գերեզմանատան մէջ ամփոփուելուն:

Հայրենաւանդ մոլեռանդութիւն մ'էր որ անեղծ պահուած էր ու առաջին առթիւ երեւան կ'ելնէր: Տիգրան միայնակ էր մրրկոտ բազմութեան դէմ: Յուղարկաւորութեան հանդէսն սկսաւ անշուք ու անձայն: Լքեալ ու աղքատին յուղարկաւորութիւն մ'էր: Քահանայ մը, Ժամկոչ մը, հինցած ու պատառուն ծածկոց մը, ասոնք միայն կրնային առաւաւելն ձրի տրուիլ: Ուրիշ բան էր, եթէ թաւիչէ ծածկոյթի, անտուկի մը (այսպէս կ'անուանի եկեղեցոյ լեզուով նոր գագաղն) և բազմաթիւ քահանայներու ծախքը վճարելու ըլլար: Տիգրան ասոնց և ոչ մին ուզած էր: Այդ ստորին խարութիւնները զայն չ'էին վշտացներ և աւելի բարձր էր անոր ակնարկը: Հիւանդանոցի մատրան մէջ հնջեցելոյն արարողութիւնն երկար չի տեսեց ու դագաղը ճամբայ հանեցին գէպի գերեզմանատուն...

Գայթակղեալ ամբոխը կը հետեւէր զագաղին աւելի թշնամոյ քան թէ յուգարկաւորի մը դիրքով, ու խոսնեալ տրտունջ մը՝ որ քահանային աղօթքին կ'իշխէր, որու կերպով կ'ըսէր:

— Չ'ինք ընդունիր, չ'ինք ընդունիր, չ'ինք ընդունիր:

Գաղաղը կը տանէին չորս հուժկու երիտասարդներ, Սեղրաքի այն թշուառ վիճակակիցներէն զորս ոյժի կարօտ աշխատութեանց: Հիւանդանոցի վարչութիւնն երրեմն կը դորձածէ զանոնք բոլորու-

վին անզբաղ չի թողլու համար։ Անշուշտ լաւա-  
գոյն է այս անզպայ էակներուն յանձնել ննջեցեալ  
մը ի գերեզման առաջնորդելու ախուր պաշտօնը։

Նեղ ու գալարուն ճամբէ մը կը յառաջանային  
յամբաքայ, Բնութեան ամէնէն աւելի զմալելի,  
պայծառ օրերէն մէկն էր, արեւը կ'արձկէր իր ջերմ  
ու ոգեւորիչ ծառապայթներն, երկինքը խաղաղ էր  
ու անամպ, ծառերը տերեւներով կը ծածկուէին,  
նոր կեանք, նոր հոգի մը կը ծաւալէր ամէն կողմ  
իբրև դառն հեղնութիւն մ'այս մահուան տեսա-  
րանին դէմ։

Եյս թաղման ընդդիմացողներու ուրիշ խումբ  
մը կէս ճամբան կ'սպասէր որ առաջնոյն հետ միա-  
նալով կը ջանար անլսելի ընել թաղման արարո-  
դաւթիւնը, ժամկոչն իր ձայնը քահանային աղօթից  
կը միացնէր արագ ու հապձէպ արտասանութեամբ,  
ինչպէս որ վայելուչ է աղքատին գերեզմանին,  
մինչդեռ խուժանը զանգատող ու բողոքող ձայնիւ  
կը կրկնէր շարունակ։

— Չ'ենք ընդունիր, չ'ենք ընդունիր, չ'ենք  
ընդունիր։

Տիգրան դիմիկոր կը հետեւէր գաղաղին, այս  
յըրկայոյզ յուղարկաւորներուն աղաղակը չ'էր զոր  
կը լսէր, քահանային սրտայոյդ աղօթքն էր՝ որու  
առջեւ կը խոնարհէր։ Ի՞նչ, այս է եղեր իւր  
մտերմին վախճանն, այդ գհատութիւնն ու այդ սիրան  
այս տիսուր վերջաւորութեան վիճակեալ են եղեր։  
ո՞վ պիտի հաւատար մի քանի տարի առաջ երբ  
անփոյթ ու զուարթ աղաղային վրայ յանդուզն  
աղահովութեամբ կը խորհէին։

Բայց ամբոխին աղաղակն հետզհետէ կը բարձ-  
րանար սպառնալից շեշտվ մը, գերեզմանատունն  
համեր էին, պահ մը լսութիւն տիրեց, գիտցողները  
չը գիտցողներուն կը պատմէին այն անլուր սրբա-  
պղծութիւնը, բողոքական մը ուղղափառ Հայոց  
գերեզմանին մէջ ընդունուի . . . Լուսաւորչական-  
ներուն գերեզմանատունը մտնելն արքայութիւն  
մտնելէն աւելի գժուարին էր։

Ծայրայեզ միջոցներու դիմնէ առաջ ամրախը  
կը խորհրդակցէր, խոսվածինան հողմը կը տարու ըե-  
րէր զայն, մինչդեռ իր խուլ և մոլեգին բողոքն  
շրջակայ արձագանքներէն կրկնուելով ընդարձակ  
հովախն մէջ կը տարածուէր։

— Չ'ենք ընդունիր, չ'ենք ընդունիր, չ'ենք  
ընդունիր։

Ո՞վ էր և ի՞նչ կ'ուզէր այս յիմար ու կատաղի  
բազմութիւնը։ Տիգրան անոնց զարձաւ, իր պատա-  
նութենէն կը ճանչնար զայրացնել խուժանի մը  
բոլոր ոյժն ու տկարութիւնը, ժամ էր վերջ տալու  
այս ամօթալից տեսարանին, զագաղը քարի մը  
վրայ կ'սպասէր, և քահանայն անօգուտ կերպով  
կը բանակցէր այս անզպամներուն հետ ու խօսք  
հասկնել անոնց, —Ի զուր ըստ անոնց թէ  
Քրիստոսի և ոչ մէկ վարդապետութեան մէջ կը  
տեսնուէր այս աններող մոլեսանդութիւնը, թէ  
երիտասարդ ննջեցնելը բողոքական մը չ'էր, ի զուր  
գերեզմանին պրութիւնն ու մահուան նուիրակա-  
նութիւնն յիշեցուց այս չափազանց կրօնակրու-  
թնէ մոլորեալ հոգիներուն։

Երկու հարիւր հոգւոյ չափ բազմութիւն մը կը

Նրջապատէր մթին փռոն ուր Անդրաբի մարմինը պիտի ամփոխուէր, և քահանացին տկար ձայնը շուտով կը կորսուէր անաւոր ու վայրենի մոնչման տակ որ երկու հարիւր բերնէ արձակուելավ. փոթորկաշունչ հողմի մը պէս կը առաւանէր.

— Չ'ենք ընդունիր, չ'ենք ընդունիր, չ'ենք ընդունիր:

Երբէք անկրթութիւնն այս աստիճան վայրենի երեւոյթ մը չ'էր ստացած. ասիսո՞ս, մի և նոյն անսաստ ու կամակոր խուժանն էր զոր ինքն այնաքան անգամ բորբոքած ու արձական էր աղդային իշխանութեանց դէմ, ինչպէս թնդանօթաձիգ սպայն կ'արձակէ իւր հրատապ և աւերիչ ուումբը: Այժմ այդ մարդկին իրեն դէմ կ'երնելին այնքան կոչտ ու անդութ որքան այլոց դէմ հանած էր:

Տիգրան ցասկոտ էր ընութեամբ. ո՛չ թուոյն անհաւասարութիւնն, ո՛չ բարկալից բազմութեան դայրոյթն ու անոր անհաշուելի հետեւանքը զինքը չի կասեցուցին: Իր բարեկամին դիմկուուղ այս մարդոց տեղի չի պիտի տար. թէ որ մեռնիւ անգամ հարկ ըլլար. արիներ եռաց. թերեւու իր պերձախօս լեզուն յաջողէր մեղմել այն մրրիկը՝ զոր այնքան վարժ էր յարուցունել. բայց բարկութիւնն ամէն խոհեմութիւն անոր մտքէն վանեց:

— Ետ բաշուեցէք, ստահակներ, զոչեց անոնց, ևս ևմ այս ննջեցելոյն աէրը, չ'ըլլայ որ մօտենաք անոր, ազգինն է այս գերեզմանաւոտնն ու Հայոց ազգին մէկ զաւակն է այս մեռեալն որ հոս պիտի թաղուի:

Կռուոյ հրաւէր մ'էր:

— Այդ ալ բոօթէստան մ'է, աղաղակեցին ոմանք, տսէցէ՛ք այդ անհաւատոք,

Խուժանը՝ կատղած՝ ամենի ու բարբարոս մոնջմամբ կը պատէր երթասարգն, որպէս փոթորկայոյզ կոհակներ կը շրջապատեն ընկղմելու մօտ նաւն. ամէնէն քաջերն յառաջ նետուեցան, պահ մը վտանգն անխուսափելի և անաւոր զարձաւ, մինչդեռ հեռու մնացողները զայրազին արձագանքի մը պէս կը կրկնէն: — Բոօթէսթան մ'է, բոօթէսթան մ'է, զարկէ՛ք:

Ասզգամբ մը աչերն արիւնով լեցուած ձեռքը վերցուց . . . :

Սարսափելի հայհոյութիւններով խառն որոտման պէս ձայն մը լսուեցաւ յանկարծ. երկու մարդ, ոչ նուազ չարաշուք ու ստորին երեւոյթով քան միւսներն, անհաւատացի սաժով մը այդ մարդկալին պատնէշը ձեղքելով երիասարզին քոյէ սրացան ու պուացին:

— Մի՛ դպիք մեր է ֆէնտիին:

Պահ մը վարանում ամբեց:

Կ'երեւէր թէ այս երկու մարդիկն անծանօթ չ'էին. բայց զլուխնն թեթեւ եազմայով մը պատած, կուրծքիրնին մերկ՝ զոր չի կ'ձկուած պզափ բանկակ մը բաց կը թողուը շարունակ, ստքերնին բոպիկ այն ծանօթ կօշիկներու մէջէն որք իրենց յատուկ անուամբ եեմենի կը կոչուին. այս մարդիկը կը վերաբերէին այն ստորին դասուն որ պարագային համեմատ ձինար, նաւավար ու ջրհանկիր կ'ըլլայ և որ ստվորաբար քիչ կամ շաա ոճբաց դործ էւ:

Պարտէին այս երկու անձինքը մեծ համբառի մը և իշխանութեան տէր լինիլ, (համբառ՝ որ գովել տեղ մը չ'էր կրնար ունենալ), ըստ որում ամբոխն իր յարձակման մէջ կանգ առաւ։ Յետոյ այս մարդիկն հետզնետէ հեռացուցին երիտասարդը մօտէն ըջապատողներն ու կամաց ձայնով, աարօրինակ հեղութեամբ մը՝ որոյ ներքեւ զաշոյնի հարուածի մ'սպառնալիքը զիւրութեամբ կը նշմարուէր, միաւ մի վանեցին այս սպառնալից բաղմութիւնն։

Ի դէպ էր անշուշտ այս անյուապէլի օդնութիւնն որ յամառ երիտասարդը կը փրկէր։

Տիգրան գէշ երազէ մը սթափիլ կարծեց երբ իւր չուրջն այս երկու աղասիները միայն անսաւ դորս չ'էր ճանչեր և որոց իր չնորհակալութիւնն յայսնեց։

— Դուք կրկին բարեգործութիւն մըրիք. ըստ անոնց, նախ արգիլեցիք որ ննջեցեալ մը անդերեզման թողոն և զիս սպառնեն, երկբորդ՝ թող չի տուիք որ այդքան մարդիկ սրբագիշծ ու անրազործ լինին։

— Ես ձկնորս կարապեաին եղբայրն եմ, ըստ անոնց մին, դուն իմ եղբայրս մահացնէ ու բանտարկութենէ փրկեցիր առանց առակ և վարձք մինք քեզ լաւ կը յիշենք, երբ դատարանին մէջ իմ եղբայրս կը պաշտպանէիր ու փրկեցիր. մինք աղքատ մարդիկ ենք, ապերախտ չ'ենք, ըստ իսարութեամբ ու հեռացաւ իր ընկերոջ հետ մինակ մանին քով։

Պալքրլոյի գերեզմանատունը Պոլայ Հայոց գերեզմանատանց երէցն ու հինաւուրցն է. չի կայ մէկն որ ազգական մը յանձնած չի լինի այդ սեռ հողին. այս գերիզմանատունը սովորական բան մը չ'է, այլ չարագուշակ քաղաք մը՝ որ իրեն անակները, պալատներն, արուարձաններն, իր յարզի ու անյարդ թաղերն, իր սովորութիւններն, աւանդութիւններն ու նախապաշարումներն ունի. երեւակայեցէք ընդարձակ դաշտ մը երրեմն կոտրած, անց ցած ու տձեւ քարերով, երրեմն հոյակապ շիրիմներով ծածկուած, ոչ իսկ մատ մը տեղ ուր ոսկերոսիք գրաւած չը լինին. նսեմաստուեր ու անդնամ վայրենի ծառեր որք աստ անդ կը տաշածեն ոչ թէ չուք, այլ կարծես անթափանց մասւախուզ մը. ո՛չ ծամբայ և ո՛չ ուղի առաջնորդուելու այս մեռելոց լարիւրինթոսին մէջ ուր գերեզման մը գտնել շատ անգամ գեռարին ու երրեմն անհնարին է. ու հարկ է, եթէ պէտք ունիս համբույր մը տալու միրեցեալ հողակոյտի մը, հարկ է դիմել գերեզմանաց պահապանին, միակ իշխանն ու միակ հապատակն այս սպիրոտեաց աշխարհին մէջ։

Միւս թաղերու գերեզմանատուններն ո՛չ անքան սպատիսուր երեւոյթ մ'ունին, այդ նոր շիրմաստաններն հետզնետէ փոխուելու ու շտկուելու վրայ են, անհարազատ զաւակինք, ուր լուսաւորութեան անուան տակ ամէն ինչ կը նորոգի, մինչզեռ անոնց ծերունի հաւը, Պալքրլոյի գերեզմաննոցն, անսասան կը կենայ ու աւանդապահ անգղի մը պէս անշարժ կը հսկէ իր մեռելոց վրայ։

Սեղրաքի մարմինն այս գերեզմաննոցին մէջ թաղեցին. այնպէս փափակեր էր օրհասական երիտասարդը. քոյր մը ունի եղեր իրմէ առաջ մեռած, անոր քով ամփոփեցին զինքը։ Տիգրան լքար մը

Դեւ առուեր էր անոր վրայ ու փոքրիկ երկաթէ  
վանդակ մը այս կրկին գերեզմաններուն շուրջն :

Սեղրաքը ծածկող քարին վրայ ո՛չ անուն կաց  
և ո՛չ թուական, այլ երեք բառ միայն կը կար-  
դացուի որ մինչեւ այսօր բոլոր այցելուներուն հե-  
տաքրքրութիւնը կը չարժէ : «Հանգիստ թողուցէք  
զի՞քը» զրուած է այս մարմարին վրայ . որու-  
կուղղուի այս տարօրինակ պատուէրն, ո՞վ ննջե-  
ցելոյն հանգիստը կրնայ խռովել արգեօք :

Անոնք որ փափաքած են իմանալ այս անսանուն  
ննջեցելոյն գաղանիքն, ի զուր պահապանին դիմած  
են տեղեկութիւն ուզելու համար . պահապանն իր  
հակողութեան յանձնուած մեռելոց նման լուս էր  
այս մասին : Միայն զիտեր էին ոմանք որ սեւեր  
հագած մանկամարդ կին մը ամէն տարի Մայիսի  
առաջին կիրակի օրը պատակ մը կը բերէր այս լքեալ  
գերեզմանին : Պատկ մը Պալըքլյի մէջ հազորագիւտ  
դէպք մ'է . հետաքրքիրները յուսոյ նշոյլ մ'առին-  
կինը միշտ ճշդապահ կը գանուէր . հետեւեցան անոր  
ու երբ որ մը սեւերով կինը գերեզմանէն կը վերա-  
գանար, ետեւէն զային անոր ո՛վ ըլլան հասկնալու  
համար . բայց տեսան որ տան երկծի կառք մը իր  
փարագոյրներն իջեցուցած սրարշաւ կը տանէր  
սպառոր այձելունին . այն տահն դարձան գերեզմա-  
նին քով գոնէ պսակին ձեւէն, ծաղիկներուն կապ-  
ուելուն ձաշակին ո՛ւսկից գալը գուշակելու համար .  
Պատկ ճերմակ քամելիքաներով շնուռած էր, որուն  
վրայ կապոյտ մանիշակներով կազմուած «ԶՂՅԱՒՄ»  
բառը կը կարդացուէր :

Մ Ա Ս Կ Բ.

Մ Ո Ւ Ա Ց Ո Ւ Խ

Յունիս ամսոյ մէջ պայծառ ու անդորր գիշեր  
մը, Քանլըձայի ծովեզերեայ ապարանքներէն մին-  
չքեղ կերպիւ լուսաւորուած էր . Պետական Խորհր-  
դոյ հայազգի անդամներէն և Մատրիտի Օսմաննեան  
Դեսպանատան նախուկին առաջին քարտուղար Վահեմ .  
Փէորդ է վէստի նրեկոյթ մը կ'ընծայէր իր ընտրեալ  
հրաւիրելոց . գեսպանական մարմինը գրեթէ ամքող-  
ջովին, Պետական Խորհրդոյ նախագահը, բարձրա-  
դիր իսլամ ու հայազգի պաշտօնատարք և սեղա-  
նաւորք իրենց ընտանիք հետ պատասխանած են  
հայ քաղաքադէտին ընդունելութեան :

Սրահներէն մին՝ միայն լուրջ ու քաղաքական  
խօսակցութեանց յատկացած է : Խուսօթուրք պա-  
տերազմին նախունթաց եղող Պալքաննեան ազգաց  
խոսվութիւնք մտատանջութիւն կը տարածեն դի-  
ւանագիտաց մէջ, խլրառում մը կայ, հով մը՝ որ  
կոհակածուի կը յուղէ սլաւեան ազգութիւններն ու  
որատես անձինք գիւրաւ կը ճանչնան հիւսիսի քա-  
մին՝ որ փոթորիկ միայն կը ճնանի :

4. Անհնացած Սերունդ մը

Ուրիշ ակումք մը երիտասարդաց, որոց մէջ կը նշմարուին դեսպանական փայլուն քարտուղարք, զինաբական կցորդներ, դատական պաշտօնատարներ, տիկնանց շուրջն հաւաքուած է: Անդին խաղի սրահը թափուր չ' ու պահարան իր անփուսափելի տագնապովը կը վարակէ իր բոլոր սիրահարները. մէջիսներով սկսեր էին, շուտով գրաներն ոսկւոյ կը վերածին ու գումարներ կը շահուին ու կը կորսուին:

Տիկնանց քով ընդհանուր խօսակցութեան նիւթը՝ մեծ ընտանիքի վերաբերող յոյն տիկնոջ մը իր ամուսինը թունաւորելու ոճրով ամբաստանութիւնն էր, որ նոյն օրն իսկ անմեղութեան վճռով մը գերջացեր էր:

Ամէնքն ընդհանրապէս կը քննադատէին երիտասարդ փաստաբան մը որ ներկայ էր հոն ու բառ մը չ' էր արտասաներ այս յարձակմանց դէմ. իր տաղանդը չարաչար գործածելուն մասին եղած դիտութեանց դէմ ժայիսով մը կը բաւականանար. ու լուռ, ժայտուն ու ախուր կը կանգնէր անշարժ վառարանին մարմարին կրթնած:

Այս երիտասարդ լուակեացն, որոյ պերճախօսութիւնը կ' ամբաստանէին, Տիգրանն էր: Չորս տարի անցեր էր յորմէ հետէ սիրով, գրեթէ մոլութեամբ ընդգրկելով փաստաբանական ասպարէզն, հոն գտեր էր միայն այն մշտատեւ պայքարն որ իր դիւրայոյդ ու մշտագրգիր հոգւոյն անհրաժեշտ էր: Իր խորին ու լուրջ հմտութիւնը, խիստ ու անաշառ դատողութիւնն, հղոր ու հպարտ շեշտը, պերճ ու զարդարուն լեզուն շուտով մեծ անուն ու մեծ

համբաւ տուեր էին անոր: Բաղդատաբար քիչ միջոցի մէջ յաջողեր էր ձեռք բերել բարձր դիրք մը որ այս դժնդակ ասպարիզին մէջ հազուազիւտ է:

Շատեր յուսահատ ետ քաշուած են և այս մշտատեւ կուռոյ կեանքն ամէն որաբածի ուժին չի համապատասխաներ: Տիգրան ընդհակառակն իր միջնորդոր գտեր էր հոն, այս էր այն ասպարէզն զոր երեւակայեր էր միայն յարմար իր անհանդարա ու դժգոհ ոգւոյն ու հոն իշխազ ու հզոր ձայն մը վաստիեր էր մինչեւ իսկ այն բազմաթիւ թշնամեաց քով զորս ընկճելով ու յաղթելով ստացեր էր:

Հարկ էր գոհանալ այս յաջողութիւնէն որ կոյր բաղդի մը շնորհ չ' էր և որ դատական յաղթանակներով ձեռք բերուած էր:

Տիգրան՝ մանաւորապէս պատժական դատերու մէջ անվիճելի իշխանութիւն մը ստացած էր. իւր հրաշքը երը մէկէ աւելի էին. կեղրոնական բանտին հիւրերէն ո՛ր մէկն իրենց կեանքն, ո՛ր մէկն իրենց ազատութիւնը կը պարտէին անար: Իր անունը վերջն ապաւէնն էր որում ամբաստանեան անհաւատալի վստահութեամբ կ' ապաստանէր և այդ անունն բանտին մէջ նուիրական էր, անոր մասին ամենափոքրիկ չարախօսութիւն ամենամնծ ոնիք մ' էր. երախտազիտութիւնն այն միակ մնացորդն էր զոր չարւոյ ու բարւոյ զգացում կորսնցնող այս մեծ ոճրագործները գեռ կը պահէին իրենց սրամն մէջ:

Օր մը նորատի կին մը բերին հոն որ իր էրիկը թունաւորած լինելու ամբաստանութեան ներքեւ կը գտնուէր:

Կանանց յատուկ բանաը փոխադրուելէ առաջ առժամեայ կերպիւ առաջնորդեցին զինքն ընդարձակ, խսնաւ ու մթին սրահի մը մէջ, տխուր ու մահազդեցիկ օթեւան, ուր տարաբաղդ կինը մարտաց վախէն սլիտի մեռնէր, իրեն բանտարկութեան ընկեր ունէր ամբաստանեալնէր ու դատապարտեալնէր, անաւոր տեսարան մէջը այս երկաթներով ծանրաբեռնեալ աւագակներու խումբն որոց ամէն մէկ շաթայից շառաշմամը կը կրինուէր, որ մէկը անփոյթ, զուարթ ու կայտառ, որ մէկը տժդոյն, նիհար ու դողդոջուն այս մահուան կապանքներուն տակ, Հոս պատանի ու գեղանի մարդասպան մը որութունամեայ ծերունի մը սպաննած էր ու անոր ցոյց տուած տարօրինակ զիմագրութիւնը զարմանօք կը յիշէր, Հոս՝ երկար մօրուքով, վարդապետի զէմքով դրամանենք մը, որ իրեն արուած պատժոյն ծանրութեանը դէմ կը բողոքէր, անդին՝ աներկիւդ հրձիկ մը որ ասպանովագրական ընկերութենէն երկու հարիւր ոսկի կորզելու համար ամբաղջ թաղ մը կրակի տալու չ'էր վարանած, քիչ մը անդին երեք չորս անձինք՝ ծանօթներ ու մտերիմներ, որք միաւ ապրելով բարեկամացած էն և որք ապագայից պատրաստութիւններով ու արդարութեան ձեռքը չի մատնուելու համար նորանոր միջոցներ մտածելով կ'զբաղին, ասոնց մօա ծերունի մը՝ որ պատժական դատարաններէ սահացած բազմաթիւ դատապարտութեանց շնորհիւ անփորձ իրաւագէտէ մ'աւելի պատժական օբէնադրութիւնը կը ճանչնայզրօրինակ նա կը բացարէ նորեկներուն թէ դատարանին կողմէ ձրի վաստարան մը սլիտի ունե-

նան, թէ ուրանալիք լաւագոյն միջոց չ'ունին, թէ քննիչ դատաւորին բանութենէն դանդատիլ հարկ է դատարանին առջեւ:

Նորեկ կինը սոսկմամբ զատուիլ ուզեց այս մեղապարտ ընկերութենէն, բայց ամէնուն ծաղըն և յարձակումն իր վրայ հրաւիրեց, ամէնքը նախ և առաջ տեղեկանալ ուզեցին անոր ոճրին ի՞նչ ըլլալը:

— Թունաւորում մը, այդ բան մ'ըսել չ'է, կ'ըսէր անդիէն հոչակաւոր ստահակ մը, ցկեանս շղթայակապ աշխատութեամբ մը կ'ազատիս:

— 174րդ յօդուածին վերջին պարբերութիւնը գիտե՞ս, գոչեց անդիէն ծերունի խորհրդատուն, կարծես քու վրայիդ ձեւուած է:

— Մեղք այլչափ գեղեցկութեանը, աւելցուց պատանի մարդասպանը, — մինչդեռ կինն անարեկ ու չուարած յիմարի մը պէս իր շուրջը կը նայէր շարունակ, առանց բառ մը հասկնալու եղած խօսակցութենէն:

Նոյն միջոցին իմացուեցաւ այն անհաւատալի արագութեամբ որ բանտերուն միայն յատուկ է և որով ամէն հաղորդակցութեան միջոցէ զուրկ ամբոխի մը մէջ արտաքին բոլոր լուրերն անմիջապէս կը տարածուին, թէ նորեկ ամբաստանեալը Տիգրանի պաշտպանութեան յանձնուած էր դատարանին կողմէ:

Տիգրանի պաշտպանեալ լինիլը կիսով մը փրկուիլ և բանտարկելոց երաշխաւորութեան ներքեւ գտնուիլ կը նշանակէր:

Այն վայրկենէն ամէնքը բարեկամ դարձան նորատի կնոջ ու զինքն յուսազրեցին:

Այսքը կը լիշեն այն տարօրինակ թունաւոր-  
ման դէպքն որով նոր ամուսնացած յոյն վաճառա-  
կան մը գոհ եղաւ Արնաւուտ գիւղի մէջ։ Կասկած-  
ները կը ծանրանացին անոր երթասարդ կնոջ վրայ,  
որոյ թեթեւ վարքն ու առանց մի քանի ամիս  
սպասելու կրկին ամուսնութեան փորձը նոր ապա-  
ցաց բերել կը թուէին այս ոճրոյն։ Կալանաւոր-  
ման հրամանապիրը չուշացաւ զգացնելու այս ան-  
պատշաճ փութաշանութեան բոլոր անխոհեմու-  
թիւրը։

Պուսոյ ամէն ապղի ու կարգի մարդիկ, նամա-  
նաւանդ կանայք հետաքրքրեցան։ օրուան սովորա-  
կան խօսակցութեան նիւթ զարձաւ այս ձերբակա-  
լումն։ Ամբաստաններյն սեռը, տարիքը, գեղեցկու-  
թիւնը, բարձր դիրքը բացառիկ հանգամանք մը  
կուտացին այս եղերական արկածին։ Լրազիրներն,  
որ այս տեսակ ոճրագործութեանց երկառողէ մ'աւելի  
չէին զոհեր, հարկ զատեցին բոլոր դատաստանա-  
կան քննութեանց վրայ օր աւուր աեղեկութիւն  
հաղորդել իրենց ընթերցողներուն։

Տիգրան, հետամուտ ամէն հաջակ հանող դա-  
տաստաններու մէջ պաշտպանութեան դերն ոտանձ-  
նելու, ամբաստաններյն փոխանորդութիւնը ինդ-  
րեր ու ստացեր էր, և ի՞նչ չ'եղաւ իր զարմանքին  
աստիճանն երբ ձերբակալեալ կինը ճանչցաւ։ այն  
մանկամարդ յոյն աղջիկն էր զոր 4-5 տարի առաջ  
այնքան յիմարութեամբ սիրած էր։ Ամուսնանալով  
իր հրապոյը կորմնցուցած չ'էր։ միշտ մի և նոյն  
հրգեհող նայուածքը, մի և նոյն քնքոյշ նուրբ ու  
մատադ հասակը, մի և նոյն ոսկեգոյն խոպոպիքն

ու վարդաշուրթն բերանն էր զոր ուսանողն այն-  
քան, ո՛հ, այնքան եռանգեամբ պաշտեր էր։ Տիգ-  
րան զղջաց այս փոխանորդութիւնն ստանձնելուն.  
ոճրին ապացոյցները բազմաթիւ և հազուազիւտ  
ինամօք իրարու կապուած էին, բնդհանուր դատա-  
խազն արտասովոր խստութեամբ մը յառաջ կը վա-  
րէր այս դատը, մի գուցէ անլսելի ըլլար իր ձայնն  
և իր ձեռօք, բուն իր ձեռօք կախաղանի մատնէր  
այդ պաշտեցեալ զլուխիր։ Նախկին սիրոյ մը մնա-  
ցորդ մսիմիրը կ'արթննար ու կը բռնկէր։ թերեւս  
լաւագոյն էր ուրիշ պաշտօնակցի մը յանձնել այս  
գժուարին պաշտպանութիւնը, բայց որի՞ հաւատալ,  
և որի՞ վսասհիլ։

Հուսկ ուրեմն որոշեց խոյս չի տալ վտանգի  
պահուն, այս դասալքութիւնն իրեն չ'էր վայեր։  
պահ մը մոոցուած սէրն արթննալ կարծեր էր.  
Բայց ո՛չ, անձնասիրութեան ու եսասիրութեան  
զգացում մ'էր որ զինքը դպրեր էր մրայն։

Անշուշտ ամէն մարդկային ու զերմարդկային  
ջանք ի գործ պիտի զնէր փրկելու համար նորատի  
կինը. բայց ո՛չ զայն պաշտելուն համար, այլ միայն,  
ո՛վ մարդկային ունայնութիւն, ճանչցնելու համար  
այդ կնոջ որ իր արհամարհած երթասարդին կը  
պարտէր իրւկնանքը։

Տիգրան քաջութեամբ գործի ձեռք զարկաւ։  
Դատաստանի օրը մօտ էր։ Ոճրադատ Ատենի  
որան հոն էր ուր կը գտնուի այժմ։ — Դատավա-  
րութեան օրն հասաւ։ Խոռոն բազմութիւն մը անոր  
ամէն մուտքն ու ելքը գրաւած էր, երբ Ոճրադատ  
Ատենն իր հրապարակային նիստն սկսաւ։

Այն ատենուան լրագիրներն գրեցին բոլոր այս  
դատին մանրասանութիւններն։ Ամբաստանելոյն  
հարցաքննութենէն ու վկայից տեղեկութիւններէն  
վերջն ոճոյն ապացուցման եղանակը կը քննուէր։  
Տարօրինակ զուգադիպութեամբ լինդ։ Դատախաղի  
օգնականի պաշտօնը կը վարէր Խոսրով։

Պարզ զիպուածի մը բերմունքն էր թէ կան-  
խորոշ վրէժինդրութեան մը փափագն որ Տիգրանի  
դարձնկերն այդ աթոռին վրայ կը բազմեցնէր։ ոչ  
ոք կրնար ստոյգը զտնել։

Միայն թէ դատավարութիւնն երկար ու ման-  
րախոյզ և ամբաստանութեան ու պաշտապահութեան  
կողմէ հաւասար յամառութեամբ նշանաւոր եղաւ։

Խաւարային ու անձանօթ պայքար մ'էր որ  
տեղի կ'ունենար այս երկու մարդոց մէջ։ ուսանո-  
ղութեան կեանքի սիրային չնչին զիպուած մ'էր որ  
այս երկու բարեկամներն անհամատ դժնամի դարձու-  
ցեր էին իրարու։

Մէկն իր սէրը պիտի պաշտպանէր, միւսն իր  
լքման ու մերժման հատուցումը պիտի պահանջէր։

Ընդհանուր Դատախաղի օգնականն յամառօտիւ-  
թուելով ոճրին ապացոյցներն ու սպանելոյն երի-  
տասարդ ու բարի ամուսին մը լինելն յիշեցնելով։  
մեծագոյն խատութեան մը հարկը կ'զգացնէր։ ամէնքն  
անհամրեր կ'սպասէին զիտնալ թէ ի՞նչ էր պահան-  
ջած պատիժն։ և այս անհամրերութիւնը երկար չի  
տեսեց։ Խոսրով իր խօսքը շուտով պամփոխեց։ մէկ  
բառով մահուան պատիճ կը պահանջէր մնդապարտ  
կնոջ դէմ։ Ամբաստանելոյն ո՛չ դեղն, ո՛չ երիտա-  
սարդութիւնը չ'էին աղդեր այս մարմարէ սրտին։

Արհաւրալից լուռթեամբ մը ընդունուեցաւ այս  
անլուր խստութիւնը։

Խօսքը պաշտպանութեանն էր։

Իրիկուան ժամը 11ն էր, սրահը միջնցեր ու  
գերեզմանի լուռթիւն ու ամփոփում կը տիրէր չորս  
կողմը։

Տիգրան իր շուրջը նայեցաւ անգամ մը։ Թը-  
նամի բազմութիւն մ'էր որ զինքը կը շրջապատէր։  
ամբաստանելոյն յանցաւորութեան կանխապէս հա-  
մոզեալ ատեւան մ'էր որ իրեն պիտի ունկնդրէր։  
Չըլլայ թէ անկարով լինէր փրկելու այս թշուա-  
սուհն։ այս վախն անոր միտքը խանգարեց։ Մա-  
հու ու կենաց վայրկեանն էր։ ոտքի ելաւ զողդո-  
ջուն ու ամբաստանեալին աւելի տժգունած։

Ամէն ոք իր շնչառութիւնը պահ մը կտրեց  
տւելի աղէկ լսելու համար։ ճանձի բզզիւնը պիտի  
լսուէր հինգ հարիւր հոգիէ տւելի խոնուած սրահի  
մը մէջ, երբ ծանր ու հաստատ ձախով փաստա-  
րանն իր պաշտպանութեան ճառն սկսաւ։

Անոնք որ լուցին, յաւիտեան չը պիտի մոռնան  
այդ ձախն։ ի՞նչ բաւ, ո՞ւսկից սկսաւ եւ ի՞չպէս  
վերջացուց, ի՞նչ կերպով յաջողեցաւ պատուել, թօ-  
թափել այն ծանր կասկածներու մթնոլորտը որու-  
ներքեւ ամբաստանեալը կ'նըկճուէր, ի՞նչ ձեւով  
վանեց այն ատելութեան ամպը որ բոլոր ունկն-  
դիրները կը զրաւէր։ ոչ ոք պիտի կարենար հչի-  
զրուցել։

Նախ իրողութիւններն ու յետոյ օրինական  
ապացոյցները քննելով, անհաման յաջողութեամբ և  
ջախջախիջ կերպով հերքեց այս փաստերն, որոնք

Հարասար կապակցութեամբ մը՝ Ընդհ. Դատախա-  
զին առենարանութեան մէջ՝ ոճրագործութիւնն ա-  
պացուցանելու կը յանգէին:

Բառերը, դաշոյնի հարուածի պէս սուր ու  
կտրուկ, մի առ մի կը զարնէին այն կասկածնե-  
րուն որոց կշունի կախումն ունէր դատին ելքն:

Ու երբ իր հետախոյլ ակնարկը կրցաւ համո-  
դումը որոշել պահ մը առաջ խոժոռած դէմքերուն  
վրայ, երբ ամէն ստուեր փարատած տեսաւ դատո-  
ւորներուն ճակաաէն, այն ատեն յիշելով այն ան-  
հանդուրժելի տառապանքը ու մահացումն որոնց  
փափուկ ու սրտարեկ արարած մը յուսահատ քա-  
ջութեանը մը զիմացեր էր, արթնցնելով բանտի  
ու կապանաց այն անջնջելի օրերու յիշատակը,  
փաստարանին նպարա չեշտր պաշտպանութենէ ամ-  
բաստանութեան դարցաւ: Երբէք սրտայուղ ոճն  
այդքան խորին ու ուժգին չէր դպրուած մարդկա-  
լին սրտերն: Ամէնքը, քիչ մը առաջ ամբաստանե-  
լոյն յանցաւորութեան համոզուած, չիմա պատ-  
րաստ էին անոր անմեղութիւնը վկայելու:

Կէս ժամ՝ միայն տեւեց այս զարմանալի պաշտ-  
պանութիւնն եւ կէս ժամ, դատաւոր ու ունինդիր  
փաստարանին ճայնին անբացատրելի հմայութեան  
տակ մնացին:

Դատավարութիւնը վերջացաւ, երկրայելի չէր  
արուելիք վճիռն, եւ քառորդ մը վերջը ամէնքն  
ակներև ու բախութեամբ ստացան անմեղութեան  
վճիռ մը որ միաձայնութեամբ տրտէր էր և որ  
ամբաստանելոյն արձակումը կը հրամայէր, մինչ-  
դեռ տարաբաղդ կինը վախէն ու յուղումն դողդո-  
ջուն սրահին մէջ կը նուազէր:

Տիգրան չ'սպասեց չնորհակալութեան ցոյցերու,  
ամէնէն մաքուր ու ամէնէն բարձր համբաւն ունե-  
ցաւ այս անլուր յաջողութեամբն: Ինչպէս չորս  
տարի առաջ, հիմա ալ նոյնչափ հաստատ էր այս  
գեղանի կինը չի տեսնելու որոշման վրայ: Իր մո-  
ռացման վրէժը լուծեր էր, ուստի մեկնեցաւ առանց  
ետին դառնալու: Եւ ահա այս կերպով վերջացեր  
էր այն եղերական արկածն ու ողջոյն Պոլիմն յու-  
զած էր և որ Գէսորդ էֆէնտիի սրահներուն մէջ,  
ինչպէս այլուր, տիրող խօսակցութեան նիւթն էր:

Սրահներն հետզհետէ կ'ոզեւորէին, երեկոյթն  
իր ամէնէն մեծ փայլն ու զուարթովթւիւնն ստացեր  
էր, պարերն իրարու կը յաջորդէին: ու չի պարող-  
ները քարափին վրայ կամ ծովահայեաց սրահներուն  
մէջ կը շրջէին:

Տիգրան շուտով խօս տուեր էր զինքն հալա-  
ծող հետաքրքիրներէն: ամէնքն անոր բերնէն լսել  
կ'ոզէին այս սրտայուղ տոսամին մանրամասնու-  
թիւնները. Տիգրան սիրտ չ'ունէր անոնց հազար  
ումէկ հարցմանց պատասխաննելու: առանձին ու  
կիսաստաեր սենեկի մը բաց պատուհանին մօտ  
երերուն թիկնաթոսոփ մը մէջ տարածուեր էր ու  
ծովը կը զիտէր:

Ցիրաւի զմայլիչ աեսարան մ'էր որ իր տրտում  
ակնարկին առջեւ կը պարզուէր

Կէս զիշերը ժամ մը կ'անցնէր, ու լուսինն իր  
լրման մէջ պացծառ ու կապոյտ երկնից կամարին  
վրայ կը լոզար. ծովն հանդարա էր, ուր կ'անզրա-

Երիտասարդ փաստաբանին համակիր մտերմաց մէջ շատոնց ի վեր առաջին տեղը կը բռնէր Առւրբիկի ամուսինն: Անդէտ այն աղետաւոր պատմութեան որոյ իր կինն անողոք դիւցալնուհին ու Տիգրանի բարեկամն անմեղ զոհն էին, և որ անշուք ու մոռացեալ հողակոյտին մէջ ծածկուած էր, Արամ էֆէնտի առաջին տեսութենէն ի վեր անաւնման համակրութիւն ունեցեր էր Տիգրանի համար: Գիտուն, ծանրաբարոյ ինքնօգնութեամբ ձեռք բերած իր բարձր պաշտօնն, որու համար պահանջուած արժանիքն աւելին ունէր, ծերտնի պաշտօնատարը մէծապէս կը յարգէր անսնք որ իրեն պէս միացնակ ու անօգնական յառաջացած էին ընկերութեան գուռարամատչելի գասերուն մէջ:

Անկողմնակալ ու ձեռնհաս դատաւոր գոլովամէն արժանեաց ու կարողութեանց, մէկ նայուածքով գոչակեր, ճանչցեր ու զնահատեր էր երիտասարդին մեծ տաղանդն ու ու մէծապօյն ապագայն: Անոր աղաս ու հմտալից խօսուածքը սիրեր, կծուու ու հեղնող բառախաղութիւններէն ախորժեր ու վճռական ու ծայրայեղ դիտողութիւններն համաձայն գտեր էր իրեններուն:

Այսպէսով կազմուեր էր այն հաստատ բարեկամութիւնն զոր ամէն առթիւ ցոյց տուած էր երիտասարդին մեծ տաղանդն և որ քիչ քիչ հայրական գորովանաց վոլսակերպեր էր: Արգարե Առւրբիկի ամուսինն հիմա յիսունի մօտ պէտք էր լինիլ:

Միայն կարծես երիտասարդը չ'էր ճանչցած լիովին անոր մտերմութիւնը. միշտ յագացած

այլ միշտ քաշուած՝ չ'էր պատսխանած անոր համարձակ անկեղծութեամբը: Զորօրինակ իր անթիւ թախանձանաց վրայ բնաւ չ'էր գացած անոր տունը և չ'էր ճանչցեր անոր ընտանիքը:

Տիգրան այն գիշերն առաջին անդամ լինելով կը պատահէր այս կոտը: Ինքնիրեն երեւակայեր էր երբեմն զալն զեղեցիկ, շատ զեղեցիկ ու նոյնքան վատ ու անմիտ: Այս տեսութեան մէջ Տիգրան իր դատողութիւնը մասսամբ միայն կրցաւ հաստատել. միրաւի զեղանի կին մ'էր երիտասարդութեան ու վայելչութեան բոլոր հրապոյըներովը, բայց չի կրցաւ անոր խօսակցութիւնը սեթեւեթ ու մնուի վճուել. ընդհակառակն պարտաւորեցաւ ինքնիրեն խոստովանիլ թէ լաւագոյն ընկերական դասուն մէջ հազիւ անոր մի քանի նմանեաց հանդիպեր էր: Սակայն Տիգրան անձնատուր չ'եղաւ այս նորաստուր դատողութեան՝ զոր առանց կամենալու կազմար էր, նրբամիտ հրապուրիչ և խիլացի կին մ'էր թերեւու, բայց երբէք Տիգրան չ'էր կրնար Հոնալ այն տարաբաղդ վերջաւորութիւնն՝ որ իր թշուառ բարեկամին վիճակեր էր: Ուստի կծու ու խրոխտ կերպով պատասխանեց անոր, եւ իթ խօսքերով զայոյնի հարուածէ աւելի արիւնեց անոր սիրտը, առանց սակայն բառ մը արտասանելու անցելոյն վրայ:

Մանկամարդ կինը խոռովեցաւ, այլ չ'ընկհեցաւ. Տիգրան արցունքի կաթիլ մը նշմարել կարծեց անոր զեղեցիկ աչքերուն մէջ երբ անհաստատ ու ուխտագրութ աղջկանց ակնարկութիւն մ'րաւ:

— Որշափ աւ խիստ ըլլայ ձեր վճիռն, ըստ

Սուրբիկ արտմութեամբ, ևս զայն համարողներէն չեմ: Որչափ ալ անփորձառու աղջիկ մը լինի ուխապղուժ անձն, անոր յանցանքն ո՛չ ոք ինձմէ աւելի անքառելի կը դատէ: ուրիշ մը իմ տեղուկնար ձեզ պատասխանելով ըսել թէ դէպքերը կամոցողութենէ գօրաւար են, թէ նորատի աղջիկ մը, ենթակայ ամէն տեսակ ճնշմանց, գուցէ ամէնէն տկար էակն է պատահմանց զիմագրաւելու համար ու պէտք չ'է մէկ յանցանքով մ'ուրանալ անոր աղնիւ զգացումներն: ո՛չ, ես ասոնց և ոչ մին կ'ըսեմ, ամէն յանցանք իր պատուհամ իր ծոցին մէջ կը կրէ: ի՞նչ հարկ անգութ ու անողորմ լինիլ յանցաւորին դէմ երբ ճակատագիրն ամէնէն աւելի անողորմ է անոր: Պէտք է մոռնալ, այո՛, յաւիտեան պէտք է մոռնալ զայն, քանի թէ խոր քննել անոր ողորմով կացութիւնը: թերեւս անգութ մնալու սիրով չ'ունենաք և կարեկցութեան արժանի դատէք թշուառուհին:

Տիգրան այս լեզուին չ'էր ոպասէր: կարծեր էր թէ Սուրբիկ ինքզինքը պիտի պաշտպանէր իր յարձակմանց դէմ: սիստեր էր նա այնպիսի բարձր ու վսիմ մտածութիւններով պատասխանեց որ Տիգրան բառ մը չի գտաւ աւելցնելու:

Յիրաւի նշանաւոր մէկն էր այս կինը, նորա զարգացմանց բարձրութիւնը չի ճանչնալ կարելի չ'էր: Խօսք մը չի գտաւ պատասխանելու, թերեւս ունէր շատ ըսելիքներ, բայց ամուսնոյններկայութիւնը կ'արգիէր աւելի յառաջ երթալէ: ուստի խօսակցութեան նիւթը փոխեց:

Տիգրան իր պաշտօնին ու ասպարէզին բերմամբ

մարդուս հոգեբանական զգացումը, զօրութիւնը, տկարութիւնն եւ բարեշրջումը ճանչցող և ուսումնասիրող մէկն էր:

Զարմաննօք դիտեց այս գեռատի ու գեղանի կին՝ որոյ արտաքին վայելչութեանը՝ վրայ կ'աւելիար բարձր զաստիարակութիւն մը: Տարօրինակ գաղանիք մ'էր անշուշտ, որ այսքան կատարելութեամբ օժտեալ կին մը թերանար ամէն անուիրական խօսամունքի մը մէջ ու սովորական խարերայ մը լինէր: Իգական սերին յատուկ տկարութիւնն մէր այս թէ հրեշտակի կերպարանքին ու ձեւերուն ներքեւ ծածկուած վատթարագոյն էակ մ'էր իր դէմինը:

Երեկոյթը վերջանալուն Տիգրան աճապարեց ամէնէն առաջ խոյս տալու, բայց այցելութեան խոստում մը չի տուաչ իր ծերունի բարեկամին ձեռքէն չ'ազատեցաւ:

Յուղեալ ու խորվեալ զատուեցաւ: իր համոզումը ծանր հարուած մը կրեր էր այն գիշեր: Մինչեւ այն օր անարժան արարած մը նկատած անձը լաւազոյն եւ ազնուազոյն և զգացումներու տէր մէկն երեւցաւ իր աչքին: ի զուր ջանաց մաքասիլ այս տպաւորութեան դէմ: ի զուր ջախջախիչ ազպայոյցներ որոնեց ու գտնել կարծեց անոր դէմ: ի զուր իր տարարազդ բարեկամին սրտակտուր վախճանը յիշեց: սիրտն ու համոզումը ազատամբ մնամինչև վերջը:

Թերեւս Սուրբիկ բոնութեան մը դոհն էր: թերեւս հնազանդութիւնը բարձրագոյն ու գերազոյն հարկ մ'էր անոր ամուսնութեան մըջոցին: 4.— Անհետացած Սերունդ մը

Ո՞ գիտէ, ամէն ենթադրութիւն ներելի էր. խօսառվանեցաւ ինքնիրէն թէ առանց անգամ մը խօսեցուցած լինելու այս կինն, արդարացի չ'էր վերջնական կերպիւ դատապարտել զայն։ Այցելութիւն մը խօսացած էր. կրկն տեսութեան պէտք ու յոյն զգաց. սակայն չի կրցաւ քնանալ այն գիշեր, խառն ի խուռն երազներ իր նիրհը վրդովնեցին. իր ցնորդներուն մէջ պահ մը կը տեսնէր Սեղրաք ցուրտ ու խոնաւ վարձու սենեկի մէջ առկայժ կանթեղի մը լոյսով աշխատող, պահ մը կը յիշէր զայն երբ պաշտօնատեղիչն կը վերադառնար առանց կարենալ հաւտալու դեռ իր դժբաղդութեան մնձութեանը, կը տեսնէր զայն տժգոյն ու դողդոջուն երբ անոր սիրուհին իր նորապասակ ամուսնոյն թեւին յենած խրոխաւ ու հպարտ անոր առջեւէն կանցնէր։

Նաբաթ մը տեւեց իր այս անհանդիստ կացութիւնն. ի վերջոյ որոշեց այլ ևս չի մտածել այս մասին. ի՞նչ փոյթ իրեն թէ այս կինն բարի կամ չար արարած մ'էր. իր բարեկամը մեռնած և այս կինն ամունացած էր. լաւագոյն էր մոռալ այս աղէկտուր պատմութիւնն որ իր երիտասարդութեան տարիներուն հետ այնքան սերտ կապակցութիւն մը ունեցեր էր։ Իրեն չ'էր իշնար դատաստան ընել ու վճիռ տալ։

Բայց այս առաջարութիւնը չի կրցաւ գործադրութիւն հա՞րկ էր արդեօք իր բարեկամին կենացը մէջ խաղացած տխուր դերին վերագրել այս կնոջ միշտակը մոռնուլու անկարելիութիւնը, չ'էր գիտեր. բայց սա ճշմարիտ էր սր անոր հետ ունեցած տեսակցութիւնն անջնջելի կերպով արմատացած

մնաց իր մտքին մէջ. անոր շարժմունքը, ձեւը, խօսուածքը, ձայնն աչքին առջնեւ էին շարունակ. «Թերեւս զուք ալ անգութ լինելու սիրտը չ'ունենաք ու կարեկցութեան արժանի դատէք թշուառուհին» քոած էր Սուրբիկ իր անձին ակնաբկութրւն մ'ընելով։

Յիրաւի թշուառ էր արդեօք. եւ ինչո՞ւ համար։ Բայց ինք ի՞նչ կը հետազոտէր անոր ընտանեկան կեանքն, ի՞նչ կը վերաբերէր իրեն. թշուառ կամ երջանիկ, անոր գիտնալիք բանն էր. ո՛չ սակայն, պէտք էր իմանալ թէ այդ յանցաւոր կինը դոնէ խղճի խայթ մը չ'ունէր. այս հարցումները բոլորն ինքնիրենն ըստ եւ իր անհանգիստ հետաքրքրութիւնը մնղադրեց, բայց չի կրցաւ մէկդի զնել։ Կրկին տեսակցութեան մը ակնկալութիւնը զամ զգամ զօրացաւ իր սրտին մէջ. ամէն օր կ'որոշէր այցելութիւն մ'ընել և ամէն օր կը յապաղէր. օր մը մինչեւ Սուրբիկին տան մօտերը գնաց ու չի համարձակեցաւ գուոր զարնել, եւ եւ գառձաւ։

Այն ատեն երկչոս անձկութեամբ մը իր սիրտը քննեց ու մէկն խորին և յայտնի կարեկցութիւն մը, համակրութիւն մը նշմարեց այս կնոջ մասին. Կարեկցութիւն... անչո՞ւշտ, ուրիշ ի՞նչ կրնար բլլալ... ու վախցաւ, ամչցաւ թերեւս ինքնիրեն իր յիմար սէրը խոստովանելու...։

Ի՞նչ, սիրել այն կինն՝ որ իր միակ մտերմին առեն մը սիրուհին էր ու հիմա իր ամէնէն աւելի յարգած անձին ամուսինն էր։ Տիզրան իր յանցանքին մնձութենէն սարսափեցաւ. խղճմտանքն ու

պարտականութիւնն իրենց խիստ և որոշ ձայնն լսեցուցին։ Տիգրան ինքինքն խոյս տալ ուզեց իբրեւ մեծագոյն չարագործէ մը, ինքինքը յանդիմանեց, պարսաւեց։ ո՛չ, ինքն այնչափ վաս մը չ'էր և կրնար լրնիլ, անտարակոյս խարռած էր իր ճանաչողութեան մէջ։ սիրե՞լ, ո՞ւսկից գտեր էր այս յոսի գաղափարը։

Ահաւոր ու երկարատեւ պայքար մը արուեցաւ իր հոգւոյն մէջ, քարսիրտ և օտարական բժշկի մը պէս ինք անձամբ քննել ուզեց իր վէրքին ծամրութիւնն և պարզապէս մահացու գտաւ զայն։ Ու երբ համոզուեցաւ որ այս կինն իր ճակատագրին կ'իշխէր, երբ ճանչցաւ թէ իր սէրն ուրանալն անօգուտ էր այլ եւս, այն ատեն իր ցնորած մտքին մէջ իր պարտականութիւնը վնասուեց ու չի գտաւ։

Սնշուշտ յանցաւոր մ'էր, ո՛ և է զթութեամ անարժան յանցաւոր մը այս կինը սիրելուն՝ որ պէտք էր իրեն համար կրկնակի նուիրական ըլլալ։

Այս անակնկալ ու զժբազդ սիրոյ հետեւանքը բոլոր իր արհաւերալից ու կոկալից պարագայներովներեւցաւ իր աչքին։

Ինքն՝ որ այնքան յաջողակ էր ուրիշները պաշտպանելու արուեստին մէջ, զարմացաւ որ ինքինքն արդարացնելու բան մը չ'էր զաներ։ յանկարծ սպառնալից առուեր մը տեսնել կարծեց։ Սեղաքն էր որ իր բարեկամութեան համարը կը պահանջէր իրմէ։ Ո՛չ, փրկութեան ճամբայ մը չի կար, և անգութ զատաւորի մը պէս ինքն ամէնչն ծանր պատիժը սնորինեց իր անձին։

Անձնասպանութեան գաղափարը պահ մը ան-

խուսափելի յամառութեամբ մը իր միտքը պաշարեր էր։ Տիգրան ժան-ժաք Խուսոյի աշակերտ մ'էր և քաջութիւնն ունեցաւ։ մեռնիլը վաղ ապրելու կամ անագան միտքը դրած էր, հարկ չ'էր զայն փութացնել, որոշեց միայն այլեւս չի հանդիպիլ այս կնոջ ու թէ որ անկարելի անոր պատկերն իր յիշատակէն ջնջել, թէ որ անհնար էր մոռնավ անոր ներդաշնակ ձայնը, լաւ ուրեմն, ինքնիրեն միայն պիտի քաշէր անծանօթ ու մէկ սրտի մը մէջ միայն ամիսովուած սիրոյ մը բոլոր դառնութիւնն և այլ եւս չը պիտի տեսնար Սուրբիկը։

Անտարակոյս տիխուր ու գովելի քաջութիւն մ'էր, այս հաստատ որոշումն որ միայն կրնար համաձայնիլ խօտապահնչ պարտականութեան մը ձայնին։

Տիգրան Սուրբիկի բնակած գիւղին մէջ բայց հեռաւոր արուարձանի մը մէջ կը բնակէր։ Այս հեռաւորութիւնը բաւական չը համարեց։ Գողոցին մէջ, շրջագայութեան մէջ, այցելութեանց մէջ կրնային իրարու հանդիպիլ ու Տիգրան փախստական ոժրագործի մը շտապաւ հեռացաւ այդ տեղերէն ու Պէյիլք-Տէրէ գնաց բնակելու։

Բայց տարաբաղը չ'էր հաշուած այն զժնդակ փորձին բոլոր ծանրութիւնն՝ որու դատապարտած էր իր կեանքը։ Սուրբիկը տեսնելու բոլոր յոյս ու ակնկալութիւն վերջանալուն հետ ճանչցաւ իր սիրոյն ու տառապանքին մեծութիւնը։

Ամէն ինչ ի գործ դրաւ մոռնալու եթէ ոչ իր ոէրը, գոնէ իր անձը, նոր եռանդով մ'ընդգրկեց իր մըրկալից ասպարէզը, բայց զղուանք ու տաղա-

կութիւն գտաւ հոն՝ ուր ատեն մը ամէնէն մաքուք  
գոհունակութիւնը կը դանէր. աննպատակ երեւցաւ-  
կեանքն ու մաքառելէ ձանձրոցաւ: Մի քանի  
տարուան մէջ բաւական հարստութիւն մը ձեռք  
բերեր էր, որոչեց գործէ քաշուիլ և ալ զայն խիստ  
քիչ անդամ տեսան զատավարութեանց մէջ:

Ատեն մը ամէն մտային աշխատութիւն դադ-  
րեցուց, իր աշխատութեան սենեակը ոտք չի կո-  
խեց, զրական ամէն պարապում վերջացուց և ուղեց  
ձեռքի աշխատութիւններով իր անձը յոդնեցնել ու  
զրաղեցնել. իրծովեղերեայ տան պարտէզին մէջ  
օրն ի բուն կը տեսնէին զինքը՝ որ տոկուն գոր-  
ծաւորի մը պէս կ'աշխատէր. ի՞նչ կը մտածէր  
արդեօք երբ խոնջած ու քրտնաթոր հանգիստ  
կ'առնուր ծառի մը տակ, ակնարկը սեւեռած  
ծովուն երերածուփ կոհակաց վերայ. իրիկուան  
դէմ շրջագայութիւն կ'ընէր հետիոտն կամ ձիով,  
կ'երթար որչափ որ կարելի էր հեռուն երթալ,  
բայց նախամեծար կը համարէր ամայի ու խոպան  
վայրերը. բաղմութիւնը զինքը կը զայրացնէր  
ու ամէն մարդկային ձախէ իբր ինասակար ու չա-  
րագուշակ հնչիւնէ մը կը խուսափէր:

Անցան քսան ամիսներ այս տրտում և անսփոփ-  
կեանքով. գարունը կը յաջորդէր ձմեռուան ցուրտ  
ու խոնաւ օրերուն. օդերը պայծառացան, վոսփորի  
ափունքը դալ արեցան ու գեղեցկացան, և ամառ-  
ուան սովորական հիւրերը Պէօյիւք-Տէրէ վերապառ-  
ամայացած եղերքներուն:

Տիգրանի Պէօյիւք-Տէրէի մէջ բնակած տան  
կոնակը, քիչ մը աւելի վեր, ամառուան համար  
ուրիշ կոկիկ ու փոքրիկ քէօչք մը կար պարտէզ-  
ներու մէջ առանձնացած: Այս քէօչքը բաւական  
ժամանակէ ի վեր պարապ՝ հինցած ու տիսուր երեւոյթ  
մը ստացեր էր. անոր տէրերը կենդանութեան նշան  
ցոյց տուած չ'էին և ոչ իսկ անգամ մ'այցելելու  
եկած այս սիրուն բնակութիւնն որ ճաշակի տէր  
մարդու մը ստացուածքն էր անշուշտ: Տիգրանի  
տան ետին, աւելի բարձր ու բոլորովին ծովահայ-  
եաց գիրքով, ընդարձակ ու զարդվեր պարտէզի մը  
մէջ, վայրի շագանակի ծառերէ կազմուած նեղ ու  
խորհրդաստուեր ուղիներով, առջեւն հարթ ու ու-  
ղիղ, ուր 6-7 հատի չափ տերեւախիտ ու հովասուն  
ծառեր շուք կուտային և որ կարծես ծովուն մէջն  
էր, այս մենակեաց բնակութիւնը՝ մարդատեաց  
բայց բնութեան գեղեցիկութիւն ճանչցող մարդու կը  
վայլէր: Անոր զմայլելի տեսարանընոյնիսկ վասփորի  
մէջ չ'էր գտնուէր. մէկ կողմէն մինչեւ Սեւ ծովու-  
փոթորկեալ ալիքն, միւս կողմէն Ասիական եղերքն  
իր գալարեալ բաւրաստաններով, Պէյքօղէն մինչեւ  
թանտելլի, ահա անոր հազոր ագիւտ ու աննման  
տեսարանը:

Ամառուան սկիզբները շարժում մը տեսնուեցաւ  
այս լոին ու լքեալ բնակութեան մէջ: Նորոգու-  
թիւն մը կը կատարուէր հապճեալ ու փութաջան  
գործաւորներով: Մէկ երկու շարթուան մէջ, պար-  
տէզը ինամով շտկուեցաւ, քէօչքը նորոգուեցաւ,  
ներկուեցաւ ու կահաւորուեցաւ: Տիգրան՝ զրացի  
մը ունենալու հաւանականութիւնը գրեթէ ուրա-

խութեամբ տեսաւ : Երկու տարուան առանձնութիւնը զայն կերպարանափոխ ըրեր էր : Մշտատեւ տիրութիւնն ու անոքութիւնը կրնայն ծանր հետեւութիւններ ունենալ և Տիգրան առանց աղմկաւից ընկերութեան մը մէջ նետուելու , իրեն պէս առանձնասէր ծանօթի մը հետ տեսութեան պէտքը կ'զգար :

Քանի մ'օր վերջը քէօչքին նոր տէրերը փոխագրուեցան : Տիգրան դեռ չ'էր տեսած զանոնք և գիշեր մը ճաշէն վերջը՝ ծովուն վրայ սրահին մէջ բուսարանութեան զիրք մը կը թղթատէր որ Հարաւային Ամորիկայի ճախ ու հարուստ րուսոց ու ծառոց վրայ կը խօսէր , երբ իր ծեր սպասաւորը նոր դրացիներուն այցելութեան եկած լինելն իմացուց . Տիգրան դեմաւորեց զանոնք :

Արամ էֆէնտին , իր տիկինը , երկու փոքրիկ հրեշտակներ , ասոնք եղան Տիգրանի դիմաւորած անձինքն :

Ուսկից . ի՞նչ կերպով և ի՞նչ դիպուածով դէօյիւթուրէ ու իրեն այնքան մօտ եկեր էին : Ամենամեծ յուղմանց մ'ջ անգամ երիտասարդն ինքնիրեն տէրն էր . իր վրդովումն երկար չի տեսեց ու կատարեալ ազնուութեամբ իր հիւրերը մնացարեց :

Արամ էֆէնտի միշտ միւենոյն գործվալից ու մուերմասէր անձն էր . հօր մը խանդաղատանօք Տիգրանը աւեսնելուն ու այնքան մօտ դրացի ունենալուն ուրախութիւնն յայտնեց : Բայց ի՞նչ փոփոխութիւն իրեն վրայ . երկու տարուան մէջ բոլորվին ծերացեր ու ինկեր էին . մաղերը ճերմկցեր , ճակատը խորշոմեր ու տեսութիւնն և լսողսւթիւնը ակարացեր էին . միայն անոր հզօր միտքը մնացեր

թերեւս առաջուընէ աւելի զօրաւոր : Պաշտօնէ հաներ էին զինքը . նախանձաբեկ հայ պաշտօնեայներ՝ իրեն մնձ դիրքին հետամուտ՝ չ'էին վարաներ մուրքսել անոր մաքուր ու անբիժ պաշտօնավարութեան վրայ ու անխորհուրդ որոշում մը՝ առանց քննութեան՝ վարպեր էր զայն քաղաքական ասպարէզէն :

Արամ էֆէնտի պաշտօնի համար հոգի տուող մարդ չ'էր ընաւ . առանց բողոքելու , առանց զանգատելու , սակայն իր անմնղութիւնն անվիճելի կերպիւ հաստատելէ վերջը , գրեթէ գոհութեամբ ձգեր էր իր պաշտօնն որոյ համար իր տկարութիւնն ու հիւանդու վիճակն արգելը էին : Նախարարաց խորհուրդը շուտով համոզուեր էր անոր անմնղու , թեանն և յարմար հանդատեան թօշակով մը վարձատրեր էր այս խելացի պաշտօնէին քսան տարուան ծառայութիւնը միւչզեռ Փարիզի մէջ գտնուող մնանուն հայազգի հարուստ մը , վաղեմի բարեկամ մը՝ որուն կը վերաբերէր այս քէօչքն , անոր տրամադրութեան ներքեւ զրած էր զայն :

Արամ էֆէնտի անկեղծ հոգածութեամբ Տիգրանի վիճակն հարցուց ու իր երկու փոքրիկ զաւակները ներկայացուց որոնց մածը եօթը տարեկան կացուտ ու զուարթ մարչ մը և միւսը չորս տարեկան փափուկ ու գեղանի մանկուհի մ'էր : Սուրբիկ միայն ափոփիս մնացած էր . ոչ սակայն . ծանրութեան հով մը կար անոր վրայ , բայց իր հրաշալի գեղեցկութիւնն աւրուած չ'էր . այն երեւակայական կինն էր մ'չա զոր երիտասարդն իր ցնորքներուն և երազներուն մէջ կը տեսնէր ու կը պաշտէր .

բուրում մը կար անոր վրայ կարծես հրապոյրի,  
հեշտութեան ու երջանկութեան որ իր չուրջը կը  
ծաւալուէր . Սուրբիկի գանուած տեղն հմայիչ ու  
անրացատրելի մթնողորտ մ'էր և անոր մօտն , այն-  
քան մօտն ապօելու ստուգութիւնը Տիգրանն լիմա-  
րացնելու չափ անհաւատալի երջանկութիւն մ'էր :

Սակայն Տիգրան այս տպաւորութիւնն՝ այն  
վրդովեալ յուղումը չ'էր որ զինքն ալեկոծեր էր  
այս կինն առաջին անգամ տեսնելուն : Այս անգամ  
գոյունակութեան , անդորրութեան ոդի մ'էր որ իր  
մեծութեան մէջ Կ'արթննար : Վտանգալից ապագայ  
մը չի տեսաւ որ զինքը վախցնէր . այլ հեղ ու հան-  
դարտ տեսութեան մը վայելքն որ իրեն պիտի  
բաւէր : Այս գիտուն , ծերունի ու բարի ամուսինն ,  
այս նորատի կինն , այս երկու պայտելի հրեշտակ-  
ներն , այս ամէն ինչընտանեկան կենաց դրախտն էր  
անշուշտ և ինքն , այո՛ , ինչո՞ւ չ'ըլլար . մտերիմ ,  
անձնուէր ու առաքինի բարեկամ մը պիտի լինէր  
հոն . որդւոյ մը պէս կը սիրէր ու կը յարգէր այս  
ընտանեաց տէրն ու եղրօր մը պէս , միայն եղրօր  
մը պէս . պիտի սիրէր անոր կինն : Այն ատեն երե-  
ւակայեցիր կեանքը՝ ցայնժամգառնութեամբ լցուած՝  
որ յանկարծ երանութեան հորիզոններով կը վերա-  
բացուէր :

Վտանութիւն և ապահովութիւն զգաց իր ան-  
ձին վրայ ու այս արամազրութեամբ իր մտերմու-  
թիւնն ու գորովը կրցաւ ցոյց տալ այն ընտանեաց  
ուրկէ մրնչեւ այն օր խուսափած էր . անոր զաւակ-  
ներն անհուն համակրութեամբ քնդունեց և փոքրիկ  
մանուկներն իրենց նոր բարեկամին կապուեցան այն

անտիւալ համոզմամբ որով տղայք անմիջապէս կ'որո-  
շեն դիրենք սիրողն ու չը սիրողն :

Այսպէտով Տիգրանին կեանքը պատող մառա-  
խուցը փարատեցաւ և զուարթութեան արեւը նորէն  
փայլցաւ անոր խնդուն երեսին վրայ : Երիտա-  
սարդն ի բնէ ուրախութիւնը սիրող էր . երջանկու-  
թեան հեռանկարն իր սիրաը անսահման բերկու-  
թեամբ լցուց բանի մը փափաքող չ'էր այլ եւս ու  
գուցէ աշխարհիս վրայ միակ գոհ ու երջանկիկ անձն  
էր : Հաւատքն ու համոզումն՝ աշխատութեան իա-  
րօս չ'են գոյանանլու հոմար : Տիգրան զգաց քան  
թէ որոշեց այս բոլոր խորհուրդներն . ապագային  
տեսարանը մանրերկրորդի մը մէջ պարզցաւ իր  
աշքին աաջեւ իր բոլոր պայծառ գոյներովին ու իր  
ամրաղութեամբ և Տիգրան աներկմիտ ու անկաս-  
կած հաւատաց անոր :

Ի՞նչ է արգեօք մարդկային սրտին գալունիքը .  
ժարաթներով , շարաթներով , ամիսներով քննած ու  
անթափանց համարած ստուերները մէկ վայրկենի  
մէջ անհետացան ու Տիգրան զարմացաւ որ այս  
վեցանկար երկինքը չ'էր նշմարած մինչեւ այն ժամը :

Առջի տեսութենէն՝ մտերմութիւնը կատարեալ  
եղաւ . ու խօսակցութիւնը՝ զոր Տիգրան այնքան քաջ  
գիտէր ախորժելի զարձնել , մրնչեւ գիշերուան վեց  
երկարեցաւ . բաժնուեցան ամէն օր տեսնուելու  
խոտոմամբ :

Տիգրան մինակ մնաց . ի՞նչ զարմանալի ու  
անակնկալ զիազուած . ուսկից ուր ճակատագիրն  
տուաշնորդեր էր այս կինը՝ զոր չի տեսնելու համար  
ամէն ինչ ի գործ դրեր էր . բայց նախախնամութեան

կամքն իր կամքէն վեր էր հարկաւ : Երկու ստարուան մօտ ժամանակ մ'անցունելլ մեծապէս օդուած էր իր տենդայոյզ տագնապաց ամոքուելուն :

Տիգրան ինքզինքը քննեց ու առանց վարանման յայտարարեց թէ բժշկուած էր անդարմանելի կարծած հիւանդութենէ մը : Սուրբիկի տեսքը նոր կեանք ու կենդանութիւն տուեր էր անոր, նոր մարդ մ'էր որ աշխարհ կուզար առողջ ու աղաւ, առանց նախորդին տկարութեանց :

Ուստի անվախ ու անքոյթ պիտի ապրէր այն կնոջ և յիմարական տենդեր չի պիտի կրնացն գալ վրդովելու իր անդորր էութիւնը :

Ասս երաշխաւորութեամբ հասաւատուեցաւ այն սերտ բարեկամութիւնն որ երկու գրացինելլ գրեթէ միացուց :

Այս ընտանութիւնն սկսաւ բարեկաստիկ գոյներով. Արամ էֆէնտի, քիչ մը հիւանդու ու տկար, մեծ բարեռքում մը գտած էր այս օդափոխութեամբ . իր կինը միշտ ամուսնոյն մօտ, անոր բոլոր հանգստութեան և իր որդուց կրթութեան նույրուած, ու Տիգրան որ զաւարթ ու խնդումերեւ այս առանձնասէր ընտանեաց ոգեւորութիւն կուտար ու անոնց միօրինակ կենցաղավարութեան արտմութիւնն աւ ձանձրոյթը կը փարատէր :

Օրական զբաղումնին գրեթէ միւնոյնն էր . առաւօտուն կանուխ, գրեթէ արշալոյսին հետ կ'եւնէն, երբեմն Տիգրան էր որ այդուն այդուն քէօշկին դուռը ձեռք կ'առնուր ու երբեմն իր գրացինը՝ որ երիտասարդը կուզային արթնցնել ու անոր ծուլութիւնը մեղադրել. նախաճայի ու ճաշի տեղերն

որոշուած էին անպատճառ առջի իրիկուբնէ. մերիթ անտառուաւ ու ստուերամած մէկ կոզմն էր իրենց պարտէցին մէջ ուսկից կը դիտէին արեւուն ծագումն հանդարա վոտիորի ջրերուն վրայ, մերթ Պէյքոզի մէկ եզերքն ամայի ու անխոռվ ծառի թփի մը տակ . ցերեկը՝ ճաշին վերջն ընթերցանութիւն մը կ'ընէին նոր հեղինակի մը ու յետոյ ջուրերը կ'երթային, մանաւորտովէս Քէսրանե-Սույին որ խորհրդաւոր ու նսնմաստուեր անտառի մը մէջ պայծառ ու անոյշ ջրի աղբիւր մ'է ու Եէնի-Մահալէցի բնակեց մի զրուավայրը. Գիշերն երբեմն Պէօլիո-Տէրէի գեղեցիկ քարտիին վրայ շրջագայութիւն մը կամ ծովուն վրայ կրնտորվ պղտիկ պտոյտ մը և երբեմն ծովեղերեաց տան սրահին մէջ խօսակցութիւն մը պատուհանին քով լուսնի լուսով, ահա այս անձանց հաճոյքն ու անցուցած կեանքն :

Ոչ իսկ բառ մը, խօսք մը կամ ակնարկութիւն մ'անցելոյն այս ներդաշնակ երանութեան մէջ . Տիգրան ամէն բան մոռցած էր. Սուրբիկի հետ իր գորովն՝ եղայրական անկեղծութեամբ ու համարձակութեամբ մը կը յայտնուէր և նորատի կինը միեւնոյն անկեղծութեամբ . ու համակրութեամբ կը տեսնուէր իրեն հետ :

Մաերմութիւնն այնչափ յառաջ գնաց որ, օր մը Սուրբիկ Տիգրանի անցեալ օրերը քննել ուղեց :

— Ոչ ոք չ'ե՞ս սիրած մինչեւ այս տարիքը, Տիգրան, հարցուց անոր. քեզի պէս անհանդարա մէկը չ'եմ կրնար ենթադրել որ անտարեր կամ անփոյթ մնացած լինի մինչեւ հիմա, աւելցուց խնդալով. նեղանաս կամ չի նեղանաս հոգս չ'է, աեսնենք

պատուէ՛ մնզի քու յաջողութիւններդ ու սիրային արկածներդ :

— Ի՞նչ կը հասկնառ սիրային արկած ըսկելով։ թէ որ այն խարեւայ զրախօսութիւնները կ'ըմբռնես զորս երիտասարդր մը ու երիտասարդուհի մը առանց զիրար սիրելու անամօթ յանդդնութեամբ մը իրառու կը կրիմնն, թէ որ այդ տեսակ պատմութիւններ կ'ուզես, Տիկին, ի՞նչ մեղքս պահեմ, շատ ու ունեցեր եմ մինչեւ ցարդ, իսկ թէ որ ճշմարիտ, խորին ու սրտի կապ մը ըսել կ'ուզես, ատիկա ունեցեր եմ ու չ'եմ ունեցեր միանդամայն, պատաւախանց երիտասարդր ցած ճայնով՝ որուն մէջ Սուրբիկ իր կանացի փափկութեամբ տրամութեան ու դառնութեան շեշտ մը նշմարել կարծեց ու խօսակցութիւնն յառաջ չի տարաւ :

Տիգրան փոխադարբար կրնար հարցնել թէ Սուրբիկ ալ այդ տեսակ սրտի կապ մը ունեցած չ'էր. բայց և ոչ մտաբերեց զայս։ Այս անքոյթ երջանկութեան մէջ մոլորած երիտասարդին ակնարկն ու յիշողութիւնը ներկայէն, անդին չ'էին անցներ :

Ցիրաւի երջանիկ էր Տիգրան :

Յորմէհետէ ինքվինքը տէր կարծեր էր իր սրտին, պատճառ մը չ'էր գտած իր անձը մշանջենական զրկման զատապարտելու, բաւ էր որ անգատիւ խորհուրդ մը չ'անցնէր իր մտքէն և ուրիշ արդելք չի կար զուրի մնալու այս կնոջ երեսէն որ իրեն համար արեգակն էր փայլուն ու կենասառու։ Անոք չնչած օդը չնչել, անոր պողոտած վայրերը տեսնել, անոր ճայնը լսել հեշտալուր, կարենալ առանց ո՛ւ է անպատութեան ամէն ժամ տեսնել զայն, խօսիլ

անոր հետ, մէկ բառով պաշտել զայն իրապէս երբ վերացական աշխարհի մը մէջ անգամ այսչափ երանութեան չ'էր հաւատաթ, Տիգրանի՛ ուրիշ պահանջելու բան մը չ'էր մնար, ի՞նչպէս սակայն իր խանդավառ մէրն եղբայրական գորովանաց փոխակերպեր էր, ի՞նչպէս կրցած էր գոհանալ պարզ մտերմութեան մը վայելքով, այս կնոջ անքնաղատելի ծարրութիւնն էր արդեօք, անոր լուրջ ու խոհուն վա՞րքն էր որ զինքն յեղափոխեր էր, թէ ոչ այս տեսութիւն իսկ մեծագոյն չնորհն էր զոր՝ իր սիրոյն չափազանցութեան մէջ՝ երիտասարդը շատ և շատ իսկ գտած էր իրեն համար ։ Ինչ որ ալ ըլլար չի ջանաց ծածկել իր համակրութիւնն որ արդէն իր ամէն խօսուածքին ու վարմունքին մէջ երեւան կ'ելնէր։ Տարօրինակ ազդեցութիւն մ'էր այս կնոջ Եշանութիւնն երիտասարդին վրայ, երբ որ խօսէր իրեն, ներդաշնակ նուագ մ'էր որուն դադրելէն վերջն անգամ երիտասարդը զեռ կ'ունկնդրէր երբ որ նայէր իրեն, փայտայիշ ու զգուալից ակնարկ մ'էր որ իրեն կը հետեւէր ու զինքը կը շրջապատէր երեկորդական հոսանքով մը :

Խոսուվանեցաւ օր մը Սուրբիկին իր բոլոր տկարութիւնը. — « Զ'եմ զիտեր, ըսաւ անոր, ի՞նչ հայութիւն ունիս վրադ, կ'ըզգամ որ քոյրս քեզի չափ չը պիտի սիրէի. անբացատրելի զգուածում մ'է զոր ի զուր կը ջանամ հասկնալ. հօր մը չափ կը սիրեմ քու ամուսինդ, հաւատա՛ որ ուրախ եմ այն պիտի բարի ու սիրեցեալ անձի մը կենակիցն լինելուդ. թերեւս իրարու չի հանդիպէինք բնաւ թէ որ Արամ էֆէնտիի բարեկամը չը լինէի ես։ »

Այս անդորրութեան օրերու մէջ էր որ Արամ  
էֆէնտի գլխի ծանր հիւանդութենէ մը պառկեցաւ .  
Սուրբիկ անձնուէր հոգածութեամբ մը խնամեց իր  
ամուսինը . քանի օր հարկ եղաւ անքուն անցնել  
անոր անկողնոյն մօտ . գեղերը տալ , զայն սփոփել  
ու խնամել վարձկան ձեռքի գործ չ'էր և Սուրբիկ  
անձամբ իր պարտքը կատարեց . վասնդներն անցան  
բայց նախկին առողջութիւնը չի վերադարձաւ ,  
հիւանդութիւնն յաղթուեցաւ մշտնջենական հետք  
մը թողլով սակայն հիւանդին վրայ զոր անկարելի  
եղաւ բուժել . Արամ էֆէնտի ականջի ծանրութիւն  
մ'ունէր , այս հիւանդութիւնը անոր լսողութիւնը  
խանդարեց . հիւանդն ոտքի վրայ եղաւ բոլորովին  
խուլցած . ծանր հարուած մ'եղաւ ասի ծերունի  
մարդուն , յաւիտենական զրկում մ'էր ամէն յարա-  
բերութենէ : Անփարատելի տրտմութիւն մ'եկաւ իր  
վրայ և ի զուր ջանացին զինքն սփոփել . ամէն  
մարդ պարտաւորուեցաւ զրով խօսիլ իրեն հետ :  
Ամէն ձայնէ զուրկ ու կարօտ մնացող այս մարդը՝  
չի կրցաւ անտարեր քաջութեամբ մը գիմադրել  
այս աղէտին . իւր անդրադ օրերուն բոլոր հաճոյքը  
խօսակցութիւնն էր զոր հարկ էր մէկ կողմթողոււ .  
իր խլութեան պատճառով պարտաւոր էր մեկուսի  
մնալ այլ եւս իրեւ խելագար յիմար . այլ եւս ըն-  
կերութեան մէջ չը պիտի կարենար մտնել ծիծաղելի  
չըլլալու համար . երաժշտութիւնն ու իր կնոջ դաշ-  
նակին ձայնը՝ զոր այնչափ կը սիրէր , ա'լ իրեն  
համար չ'էին : Նամանաւանդ իր որդոց ձայնը չի  
լսելը զինքը խիստ վատացուց ,  
«Զաւակներուս ձայնէն կարօտ մնացի» . պա-

տասխանեց անոնց՝ որք զինքը մխիթարելու համար  
ամէն ջանք կ'ընէին :

Իսկ Սուրբիկ ի՞նչ կը մտածէր այս անակնկալ  
պատահարին առջեւ : Իր ամուսնոյն գժբաղդ կա-  
ցութեան վրայ կատարեալ ու խորին ցաւակցու-  
թեամբ մը հանդերձ չի կրցաւ ակնարկ մը չի դար-  
ձնել նոյն իսկ իր գոյութեան վրայ . հազիւ 25 տա-  
րեկան էր դեռ երբ իր ծերունի ամուսնոյն հիւանդ  
վիճակը՝ նոր տկարութեամբ ծանրանալով , ընտանե-  
կան կեանքը բոլորովին կը վերջացնէր : Ապաքէն  
քանի տարիներէ ի վեր հիւանդու էրիկը դարմանե-  
լով անցուցած էր կենաց ու երիտասարդութեան  
լաւագոյն օրերն . այսուհետեւ այրի ու ծերացած  
կնոջ մը տիսուր ու մռայլ ապագան վերապահուած  
էր իրեն :

Յանկարծ անցեալ օրերը պատկերացան իր աշ-  
քին առջեւ անողոք ճշգութեամբ մը . ո՞ւր էր այն  
ցնորական երջանկութիւնը զոր Սեղբաքի սիրոյն  
մէջ կը վայելէր երբեմն , ո՞ւր էր այն հեշտութեան  
որախտը զոր երիտասարդին ականջին կը խսոստա-  
ար ու կը փափար : Ուխտադրութ ու խաբերայ՝  
քարուքանդ կործաներ ու փշքեր էր այն երանու-  
թեան յոյսերն զորս իր ձեռքն էր իրականութեան  
վերածել . չարագուչակ հրեշտակի մը պէս և մահ ,  
աւերում սփուր էր իր չորս դին , և սեւ հողերն  
յափշտակեր տարեր էին այն մէկ հատիկ սիրեցեալն  
որուն միայն խոստացած էր պատկանիլ :

Սուրբիկ չար հոգի մէկը չ'էր . ոչ ոք իր յան-  
ցանքին մհծութիւնը թերեւս իրեն չափ կը ճանչ-  
նար . ոչ ոք ապաշխարելու ու ներողութեան ար-  
4. Անհնացած Սերունդ մը

ժանանալու հարկն իրեն չափ կը խոստօվանէր։  
Ամուսնական կեանքին մէջ իր պարտականութեանց  
անթերի գործադութեամբն սիօփանք մը գտնել որո-  
շեր էր, յաւէտ իր սրտին մէջ պաշտելով իր միակ  
սիրելոյն յիշատակը։

Տարիքի անագին տարբերութիւնն, որի սկզբանէ  
իր և ամուսնոյն մէջ կը գտնուէր, զինքը դուրկ  
թողած էր երջանկութեան այն ամէն յոյսերէն դոր  
երիտասարդուհին իրաւոնք ունի պահանջելու։  
Հայրական խնամք ու հոգածութիւն գտեր էր շատ  
անգամ հոռ՝ ուր հրդեհող ու սպառող հեշտութիւն  
մը գանել կը յուսար։ Քնքոյց ու հաղուագիւտ ծաղ-  
կի մը պէս ջերմոցի մը մէջ միայն պահուեր է՛ւ,  
մինչդեռ այնքան պէտք ունէր ազատ օդին ու արեւին  
ձառագայթներուն։ չ'էր կրնար զանդատիլ սակայն  
իր ամուսնոյն դէմ՝ որոյ բարի, առաքինի ու ներո-  
դամիտ բնութիւնն ամէն մեծարանաց արժանի կը  
կացուցանէր զինքը։

Անշուշտ գիտէր թէ որքան անդարմանելի սխալ  
մը գործած էր ամուսին ընտրելով իրեն այնպիսի  
մէկն՝ որ հօր մը տարիքն ունէր իրեն քով և իր  
աչքը սեւենելով կը տեսնէր իրեն տարեկից ման-  
կութեան ընկերուհիներն որոնց ամէն մէկը հիմա  
իրեն պէս երիտասարդ, առողջ ու զուարթ ամու-  
սինով մը երջանիկ եղեր էր. անշուշտ իր ձեռքն  
էր օգուտ քաղել այն բոլոր թոյյատութենէն՝ զոր  
իր ամուսինը կատարեալ վատահութեամբ մը տուեր  
էր իրեն, շեղելու ու մոլորելու համար պատուայ ու  
պարտականութեան ճամբէն։ երիտասարդներ չ'ին  
պակած ականջն ի վար զմայիլ ու ապահով նկա-

քագրելու այն ուղին որ լի էր անյատակ անդունդ-  
ներով։ Սուրբիկ մերժած էր ցայն վայր և զոհ էր  
խոտորած չը լինելուն ուղղութեան ճամբէն։ բայց  
ահա անոք ու միայնակ՝ դատապարտեալ ծերունուց  
մը հետ ինքն ալ դատապարտուած էր, անզգայ մը  
չ'էր սակայն երբ երիտասարդական արիւնն այնչափ  
ուժգին կը շարժէր իր սրտին մէջ։ ծաղկահասակ ու  
գեղեցիկ՝ ինքն ալ միթէ չ'էր գիտեր սիրել։ Երի-  
տասարդ կենն, առանց ո՛ւ և է փորձառութեան տէր  
լինելու, խորին գիտակցութիւն մ'ունէր իւր տես-  
նուած անձանց արամագրութեանց փրայ ու իր  
կնային բնազդմամբ առաջին տեսութենէն ճանչցեր  
ու հասկցեր էր Տիգրանի համակրութիւնն, իսկ  
հիմա բոլորովին կը կարդար անոր սրտին խորն ուր  
խոռվութեան հովեր կը փչէին։

Ոնփոյթ ու շաղակրատ զուարթութեամբ մը՝  
սիրային լուրջ կապակցութեան մ'առաջքն առնել  
ջանացեր և յաջողեր էր ցայնվայն։ Տիգրան անոր  
ընդունելութեան ձեւերուն տակ չ'էր կրցած նշմարել  
երկիւղալի անձկութիւն մը. և հիմա որ ամուսնոյն  
խոռնալովը գրեթէ միայնակ ու առանձին կը մնար  
այս երիտասարդին հետ, վտանգը մեծ և ահաւոր  
էր. ո՞վ պիտի պաշտպանէր զինքը տկարութեան,  
անխոնեմութեան վայրկենի մը մէջ։ ճակատագիրը  
կարծես չար սատանայի մը պէս ամէն ջանք ի գործ  
կը դնէր զինքը փորձելու. բայց գուցէ իրեն չափ  
մեղքցուելու արժանի էր Տիգրանն ալ. Սուրբիկ  
երեւակայեց զայն երբ լոիկ ու անձայն խոյս կու-  
ար իրմէ և երախտագէտ սրտով կը մտածէր այն  
անձնուէր զոհողութեան՝ որով երիտասարդն ինքը

միայն տանել ուղեր էր դժբաղոյ սիրոյ մը բուր  
տառապանքն . այնպէս թուեցաւ յանկարծ իրեն որ  
Տիգրան իրեն մօտը կը ծնրադրէր ու ձեռքերը միա-  
ցուցած սիրոյ ու տառապանաց խոստովանութիւն  
մը կ'ընէր իրեն , անոր հրաշալի շունչը կարծես թէ  
կը գուեր իր գէմքը . . . Սուրբիկ սթափեցաւ ,  
դուրս եւաւ զողղոջուն և պարտիզին դով ու ցրախն  
հողմն ամոքեց անոր հրատապ ճակատը . . .

Այսպէս նոր նոր շփոթութիւններով կը պատ-  
րաստուէին մօտաւոր ապագայի մը մէջ , ընսանե-  
կան հարիզոնին վրայ սեւ սեւ կէտեր կը տեսնուէին ,  
նախակարապետ մեծ ու խոռվացոյզ մըրիկներու :

Արամ է Փէստիի ապաքինութենէն վերջն ապ-  
րելու եղանակնին փոփոխութիւն կրեց : Այս բարե-  
սիրտ մարդն՝ այնքան ծանր հարուածի մը ներքե-  
քնկնուած գրական պարապմանց տուաւ ինքզինքն  
ու առանձնացաւ . բայց անխիզ ու եռասէր մէկը  
չ'էր որ իր ճակատազրին բոլոր դառնութիւնն իր  
ամուսնոյն վրայ ալ բեռնաւորէր . ազատամիտ փի-  
լիստիաց՝ որ իր ընկերական կենաց բոլոր անպա-  
տեհ կողմերը կը ճանչնար , զիսցեր էր գէթ իր  
անոյզ բնաւորութեամբ նոուլ տարիքի հեռաւորու-  
թիւնն՝ որ զինքն իր կնոջմէն կը բաժնէր և հիմա  
բնաւ չ'էր ուղեր երիտասարդ ու անփորձ կնոջ մը  
քաւել տալ անհեռատես որոշման մը հետեւանքը  
դոր ինքն իր բոլոր փորձառութեամբը չ'էր գուշա-  
կած առենով :

Ուստի կոտջը գրեթէ բռնութեամբ հրամայեց  
իրեն հետ չ'առանձնանալ :

Աթեած համար որդի մը ու քեզ համար եղբայր

մ'է Տիգրան , ըստ Սուրբիկին , կ'ուղեմ որ առա-  
ջուան պէս ուրախ ու ազատ ապրիք . հարկ չ'է որ  
ես ալ ընկերանամ ամէն ատեն ձեզի , ես այսուհե-  
տեւ չ'եմ կրնար շարունակ դուրս ելնել և դուն  
ինձ հետ բանտարկեալ մը մնար : »

Ցիրաւի , եղբայր մ'էր Տիգրան Սուրբիկին : Այս  
հետադէտ մարդն անկեղծութեամբ կ'ըսէր այս խօս-  
քերն ու այս անխորհուրդ առաջարկին վրայ չ'էր  
խորհած երրէք :

Ոչ . այնքան պարզամիտ մէկը չ'էր որ առանց  
կշռելու հետեւանքն այս աստիճանի թոյլտուու-  
թիւն ու ազատութիւն չնորհէր իր երիտասարդ  
կնոջը :

Ծերունի պաշտօնատարը շատ և շատ անդամ  
խորհած իր ընտանեկան կացութեան վրայ և քա-  
նիցո զղջացած էր անտես ըրած լինելուն այս առա-  
ջին պայմանն՝ առանց որոյ ամուսնութիւնն անհամ  
կատակերգութիւն մը կը լինի եթէ ողբերգութեան  
չի դասնայ :

Զղջում մը կար այս մարդուն սրտին մէջ , ձշմա-  
րիոր խօսելով չ'էր կարող իրեն հետ հաւասարա-  
պէս պատասխանատու համարել իր կինն ալ այս  
անպատշաճ միացման մէջ և յանցանքն անդարմա-  
նելի ու մշտատեւ կը ծանրանար իր վրայ միայն :

Մարդկային արդարութիւնը չ'էր կրնար գա-  
տապարտել զինքն և իր տագնապեալ խղճին ձայնն  
էր միայն զոր կը լսէր որոշ ու բացարձակ :

Այն վայրինէն , այս տարօրինակ մարդն որո-  
շեր էր իր կնոջ վերադանձնել անոր ազատութիւնն  
և կերպով մը թեթեւցնել եթէ ոչ դարմանել իր  
գործած սխալը :

Արհամարհելով ընկերութեան բոլոր չարախօսութիւններն ու նախապաշարութիւնն, սփոփանք մը պիտի ունենար, եթէ իր կինն առանց խոտորելու պատուոյ ձամբէն կարենար իրեն տարեկից ու առաքինի երիտասարդի մը բարեկամական գորովովը մոռնալ և իր երեսին չի զարնել զինքն յաւիտենական թշուառութեան մը մատնած լինելու յանցանքը։

Անշուշտ Սուրբիկ և ոչ մէկ ժամանակ առիթ տուած էր իր ամուսնոյն դժողովութիւն կամ յանդիմանութիւն մը կարդալու իր գէմքին վրայ. բայց այս լոին համակերպութիւնը գանդատող ձայնէ մաւելի ծանր եկած էր միշտ անոր սրտին։

Թէ որ ամուսնաթողութիւնն ընդունելի լինէր կրօնական օրէնտղութեան մէջ, Արամ էֆէնտի բռնութեամբ պիտի բաժնուէր իր կնոջմէն։ ու քանի որ օրէնքը կաշկանդ ու բռնադատող էր, իրեն կ'իյնար կարելիութեան ու պատշաճութեան սահմանին մէջ անտանելի չի դարձնել ամուսնական լուծը։

— Որի՞ կ'սպասես ամուսնանալու համար, կ'ըսէր օր մը Տիգրանին. չ'ըլլայ որ երիտասարդութիւնդ անցունելէ վերջն ինձ նման հիւանդ ու կարօտ օրերուդ օգնական մը վնասուելու համար միայն ամուսնանալու ենես։ Տարիքն առնելէն վերջն երիտասարդունոյ մը հետ ամուսնացող մարդը իր նմանի ծովլ ինկող անձի մը՝ ոտքէն կատուած ծանր գնոսակին որ իր երիտասարդ կինը միասին կը տանի թշուառութեան անդունդը։

Մինչեւ այն ատեն իր կնոջ և ոչ մէկ փափառին հակառակեր էր. Սուրբիկին ամէնէն չնշին.

Հաճոյքն իբրեւ պարտականութիւն մը ի գործ դրած էր միշտ և ասկից վերջը մի և նոյն բարեկառութիւնն ու թոյլտութիւնը տալու հարկը ձանցաւ։

Այս ձեւով Տիգրան աւելի մեծ աղատութիւն մը վայելեց Սուրբիկին քով. իր բոլոր բարեկամութեան հակառակ, այս էր մարդկային սրտի տկարութիւնն. զրեթէ զոհութեամբ տեսաւ Արամ էֆէնտիի մինաւոր մնալը. բայց զայն առանձին չի թողուց. երբ որ Արամ էֆէնտի իր աշխատութեան սենեակէն դուրս ենէր, Տիգրան անոր քով կը կենար միշտ ու մերթ գրաւոր խօսակցութեամբ և մերթ պէղիկի խաղով կ'անցունէին միասին քանի մը ժամնը։

Խոսրով շուտով յառաջացեր էր իր կանխորոն ծամբուն մէջ, դատաւորական ասպարէզն, օրինական ծշդութեամբ սահմանափակ գտնուելով, առաջուց ի վեր անյարմար թուած էր իրեն. ուստի շուտով թողուց իր ընդհանուր դատախազի օգնականի պաշտօնը վարչային բարձրագոյն պաշտօնի մը փոխարէն։

Այս երիտասարդը՝ գիւրին ու արագ յառաջդիմութեան մը անհրաժեշտ եղող բոլոր պայմաններն իր անձին վրայ կը բովանդակէր։

Նա ունէր մեծերու զէմ հլու ու սորուկ հնագանդութիւնն, աղղեցիկ անձանց մերձաւորութիւնն և անդունց քավ այն ողոքիչ ու շողոքորթ զուարծախօսութիւնն՝ որ երբեմն խեղկատակութիւն կը կոչուի ու շատ անգամ ծմարիտ արժանեաց տեղ կը

բռնէ : Այս միջոցով ստացեր էր նա զօրաւոր պաշտամններ :

Միանդամայն յաջող ամուսնութեամբ մը իր դրամական կացութիւնն ապահովեր էր, առանց վարանելու ամուսնանալով հարուստ ու գեղանի աղջկան մը հետ որոյ բոլոր պակասութիւնն՝ ատենով հայրենի տունէն վախուստ տուած լինելն էր երիտասարդ դասատուին հետ : Հազար ոսկի օժիտ պիտի տար անոր հայրը՝ մեծահամբաւ դրամատէը մը որ կառավարութիւնն ու հասարակութիւնը կողովուելով ձեռք բերած էր իր հարուստութիւնն և զոր քրտինքով ու պատուով ձեռք բերուած կ'անուանէր : Սակայն հակառակ իր մեծ դիրքին ոչ ոք իր աղջիկն ամուսնութեան ուզած էր և անոր աղմկալից անցնեալն ատեն անցնելով մոռցուած չ'էր :

Խոսրովի պէս դրամի կարօս ու պատուոյ մասին ներողամիտ անձ մը միայն անոր ամուսին կրնար լինիլ, Բարձրանալու մշտատեւ տենչէն բոնուող այս մարդուն աչքին ամէն ինչ՝ բարեկամութիւն կամ ամուսնութիւն՝ միայն իր մեծութան դապահարներուն նպաստելուն համար զոյսութիւն ունեցող բաներ էին :

Նորա կինը պէտք էր նախ և առաջ դրամի տէր լինիլ, երկրորդ՝ սրահի մը մէջ խօսակցելու չափ կրթեալ մէկն ըլլալ, և խոսրով այս միութեան մէջ անյէ, անդին չի նայեցաւ :

Եթաւին ըսելով իր կինը կատարեկասպէս յար մարեր էր այս տարօրինակ մարդուն . Եւզինէ վառ ու խոռվեալ երեւակայութեան տէր, յամառ ու արտակարգ աղջիկ մ'էր :

Ճարտար դաշնակահար, լաւ գծագրիչ, ինչպէս որ կը տեսնուէր իր ներքնասենեակի պատերէն զորս իր մատիտին արտադրութեամբը միայն զարդարեր էր, այս կինն ամէն բանէ առաջ իր անկախութեան սիրահար մէկն էր : Շարունակ ֆրանսական վէպեր կարդալով՝ անոր ըմբոստ բնաւորութիւնը բոլորովին անզուսպ ու յիմարական բան մը դարձեր էր. թագուն, անձայն ու անշչուկ սիրահարութիւն մը՝ անոր զդուանք պիտի ազդէր, ընդհակառակն առեւանգութեան, բոնութեան, ըսպանութեան կամ թունաւորման վախերով լեցուն ու գայթակղալի հոչակ ունենալիք ամէն տրիփ անոր պիտի յաղթէր :

Անոր աղատութեան ու անկախութեան փափագը՝ բոնաւոր տարբաւորի մը գերին լինելու ջանքն էր միայն և ոչ ուրիշ բան : Այս կոնց հետ հաշտ կենցաղի յորսն անկարելի էր. անոր կամ տէրը կամ ստրուկը պէտք էր լինիլ :

Իր արկածալից երիտասարդութիւնը միշտ չափազանց ներողութեան մը արժանացած էր հօրը կողմէն որ անհաւատալի տկարութեամբ մը կը սիրէր այս աղջիկն :

Եւզինէի ամուսին լինելիք մարդը պարտ էր առաջուց աչքն առնել անոր լուծին տոկալը, գոնէ անոր բացարձակ անկախութիւնը ճանչնալը . Խոսրով այս վիճակն անընդունելի չինկատեց. չինք չորհիք եւզինէի երեսն անզամ նայած չ'էր . կապո՞յտ աչուք էր թէ սեւ աչուք, անոր մազերը խարտեա՞շ էին թէ շագանակագոյն . բերանը փո՞քը էր թէ մեծ, շիտակը շատ աղէկ չ'էր զիտեր . խիտ . լաւ

գիտեր սակայն որ իրեն տրուելիք օժիտը նշանատուութեան օրէն իր տրամադրութեան ներքեւ պիտի գտնուեր ու այս բաւ էր անոր:

Ամուսնութեան առաջին ամիսները փոխադարձ ու գերազանց անտարբերութեամբ հետեւապէս և անդորրութեամբ անցաւ, մինչեւ որ Խոսրով անգամ մը իր ամուսնական իշխանութիւնն ի փորձ դնել ուղեց:

Տիկնոջ երիտասարդ մէկ ազգականը՝ Խոսրովի տան սովորական և տմէնորեայ այձելուներէն մէկը դարձեր էր. այս տղան՝ վաճառականի մը քով գրագիր, որ իր շաբաթականն իր զգեստներուն միայն կը յատկացնէր, բաւական վայելչադէմ ու խարտիշահեր մէկն էր զոր չար լեզուները կը պնդէին թէ Եւգինէի վաղեմի ու արդի մէկ մտերիմը լինէր. Այս լուրը շուտ հասեր էր Խոսրովի ականջը, բայց չ'էր ուզած անորոշ ու տարտամ կասկածի մը վրայ իր զուռը փակել անոր գէմ, նամանաւանդ ամուսնութեան առջի օրերը: Տանը մէջ բնաւ կարեւորութիւն տուած չ'էր անոր. առջի տեսութեան մէկ երկու բառով հասկցեր էր որ, զգեստներու գլխին ի զատ, այս անձն ոչխարի մը պէս անմիտ ու վայրենի մը չափ տղէտ արարած մ'էր: Այս տիմար էակն Եւգինէի մը պէս կնոջ մը տարիաւորը չ'էր կրնար ըլլալ:

Սակայն ի սկզբան անվնաս նկատուած այս արարածը՝ քիչ քիչ Խոսրովի անտանելի թուեցաւ. իր հակակրութիւնն այնչափ աւելցաւ որչափ իր կինն այս աստիճանի ապուշի մը մը վրայ տարօրինակ դորով ու սքանչացում կը յայտնէր,

Խօսքի պղտի մենամարտով մը սկսաւ այր ու կնոջ մէջ այս երիտասարդին վէճը:

Եւդինէ անոր ճաշակն ու վայելչութիւնը կը գովեր:

— Կը զարմանամ, բսաւ անոր ամուսինն, այդ անհամ պարոնէն ախորժելուդ:

— Խնչո՞ւ ըլլայ անհամ, միթէ համով ըլլալու համար պէտք է անպատճառ քաղաքական կամ ուսումնական նիսթերու վրայ ճառել ձեղի պէս. մննք՝ կանայքը՝ այդ տեսակ բաներէ չ'ենք հասկնար, ամէն մարդ իր ճաշակն ունի:

— Այդ խօսքը քու հմտութեանդ յարմար չ'է. գու ուսեալ կին մ'ես և շարունակ քուրջի վրայ խօսիլը դատարկ զլուխ կանանց յաառուկ է:

Քանի մ'օր վերջը խօսքը նորէն բացուեցաւ բայց այս անգամ աւելի կծու կերպով:

— Չ'եմ կարծեր որ յատկապէս ինձ հակառակելու համար այս անպիտան անձն հոս յաձախել կուտաս. անցեալ օրուան դիտողութենէս ի վեր այդ պարոնն օրը երեք անգամ գալ սկսաւ:

— Ամենելին. միայն կը խնդրեմ որ այդքան չնցին բանի մը ամար ինպիր չի հանէք. որովհետեւ շատ կանուխն է գեռ, աւելցուց հեգնութեամբ. վեց ամիս չ'եղաւ ամուսնանալինս և նախանձոտ Օթէլ-լոյի դերը ծիծաղելի կ'ըլլայ:

Խօսքով բարկացաւ բայց ինքվիքը զսպեց:

— Համբերութեամբ մտիկ ընել պարտաւոր եմ որովհետեւ քէզմէ մէծ եմ. քեզ նկատմամբ մինչեւ հիմա ունեցած անտարբերութիւնս ամսախանձ ըլլալս կը հաստատէ, կը պահանջեմ միայն որ պատշաճու-

թիւնը ճտնշնաս, ըսաւ ցուրաւ կեպով ու գուրաւ ելաւ սենեակէն:

Ի՞նչ տեռակ էին Եւգինէի յարաբերութիւններն այս երիտասարդին հետ որ Արմենակ կը կոչուէր արդարութիւնն յարգելու համար պարտաւոր ենք յայտնել որ անպատշաճ կաղակցութեան ամէն զբոցց բոլորովին անհիմն էր:

Եւգինէ չ'էր սիրեր ու չ'էր կրնար սիրել այս տխմարը բայց տխմարութիւնն ալ իր համելի կողմըն ունէր:

Արմենակ Եւգինէն կարենալ սիրելու մեծամշտութիւնը չ'ունէր բայց անոր հետ տեսնուիլն հասարակաց տեղ մը անոր հետ միասին ժուռ զայն իրեն շատ էր ու քիչ չ'էր:

Մինչև իր էրկանը դիտողութեան պահուն, Եւգինէ այս տգուն հետ կ'զբօմնուր, անոր վրայ կը ծիծաղէր, կը խնդար, բայց դէշ աչքով մը նայած չ'էր անոր. սակայն իր էրկանը ընդդիմութիւնն անոր ի բնէ պատերազմաէր ոգին արթնցուց. նա մանաւանդ անոր խօսքին վերջին պարբերութիւնը խիստ վիրաւորիչ դատեց, «Քեզ նը կատամար ունեցած անտարբերութիւնս աննախանձ ըլլալս կը հաստատէ» ըսեր էր. անտարբերութիւն... Եւգինէ իր ամուսնոյն համար աւրիշ ըղղացում ունեցած չ'էր. բայց ամուսնոյն իր մասին անտարբեր ըլլալու իրաւունք չ'ունէր և որոշեց այդ անտարբերութիւնը խորտակել:

Ի չնորհս Եւգինէի բերած օժիտին և իր ամսականին Խոսրով Պոլսոյ առաջնակարգ էֆէնաբինե-

րէն մէկն էր հիմա. իր կնոջ բերած գումարը քօնսոլիտէի խաղով ստացուած մէկ երկու յաջողութեամբ կրկնապատկուած ու եռապատկուած էր և Խոսրով՝ շահազիտութեան մէջ յանդուզն ու անվակին՝ վերջին բաղզով մը մեծ հարստութիւն մը շինել ու այնպէս քաշուիլ կ'ուղէր այդ վտանգաւոր խաղէն:

Մէկ օրուան մէջ հարիւր ոսկի շահիլ կամկորպնցնելու վարժուող մարդ մը խնայողութեան տէր չ'էր կրնար լինիլ ու Խոսրովի քօնսօլիտէի եւլէջին պատճառած շահերուն մէջ իր տանը համար ըրած մեծ ծախքը չնչին բան մ'էր:

Կարօտութեան մէջ նուաստ ու ստրուկ եղողն հարստութեան մէջ ամբարտաւան կ'ըլլայ. Խոսրով հաղարաւոր ոսկիներուն հաշուոց հետ շուտով հինաւուրց աղնուականի մը բոլոր ձեւերը սորված էր:

Այս էֆէնատին մոոցած էր անշուշտ հայրենիքէն հետիւտն Պոլս զալլ կամ տնտես ախտօր աւելցուկ հացի կտօրներն, երբ իր հիւրերուն զանգասող ձայնով մը Հեռալին և Պիւոկիին կօշիկներէն կամ Լըպօնին կերակուրներէն կը դժգոհար:

Իր ազգացին դաշտափարաց գալով, իբրև նորանաս հարստութեան, ժողովոց և երեսփոխանաց վրայ ծիծաղելու իրաւունք ունէր. բայց Խոսրովի խորամանկ փառասէր մ'էր որ այդ ժողովոց մէջ ձայն ու իշխանութիւն ունենալը չ'արհամարհեց:

Առաջին պաշտօնատարը չ'էր նա (և անտարկոյոյ վերջինն ալ չի պիտի ըլլար) որ ազգին մէջ ազգեցութիւն առնենալն իր դիրքին օգտակար

կերպով ծառայեցնելու գաղափարն յլացեր էր։  
Այս օրինաւոր ակնկալութիւնն՝ ի վաղուց - անտի  
շատ քիչ անդամ ի գերեւ ելած է որպէս զի նորեկ-  
ներ ադրբ ճշմարտութիւնը չ'ըմբռնեն։

Մէկ նամակով Խոսրով իր հայրենիքէն երես-  
փոխան ընտրել տուաւ ինքինքն Ազգային ժողո-  
վին, իսկ հն խոհեմութիւնը ձեռքէ չի թողուց ու  
խորագէտ ճարտարութեամբ ձեռք բերաւ աղասաւ-  
միտ ու ժողովրդական երեսիութանի անունը զոր-  
պաշտօնատար երեսիութանները խիստ քիչ անդամ  
ստացած են։

Ժողովին ամէն նիստերուն ներկայ, ներկայ  
նախապատրաստական գումարումներու, ամէն վի-  
ճարանութեանց մասնակից։ Իր դիւանին մէջ տե-  
ղեկարեր, հանդանակութեանց մէջ կարգադիր  
մասնախումբի անդամ, Խոսրով էֆէնախն Ազգացին  
ժողովոյ ամէնէն գործունեայ ու ազդեցիդ անդամ-  
ներէն մէկը դարձաւ։

Ամէնքը միաբերան կը գովէին այս մարդուն որ  
ազգին վնասելու կարողութեամբն հանդերձ այն-  
քան անձնուէր կը ծառայէր անոր։

Այս համբաւը՝ զոր անազարտ կը կարծէր, ըս-  
տանալէ յետոյ սկսաւ իւր շահատակութիւններնէն և  
իր ձայնն հետզետէ խրոխաւ և հպարտ հակառակէ  
կարծեաց տէր երեսիութաններն արհամա հանուք ու-  
սպանալեաք կը սաստէր։ Ո՞վ էին այն անազիտացն  
մարդիկն որ կը համարձակէին իրեն գէմ լառիլ-  
գիտէն որ կարող էր զիրենք մինչեւ յաքսու-  
մատնել։

Խոսրովի ծրագիրներն ի գործ դրսելու մաս-

էին. միայն իր ընտանեկան կենաց խռովութիւն-  
ներն ածեր ու բազմապատկեր էին երթալով։

Ինչպէս ըսինք եւզինէ իր էրկանն անտարբե-  
րութեանը յաղթելու համար անոր նախանձը շար-  
ժել որոշեր էր։ Ոչինչ այնքան անխախտելի է որ-  
քան կանացի որոշումն։ Այն վայրկենէն սկսելով  
եւզինէ չ'եր թերացեր, իր ամուսինը կատղեցնելու  
համար, ի զործ զնելու այն ամէն փոքրիկ կամ  
մեծ, անվնաս կամ վնասակար միջոցներն որ կա-  
նանց պատերազմի համբաւը կը կազմեն։

Այն երիտասարդն ամէն օր հրաւիրել, իր ոտ-  
քին քով նստեցնել, զլիի վայր վափսալ անոր ա-  
կանջն ի վայր, թեւ մտնել շրջագայութեան հա-  
մար ու կոթնիլ անոր թեւին ամէնուն ուշագրու-  
թիւնը հրաւիրելու չափ։ ու երբ ասոնք անբա-  
ւական դատուեցան, նամակագրութիւն մ'սկսիլ  
անվերջանալի, օրն իրիկուն տուսակներու տարու-  
բերին զբաղեցնել ծառայները, ծաղկանց փունջեր  
պատրաստել տալ, զրկել և ընդունիլ ու վերջա-  
պէս կղզին կամ Պէօյիւքանէրէ կամ ուրիշ հեռու-  
տեղեր ժամադրութիւններ կարգադրել, ահա եւ-  
զինէի ուղղմազիտական միջոցներն։

Խոսրովի՝ քիչ քիչ անհանդուրժելի երեցաւ  
իր կնոջ ընթացքը։ Կոիւներն անպակաս դառնալ  
սկսեր էին. բայց եւզինէ պատերազմէ վախուստ  
տուող չ'էր. ընդհակառակն. արդէն քօնսոլիտէի  
մէջ մի քանի մեծ կորուստներ Խոսրովի բնաւո-  
րութիւնը բալորովին զանացուցեր ու համբերու-  
թեան չափը լեցուցեր էին։ Տանն անկարգութիւնն  
ու անխամութիւնն որ շոայլութեան ծայրագոյն

աստիճանի հասեր էր, իր կողջ մասին ամէն մանաբամանութիւններով յեղյեղուած ամօթալի պատմութիւններ, ընտաննկան յարկին կործանման ապահով նշաններն էին. Խոսրով թէև երբէք չ'էր սիրած, չ'էր ախորժած իր կողջմէն, բայց քիչ մ'ալ սպասել որոշեց:

Դրամական կորուստներն ու ձախորդութիւնն որ քանի մ'ամսէ ի վեր զինքը իր հալածէին, պաշտօնի յառաջդիմութեամբ փոխարինել որոշեց. իր ամսականը ներկայ վիճակին մէջ անբաւական դարձեր էր նոյն խոկ իր կողջ զարդարանացն ու պարտքը զիզուեր էր չորս զին. ամսականի ու պաշտօնի բարձրացումը փրկութեան միակ ճամբան էր. գեռ ոչ ոք գիտէր անոր նեղութեան մէջ զըտնուիլն. ամէնքը զինքը հարուստ ու ազդեցիկ զիտէին. ժամ էր աղէկ ու արտաքոյ կարգի վարպետութեամբ մը վերստին հաստատել իր կորսուելու մօտ եղող զիրքը. Խոսրով ազգային դործոց դարձուց իր հետաքննին ակնարկն:

Որ մէկին խոստմամբ, որ մէկին սպանալեօք որ մէկին համոզմամբ Խոսրով յաջողած էր արդէն կուսակցութիւն մը կաղմել ժողովոյն մէջ, որ իր գաղափարներն ի զլուխ սլիտի հանէր:

Սահմանագրութեան վերաքննութեան վիճարանութիւնը տեղի կ'ունենար: Խոսրով՝ պարզապէս զայն ջնջելու համոզումը յայտնեց. իր կարծեօք, Քաղաքական ժողովը կը բաւէր ամէն ինչ տնօրինելու. ի՞նչ պէտք այս վայրախօս երեսիսաց որոցմէ օգուտ չի կար. տասն և վեց

տարուան փորձը մէջ տեղն էր իր համոզումն հաստատելու: Միւս կողմէ ազգային վարժարաններու պէտք չի կար որք աւելորդ ծախք մը ու հոգ մ'էին ազգին զլիուն:

Այն ատենուան մարդիկն հիմակուաններուն չափ անսիրտ ու անհոգի չ'էին:

Նախ ապշութեամբ մատիկ ըրին այս նոր վարդապետութեան ու յետոյ որոտալից ընդմիջում մը ատենաբանին խօսքը կտրեց.

— Մի՛ մէղանչէք Սահմանագրութեան զէմ, կը պոռային ունկնդիրներն հաղիւ զսպելով իրենց դայրոյթը:

— Ի կարգ, ի կարգ, կը գոչէին երեսփոխաններն յոտին կանգնած:

— Եարուսակեցէ՛ք, Եֆէնար, կը պատասխանէին միւս կողմէ Խոսրովի կուսակցները:

Խոսրով այս ընդհանուր խոռվութեան մէջ չի տկարացաւ. այլ թևերը խաչաձև միացնելով իր կուրծքին վրայ:

— Պիտի սպասեմ հոս որ Դիւանը գոնէ խօսքի ազատութիւնն յարգել տայ, ըստ նա. չ'եմ կարծեր, աւելցուց սպանալից ակնարկութեամբ ունկնդիր ամիսխօսին, որ խուժանին յարձակմանց գէմ մեր անձերը պաշտպանելու համար կառավարութեան միջամտութեան զիմելու հարկադրէ՛գ զմեզ, Ատենապետ էֆէնտի:

Ատենապետին զանգակին ձայնն աղմուկին հետ կը շարունակուէր ու անլսելի կը դառնար:

Ամէնէն կաշտ ածականներն, ամէնէն ծանր 4.—Անելացած Սերուել մը

խոսքերն իրարու դէմ կը փոխանակուէին . Դիւանը շուարած ի զուր լոռութիւն կը պահանջէր :

Երեսփոխանները կ'զգային որ պատրաստուած դաւ մը կար , ամէն մարդ կացութեան ծանրութիւնը կ'ըմբռնէր , բայց ոչ ոք բացորոշ կերպով Խոսրովն ամբաստանելու կը համարձակէր , այնքան ծանօթ էր անոր վտանգաւոր անձ մը լինելը .

Սահմանադրութեան հիմնադիրներէն ծերունի երեսփոխան մը խօսք պահանջեց ու պահ մը յաջողեցաւ ստանալ . ալեհներ բայց առոյդ ու կայտառ բժիշկ մ'էր Տօքթէոռ Բ . պէջ . որոյ այսքան յուզեալ ձայնը լսուած չ'էր զեռ . նաև այն անձերէն էր որոց միշտ պատկառանքով ունկնդրութիւն կը լինէր : Իր երիտասարդութեան ատեն Սահմանադրութիւնը տուեր էր ազգին իրեն պէս մի քանի երիտասարդաց հետ խորհնելով ազգին ապագային . բեղմնաւոր ու ազատական խորհուրդ մ'էր զար յըզացեր ու զործազրեր էին . իր երկն էր ազգային օրէնքն և զաւկի մը չափ կը սիրէր զայն : Այդ օրէնքը չնջելու պահանջումն իր աչքին ոճիր մ'էր :

Ամէնքը պահ մը լուեցին այդ մեծարկելի ծերունւոյն ձայնին առջեւ :

— կը յիշեցնամ Դիւանին , աղաղակեց նա , որ Սահմանադրութեան դէմ խօսելու աղատութիւն չի կայ այս ժողովին մէջ . խօսելու աղատութիւնն հոդ կանգ կ'առնու . Դիւանին պարտքն է ժողովին կամքն հարցնել իմանալու համար թէ կը հաճի՞ ատենաբանին մտիկ ընել : Ներեցէք որ բաեմ նաև թէ Դիւանին վեհերու ընթացքը ժողովին անարդանք մ'է :

Որոտընդուտ ծափահարութիւն մը մէկ կողմէնց լուս ու գոչումը միւսէն , վերսկան մեծագոյն շաստկութեամբ :

Նախատինք չի բաւեցին . Խոսրովի հակառաւորդք քաջալերուեր էին ու ամէնէն ծանր ամշատանութիւններն ապակի պէս անոր երեսին լլ զարնէին :

Վերջապէս Դիւանին և քանի մ'ազգեցիկ երեսփոխանաց օգնութեամբ վայրիեան մը կորպը վիւրահաստատուեցաւ ու քուէարկութեան արդիւնքն , ատենաբանն ունկնդրելու մասին բացարձակ առաւելութեամբ «ոչ» մը երեան հանեւով , Խոսրովի բոլոր յատակազիններն հիմնայտակ չ'լրդանեց :

Վար իջաւ բեմէն , կամ կապուտ կտրած ամօհն ու բարկութենէն , բայց զեռ խրոխտ ու ըստ գառնալից մեկնեցաւ ժողովին , մէկանդ տանկելով իր կործանեալ յոյսերուն հետ վրէժինդրական պատրաստութիւններ :

Խոսրովի միկնելովը բեռ մը կարծես վերցաւ ժողովին սրտին վրայէն . այն մարդուն վախէն ոչ իր համոզումը կրնար աղատութեամբ յայտնել , ոչդ մարդն օտարական մ'էր . անոր հեռանալէն նաց ամէնքն իրենց լեզուին տուին . մին պարերջն ամէնքն առաջնորդ չափ յառաջնաց . ժողովն աղղասիրական եռանդով մը չյուղած էր . երեսփոխանները զիրար կը չնորհաւուէին . ու այսպէս վերջացաւ այդ նշանաւոր ու ատմական նիստը :

Խոսրով տուն զարձաւ : Եւ զինէ դուրս ելած

ու վերադաշտած չ'էր դեռ, թէ և ժամը 12 ի մօտ էր. Խոսրով՝ արգին ցասմամբ լեցուած, իր կնոջ ընթացքն աններելի դատեց. ընտանիկան հորիզոնին վրայ մնձ փոթորիկ մը պատրաստուած էր ու տիկնոջ վերադարձին կ'սպասէր պայթելու համար. Ժամը կէն էր ու ոչ ոք երկան ելած էր. ո՞ւր գացեր, ո՞ւր մնացեր էր. Խոսրով իր կատաղութեան սպասաւոհներուն դէմ դարձուցեր էր, չո՛ դիանալով որի դէմ յագուրդ տալ իր բարկութեանը:

Մէկին քառորդ մնացով, Եւգինէ տուն դարձաւ բաց կառքով մը. յայտնի էր թէ զուարձութենէ մը կը վերադառնար, կ'երեւ թէ քիչ մը ոգելից ըմպելիք ալ խմած էր, որովհետեւ այտերը վարդագոյն, աչերը կարմրած, զուարթ ու բարձրածայն խօսելով խնդալով վար ցատկեց կառքէն:

Աեւ կորնատիէ ճոխ ու գեղեցիկ շրջազգեստ մը հազած էր որ անոր զիբուկ ու բարենե հասակին ու առողջիկ կուրծքը կը սեղմէր. մազերը ս'ն, վայրուն ու երկայն, անզլիական ձեռվ ու վայելութեամբ յարգաւուած, հազիւ հազ կ'ամփոփուէին աթլաէ ծովերով վարդարուած յարդէ զիսարկի մը տակ որոց ձեն իտալացի աւազակներէն առն ելո ն համար, ապոիկանա կը կոչուի:

Երեսը ներկած, դէմքը ճերմակ ու կարմիր, արտեսանունքն ու յօնքերը սե, շրթունքը լայն ու հեշտաւէտ, ուռնգերը զողզոջուն, աչերը վայրուն, կուրծքը՝ աննման ու խոստմալից՝ թափանցիկ տանթելներով ծածկուած, որ իր զահավէժ ելեէ ջոկը կը մատնուէր, Ճեռոցները մինչեւ ումն եր-

կարած ու ձեռքն հովանոցի տեղ մեծաղին խարազան մը, ահա այս ձեռվ եւզինէ իր ամուսնոյն դէմն ելաւ:

Խոսրով՝ առաջին անգամ ըլլալով՝ զարմացաւ ու սքանչացաւ այսքան վայելչութեան ու լրբութեան վրայ:

Ի՞ր կինն էր այս զեղանի էակն որ զաշխարհ մալորեցնելու կարող կը թուէր. Խոսրով ապչեցաւ ու միանգամայն ներքին հպարտութիւն մը զգաց:

Ի՞նչպէս մինչեւ հիմա աչքին չ'էր զարկած այդ հրապուրիչ մարմինն, այդ պաշտելի կինն որ վեհերատութեան օրէնքներն անզիտանալուն համար թերեւս այնքան գեղապանծ կ'երեւէր:

Խոսրով յանկարծ վայրենի իղձ մը զգաց եր սրախն մէջ, հրաշէկ երկաթի մը այրուածքին նըման, մոոցաւ իր կացութիւնը, քայքայումն, ոյն օրուան պարտութիւնը, բարկութիւնը, վրէժն ու ամէն ինչ, Զարմանալի երեսյթ մ'էր ասի մարդկային տկարութեան, երբ մինչեւ այն վարկեանը միայն մեծութեան, փառաց ու հարսոււթեան խորհուրդներով համակառած այս մարդին՝ ո՛չ թէ օտարուհետոյ մը հանդէս, ո՛չ այլ իր կիոջ համար, իր երկու տարուան կոտջ զէմք փաւաշու ու յիմարտական սէրով մը կը տագնապէր:

Սպասնական շեշտ մը պատրաստեր էր, սակայն փայփայող ու ողոքիչ ձայն մը միայն ելաւքեւնէն.

— Ո՞ւր մնացիր մինչեւ հիմա:

— Ես ալ աղէկ մը չը գիտեմ, ո՞ւր չը մնացի որ, ցորեկուան ձաշէն վերջը ժամ մը միայն կոզ-

սընցուցի յարդարանացս համար , յետոյ Տիկին Ա՞լև  
հետ Մասլաք գացինք . անցեալ օրուընէ որոշեր  
չինք . ո՞վ զանանք հնոն կը հաւնիս . նախ և առաջ  
մեծ մարդերէն , էֆէնտիներէն պկսինք , քանի որ  
այնպէս հածելի է ձեզի : Կարապետ և Երուանդ  
էֆէնտիներն իրենց տիկիններով միասին , անկից  
վերջն , այն երիտասարդ պատկերահանն որ մեզի  
մէկ երկու անգամ եկաւ . զիտես որ շատ պաշտելի  
տղայ մ'է այդ տղան . յետոյ մեր Արմանակն իր  
եղրօրորդւոյն հետ որ Բարիզէն նոր եկած է հոռ  
արձակուրդի ամբուներն անցունելու համար . շատ  
զուարձախօս անձ մը . երգեցինք , պարեցինք ու  
զրունեցանք , նամանաւանդ բաւական զարեջուր  
խմեցինք և շտակն ըսելով ինձմէ զատ ամէնքը  
դինովցան :

Եւգինէ ինքզինքը զուրս ձգելու իրաւունք  
չ'ունէր . գորեց քան թէ պատմեց այս ամէնքը  
մէկ շունչով :

Խոսրով պարզապէս հմացուեր մնացեր էր :

Կարելի՞ բան էր որ մինչե հիմա մեկուսաց-  
ման մէջ թողած լինէր իր կինն ու ուրիշներ  
միայն ճան չցած ու պաշտած լինէին զայն . Խոս-  
րով դպաց նախանձու որդն որ իր սիրտը կը կրծէր :

Սյաչափ առեն անփոյթ ու անտարբեր գրեթէ  
թշնամացած մնալու յետոյ , հաշտութեան ու համա-  
կըրութեան ճամբան խիստ դժուարին երեցաւ .  
Ի՞նչ ձեռվ պիստ սկսէր յայտնել անոր իր յանկար-  
ծական փոփոխութիւնը :

Ճաշի առեն էր . Եւգինէ զարմացաւ որ այն

իրիկունը նախատեսեալ կոիւը տեղի չ'ունեցաւ  
Խոսրովի կողմէ , ընդհակառակն գրեթէ համակրա-  
կան ձեւ մը նշմարեց անոր վարմունքին մէջ : Խոս-  
րով ձաշին վրայ սովորականէն աւելի գլուխ խմեց  
ու իր կնոջ կատակներ ըրաւ : Եւգինէ ասոր չ'էր  
սպասեր . հասկցաւ որ զաղանիք մը կար ու իր  
կանացի բնադրմամբ չ'ուշացաւ իր ամուսնոյն  
հաշտութեան փափազը զուշակելու :

Խոչպէս ամէն անձնապաշտ կին , Եւգինէ խիստ  
մեծ գաղափար ունէր իր անձին վրայ . վոզ կամ  
անազան կ'սպաս'ր իր ամուսինն իր ոտից տակ  
տեմնել , ուստի Խոսրովի ընթացքը մեծ հաճու-  
թին պատճառեց , բայց անոր փաղաքուշ խօսքերը  
զերազանց կերպով անհամ թուեցան իրեն : Խսո-  
րովի ո՛չ զգուանքին և ո՛չ անուշ լիզուին կարե-  
ւորութիւն բնաւայած էր երբէք . հետեապէս անոր  
անձնատուր լինելը տեմնելով իր ցուբաւ ու հակա-  
ռակորդ բնաւորութիւնը մէկդի չի ձեց :

Խոսրով , զինոյ չոպիներէն մոլորած , իր կինն  
համբուրել ու զեց . Եւգինէ խորին ու անդիմադրելի  
զզուանք մը զզաց այս մարդուն փայտայնքէն :

— Թողլ զիս կը խնդրեմ , ըսաւ դան կերպով ,  
այդչափ մատութենէն չ'եմ ախսրժիր :

Ու իր սենեակն առանձնացաւ ու զուու  
փակեց :

Յնորքներով , իդձերով ու խրատներով լիցուն  
զիշեր մ'եղաւ այն առաջին զիշերն յորում Խոսրով  
իր կնոջմէն հեռու մնալուն բոլոր կարօնն ու բո-  
լոր զանութիւնն զզաց :

Մտածեց որ ամուռնական կեանքը կարի ծանրակշիռ հանգամանք մը կ'զգենուր իր յիմարական տեսչանքին պատճառաւ :

ինչպէս ըսմնք, առանց Եւդիմէի համակրող  
կամ համակրելի լինելու ստուգուելու ամուսնացած  
էր հետև անոր արքատութիւնն յարդելու պայմա-  
նաւ. առեւտրական գործ մ'էր զոր կատարեր էր  
թիւերու ու շահու վրայ հիմնելով իր ամսամնու-  
թիւնն առանց սէրն ի հաշիւ առնելու, ու հիմա որ  
անդուսպ ու անբացատրելի կիրք մը զինքն իր  
կողջ ոտքը կը ձգէր, կը խորհէր, մեծ մտատան-  
ջութեամբ, թէ ի՞նչ տեսակ ընդունելութիւն մը  
պիտի գտնէր հոն :

Եւզինէիթասութեան նայելով, այդ է՞ս-  
դունելութիւնը քաջալերիչ լինելէ խիստ հեռի կը  
թուէր:

Անցան մի քանի օրեր, յաղթական կինն իր  
զբօսալից ընթացքը փոխելու կողմը չ'էր բնաւ.  
Խոսրովի բոլոր ներողածութիւնն ու բալոր մտեր-  
մութեան փորձերն ի գերե եկան :

Եւ զինէ կարծես զինքը ծայրայեղ միջոցներու դիմել ու լուս առիթ կ'որոնէր :

Խոսրովի քաղցրութեան ու համակրութեան  
վերջին ջանքերը կատարելէն կէս ժամ վերջն էր  
որ նորա կինը տիկնոջ մը հետ ժամագրութիւն մը  
պատճառ բռնելով դարձեալ մեկնելու կը պատ-  
րաստուէր :

Ամուսինն զգաց բարկութեան կրակն որ իլլուսին ու միտքը կը յեղաշրջէր :

— Դուքս չը՛ պիտի ելնես, գոչեց նա կիրքէն  
ու զայլոյթէն կուրցոծ, երբ որ տեսաւ որ Եւգինէ  
դուքս ելնելու վրայ էր:

— Զեր կալանատորը չ'եմ կարծեմ ու դուք  
բանապահ մը չ'էք:

— Ամուսինդ եմ ու ինձ պիտի հնազանդուս՝  
Երիտասարդ կին այս ձեերուն վարժուած  
չէք. ինքն ալ զայրանալ սկսաւ:

— Հնազանդութիւն, ըստ նա, նա, նա,  
շխտակը զիս խնդացնել սկսար, ես ո՞չ քու աղա-  
խինդ և ո՞չ ալ սպասաւորդ եմ, քու ծառաներուդ  
հետ վարուէ այդպիէն:

— Զլ՛ պլտի ենեսո դուրս, կը հասկաս, գոչեց էրիկն ինքնիրմէն բոլորովին դուրս ելած ու բռնութեամբ քաշելով կնոջը թեէն:

Եւզինէ գեղնեցաւ :  
— Դուն ալ չափն անցուցիր , այստեղ Խար-  
բերդի Ենը չէ , ինձի նայէ . Ըստ անոր , քու  
հայրենակիցներէդ շատերը մեր տունն իբրև սպա-  
սաւոր պահած ենք , զուն ալ կրթութեամբ ա-  
նոնցմէ տարրերութիւն չունիս եղեր . վրաս ձե՛ռք  
վերջնել , ալ ամէն ինչ վերջացաւ , հիմա հօրս  
տունը պիտի երթամ . շուտ , շուտ կառք մը բեր ,  
Յակո՞ր , պոռաց սպասաւորին՝ որ էրիկ կնոջ մէջ  
տեղի ունեցած կափն հասկնալու համար զրան մօտ  
եկեր էր :

կոլեց ծանր կերպարանք մ'ատացաւ . Ոսութ  
իր կիրքէն շփոթած իր կնոջ վրայ իշխանութիւն  
ունենալ կարծեւ էր . անոր պատասխանն իր գիր-

բին ինչ լինելն հասկցուց . Եւզինէի պատասխանը պաղ ջուրի ռոտուշի մը պէս անոր խելքը դուխը թիրաւ . արդարե անկէ հնազանդութիւն չ'էր կըր նար պահանջել . իրենց ամուսնութեան առաջին պայմանն էր այդ . հօրը տունը վերադառնալու ըստ պառնալիքը մանաւանդ զինքն ահարեկեց . անկից զատուիլն ուրիշներու , բացարձակապէս ուրիշներու յանձնել էր զայն :

Խոսրալ կացութիւնն ըմբռնեց . ինքն ամռուսական իրաւունք ու իշխանութիւնն չ'էր ունեցած բնաւ ու հիմա որ իր կնոջ օժիտն սպառեր լմացուցեր էր , հիմա որ նեղութիւնն համնելու մօտ էր , կնոջմէն բաժանումն աշխարհ իր վրայ ծիծաղեցնելու միայն պիտի ծառայէր :

Այս գործնական ու գրական մարդն ամէնէն մէծ վրդովմանց մէջ անզամ իր հաշիւը չ'էր մօռնար :

Հետեապէս սպառնալեաց ձամբան թողուց՝ աղաչանաց թելը ձեռք առնլու համար . ոչ ոք Խոսրովին չափ յաջողակ էր նուաստանալու արուեստին մէջ : Պահ մ'առաջ իրօխտ ու բիրտ լեզու գործածող այս մարդը չի վարանեցաւ իր դէմքը փոխելու , աղաչելու , ու հածկլտեալ ձայնով , աշերն արտասռւալից . իր կնոջ սաքն ինկած , ներումն ողելու անկից :

— Դիտեմ , կը մրմնջէր նա հեկեկանօք , խառնուելու իրաւունք չ'ունիմ քեզի , Եւզինէ , գունքու տէրդ ես . մի՛ մեղագրեր զիս . միշտ կը լըքանես էրիկդ ու ուրիշներու հետ կը զուաւ ձանաս , անզատիւ բան մը չ'ես բներ բնաւ , աղոր տարա-

կոյս չ'ունիմ , բայց ես ալ ամուսինդ եմ ու քեզ կը սիրեմ . . . :

Եւ արդարե կը սիրէր հիմա կատաղի ու մոլեզին սիրով . . . Ու այս աղերսարկու եղանակին վըրայ շարունակեց . իր հեշտամոլ ու վայրենի իւձերը՝ կնոջը մօտ ըրած թախանձանօք աւելցան ու զյրացան , և այս յուղմունքով իր պիրծախօսութիւնը կարծես թէ համոզիչ դարձաւ . Եւզինէի քով ծնրազրեր , անոր ձեռքերը կը բննէր ու կը համբուրէր . կը հստուքէր . կը զգուէր . մանկամարդ կինը չ'էր պատասխաներ , այս աստիճանի անգաւող կիրք մ'ազգած լինելն անոր անձնասիրութիւնը կը զգուէր :

Եւզինէ գոռոզացաւ ու սարսափեցաւ միանգամայն . Այս բուռն սիրոյ արտայայտութիւնն այն մարդու կողմէ որ իր էրիկն էր , վերջապէս զինք վախով լեցուց :

— Տղալ մի՛ ըլլար , ըստու վերջապէս իր էրիկըն սոքի վրայ հանելով , անդին նստէ , ծառայներն ինչ կ'ըսնն հիմա :

Եւզինէի ձայնն հանդարտ , զրեթէ քաղցր էր . Խոսրով ուրախութենէ արբշիու եղաւ :

— Ես քու զերիդ , քու շունդ եմ , Եւզինէ , ըստ այս լիմար մարդը բոլորովին խելացնոր , ինչպէս կ'ուղիս այնպէս վարուէ հետս , բայց մի՛ սրդողիր ինձի հետ . գնա՛ զուարձացիր , զուն սրդողիր ինձի հետ . գնա՛ զուարձացիր , ես ալ քիչ մ'աշխատութիւնը կը սիրես , ես ալ քիչ մ'աշխատութիւն ունիմ . քէն մի՛ պահեր ինձի դէմ . սիրոյս չափազանցութիւնը զիս յուղեց . զիտես որ միշտ քու հաճոյիցդ համակերպած եմ :

Ու այն օրէն Խոսրով իր կնոջ ճշմարիտ զերին  
ու շունը դարձաւ . մեծ պահանջումներ չ'ունէր .  
իր կնոջ մէկ ժպիտը կամ հողմանաբով երեսին  
դարկած մի փոքրիկ ապտակն իբրև գզուանք կը  
բաւէր . այն օրուան կոխէն վերջն , ալ Խոսրով  
ընաւ չը համարձակեցաւ կնոջն ո՞ւր երթալն , որի  
երթալն հարցնել կամ փնտոկլ . կնոջը բարի կա-  
մեցողութեանը ձգուած էր այս կէտն որ քիչ կա-  
րեռը չ'էր , քանի որ Խոսրովի ձևոքն հասած  
անստորագիր նամակներ իր կնոջ այցելութեանց  
վրայ տարօրինակ մանրամասնութիւններ կը հա-  
դորդէին :

Յանկարծ իր կինը տունէն ունեցած բացա-  
կայութիւնը վերջացուց . Խոսրովի անհաւատալի .  
թուեցաւ առջի բերան ասիկայ . իրեն հաճելի՞ ըլ-  
լալու համար արդեօք Եւզինէ տունը կը կինար :

Ամուսնոյն այս քաղցր տարակոյսը շուտով  
փարատեցաւ . Դիւրութեամբ նշարեց որ իր պրիչի  
ընկերներէն հարուստ վաճառական մը , որու հետ  
զիշերներն , ուրբաթ ու կիրակի օրերը կը միա-  
նային թուղթ խաղալու համար , իր կնոջ համակը-  
րութիւնը շահած կ'երեէր . հասկցուեցաւ որ Եւզի-  
նէ յատկապէս անոր թուղթի համար իրենց տունը  
գալիք օրերն այցելութեան չ'էր երթար :

Խոսրովի այս խաղի ընկերը՝ պարօն Մարեմ-  
եան՝ ամէնէն դիւրաւ յաղթուող ու ամէնէն ա-  
ռատաձեռն թուղթ խաղացողներէն մին էր . նա-  
մանաւանդ Խոսրով քանիցս փոխառութիւններ ը-  
րեր էր անկից և չ'էր կրցած դեռ վճարել . Մա-  
րեմեան առանց նախին հաշիւները պահանջելու ի-

հարկին անոր ծառայութիւն ընելու պատրաստ  
մէկն էր . այսպիսի մարդէ մը անկարելի էր յա-  
րաբերութիւնը կտրել : Այր ու կնոջ սիրալիր ըն-  
դունելութեանը վրայ հետզհետէ այս վաճառականը  
տանը մէջ անպակաս հիւր մը կամ լաւ ևս է ը-  
սել տանուաէր մը եղաւ : Խոսրով ցորեկուան ու  
իրիկուան ձայի թող չ'էր տար զայն , վասն զի  
երկու հարիւր ոսկոյ նոր փոխառութիւն մ'ընելու  
վրայ էր . նեղութիւնը շատցեր ու պահանջատէր-  
ները տան գուոր ձեռք առեր էին :

Բայց Եւզինէ ի՞նչպէս զատուեր էր իր բազ-  
մաթիւ մտերիմներէն :

Եւզինէ քնող ու հեղնող բնաւորութիւն մը .  
ունէր . հարուստ վաճառականը մինչև ցայն վայր  
ծանօթ էր իրեն այս կամ այն դերասանունոյն  
համար ըրած շայլ ու խելառ ծախքերովը :

Եւզինէ իր ամուսնոյն ընկերն անգամ քանիցս  
լսած էր անոր արտօկարգ նուէրն երբ :

Կանանց համար ամէն զոհոզաթիւն ընելու  
պատրաստ երեւցող այս մարդն իր հատաքրքրու-  
թինը շարժեց . մօտէն ձանչնալ կ'ուզեր թէ ի՞նչ  
տեսակ անձ մ'էր Մարեմեանը . ուստի ից սովորու-  
թեան հակառակ ուրբաթ օր մը զուրա չ'եւաւ ու  
էրկանը պրիչի խաղին ներկայ գանուեցաւ . անխելք  
մէկը կարծեր էր զայն , բայց տեսաւ որ խօսակցու-  
թեան մէջ բաւական հանճարեղ էր . իր համբաւա-  
ւոր ու մէծածախ արկածներու վրայօք եղած կա-  
տակներու մասին՝ իշխանի մը վայելուչ համեստու-  
թեամբ ու փորձ ուռու սիրահարի մը պատիւ բերե-  
լուք գ : Պանապա՛ս թեամբ պատասխան եց նա :

Այս համեստութիւնն ու դազտնապահութիւնը  
խիստ հաճելի երեւցան եւզինէի . անոր վայելուչ  
շարժմանքն ու ձեւերը , հագուստն ու խօսակցու-  
թիւնը լաւագոյն տպաւորութիւն յառաջ բերին :

Մարեմեան ամուրի , հետեւապէս ազատ էր .  
երեսուն և հինգ տարեկան կար ու հետեւապէս  
պատանի սիրահարի մը նման փոփոխամիտ չ'էր . իր  
էրկանը մտերիմն էր և հետեւապէս անոր հետ տեսու-  
նուելու մէջ դժուարութիւն չը կար . հարուստ էր  
և հետեւապէս քիչ մը բան կրնար վրայ առնուլ  
անկից : Հարկ է խօստովանիլ որ եւզինէի արամա-  
րանութիւնը կատարելապէս ուղիղ էր :

Միւս կողմէ Մարեմեան այն վարպետորդիննե-  
րէն էր որք խառնազնաց ու անառակութեամբ  
բեղմանաւոր անցեալի մը պարդեւած փորձառութեան  
չնորհիւ , մէկ նայուածքով պաշտելի կին մը՝ պար-  
կեշտ կողմէ մը կը զանազանեն : Եւզինէ՝ անտա-  
րակոյս նետուելու որս մը չ'էր :

Երկու կողմն՝ այսպէս պատրաստուած՝ շուտով  
վիրար հասկեր էին . Մարեմեան չ'էր ուշացեր  
եւզինէի միւս տարիաւորներն ի բաց վասնելու , ու  
ինչպէս ամէն յաղթականի իրաւունքն է՝ պատե-  
րազմի դաշտն իրեն մնացեր էր միայն :

Ահա այս եղանակաւ եւզինէ իր բացակայու-  
թիւնները վերջացուցած էր , սակայն կամաց կամաց  
յիմար ու անբացատրելի տկարութեամբ մը կապուած  
էր իր նոր տարիաւորին . այս խրոխտ ու ամբար-  
տաւան կինն՝ որ իր հոմանեաց հետ իր էրիկէն  
լաւագոյն կերպով չ'էր վարուեր մինչեւ այն ատեն՝  
Մարեմեանի քովը կառւեի մը պէս զգուալից ու  
համբերող դարձած էր :

Այս նոր կապակցութիւնն երկար չը տեսեց  
ամէն կողմ իմացուելու համար . Խոսրով լոելեայն  
ընդունած էր այս ծանր կացութիւնը . Մարեմեանի ,  
եւզինէի ու իր մէջ որոշուած ու ծանչցուած տե-  
սակ մը ամօթալի գաշնազրութիւն մ'էր որ երեք  
կողմերն հաւասարապէս զոհ պիտի ընէր :

Քիչ մ'ատեն վերջն էր որ ի լրու մն գմբաղդու-  
թեան , Խոսրովի պաշտօնը խնայողութեան համար  
կը ջնջուէր և նոր պաշտօնի մը կոչուելու յոյսէն ի  
զատ բան մը չ'էր մնար նմա :

Սակայն իր տան դրութիւնը փոփոխութիւն չի  
կրեց . հասարակութիւնը զարմացաւ ու ցաւեցաւ որ  
այս պաշտօնանկ մարդն իր առջի ճոխ ու բազմա-  
ծախ ընթացքը կը պահէր : Փալուն դիրքի համնող  
մարդը մէշտ ամէնուն նախանձը կը շարժէ իր  
շուրջն , ու ամէն անկում զոհացում մ'է զոր բաղդն  
չայց չար հոգիներուն կը նետէ :

Իր տան մէջ միայն Խոսրովի կացութիւնն  
առորնացեր էր . նա՝ ծախուց տնօրէն՝ մ'էր աւելի  
քան թէ այն տան մնձը :

Զի կայ վիճակ մը որոյ մարդ չի կարենալ սովո-  
րիլ ու հանդուրժել . Մարեմեանի չնորհիւ ու ստակով  
պահուող այդ տան մէջ Խոսրովի վիճակն անտա-  
նելի էր անտարակոյս արժանապատութեան ըզդա-  
ցումն ունեցող մարդու մը համար :

Շարաթին այն գիշերներն յորում Մարեմեան  
սովոր էր Խոսրովի տանն անցունել , այս տանտէր-  
այցելուին ամէն հանոյքներէն և ոչ մին կրնար  
մոռցուլ , սպասաւորներն ամէնէն լաւ կը ծանչ-  
նային այս ազնուական հիւրին մած հշանակութիւնը :

Մարեմնան՝ իր քաղաքավար ձեւերաւն տակ՝  
թիրտ ու լիրը բնաւորութիւն մը կը ծածկէր. Եւ-  
զինչէն ամէն գոհացում ստանալէ յետոյ երեւան  
ելաւ անոր անհանդուրժելի վարմունքն որում չէր  
սպասուէր բնաւ. Բարկութեան մը միջոցին, Մա-  
րեմնան՝ «Կորսուէ, ա'սպի ոսն» պոռացեր էր անոր  
երեսին:

Խեղճ կինը գիշերը մինչեւ լոյս արտասուեց.  
առաւտուն Մարեմնան տեսաւ անոր կարմրած աշ-  
քերը, բայց բառ մ'անգամ չը դիջաւ արտասանել  
իր առջի գիշերուան կրպտութիւնն արդարացնելու  
համար և հետեւեալ իրիկունն ալ իր սովորութեան  
հակոռակ տուն չ'եկաւ.

Խորսով այս անհամաձայնութեան վրայօք  
պդտիկ հով մը առեր էր քովի սենեակէն լսելով  
անոնց բարձրածայն վէճն ու կոփէր.

Մարեմնանի չի դան իր կասկածը հաստատեց.  
այս մարդուն հետ աւրուելու ատենը չ'էր բնաւ  
ու անուղղակի կերպով Եւզինէն ստիպեց նամակ  
զրելու ու հաշտուելու անոր հետ:

Երիտասարդ կնոջ խրօսոտ բնաւորութիւնը ք'չ  
մ'ատեն դիմադրեց այս նուաստութեան փորձին.  
ո՛չ ոք մինչեւ ցայն վայր, ամուսին կամ տարփա-  
ւոր, անտես ըրած էր իրեն դէմ այդ աստիճան  
կրթութեան պայմանները. բայց վախցաւ որ Մա-  
րեմնան անձնասիրութիւնը վիրաւորած նկատէ.  
եթէ հաշտութեան առաջին խօսքն ինք չի բանայ.  
ինքնիրեն ըստ թէ իրեւ կին՝ իրեն կ'իյնար ինչ  
որ ալ ըլլար իրաւանքն՝ առաջին դիմումը կա-  
տարելու և ինքնիրեն արդարացում մ'ալ գտնել

աշխատեցաւ անոր կոպէտ վարմունքին համար-  
թերես անոր բարկացած, խիսս բարկացած մէկ  
վայրկեանին հանդիպած էր. ինչո՞ւ մինչեւ այն օրն  
այս կերպ ընթացք մը չ'էր ունեցած. Էրիկ մար-  
դիկ շտա անգում իրենց գործի մէջ ունեցած զայ-  
րայթը տան մէջ երեւան կը հանեն, ու ասոնց պէտ  
հազար ու մէկ պատճառ որոնեց կամ գտաւ Մա-  
րեմնանի նամակ գրելու համար: Մարեմնան հաշ-  
տուեցաւ, բայց նոր կոփւներ չ'ուշացան ու այս  
անգամ աւելի հեռու գացին. Եւզինէ նշմարեր էր  
որ Մարեմնան՝ իր յոյն սպասուհոյն պէտք եղա-  
ծէն աւելի ուշադրութիւն դարձուցած էր. ճամբաց  
տալ ուզեր էր ու Մարեմնան բաց ի բաց դէմ էր  
կեցեր:

Օր մը կոփւն այն աստիճան հասաւ որ Մա-  
րեմնան ձեռք վերցուց Եւզինէին վրայ և այս յի-  
մար կինը չի կրցաւ ինքզինքը պաշտպանել: Ու-  
րիշներու դէմ խրոխտ ու յանդուզն եղող այս կինն  
իր նոր տարփաւորին դէմ արտասուելէ ու աղա-  
չելէ ուրիշ բան չ'ունէր և իր սէրը՝ տեսած կոպ-  
տութիւններէն նուազելու փոխարէն կ'աւելնար:  
Մարեմնան իր ձեռքէն յափշտակել կ'ու զէին ու-  
րիշ կիներ: Ո՛չ, թոյլ չը պիտի տար: Իր տար-  
փաւորն՝ յագեցած ու ձանձնացած՝ ցրտութիւն կը  
ցուցնէր, ուստի չ'էր կարող իր սիրոյն յենլով բան  
մը պահանջել անկից և անոր գթութեանը միայն  
կրնար ապաստանիլ: Ինչո՞ւ չ'էր կրնար Եւզինէ  
զատուիլ այս մարդէն: Դրամի ինդիրն իր աչքին  
կարեսը չ'էր բնաւ, բայց իրեն ամօթ պիտի հա-  
մարէր թէ որ իր տարփաւորն՝ որով այնքան պար-

Ճենցեր էր, զինքը լքանելով ուրիշներու հետ ապ-  
րէր բացէ ի բաց։ Հետեաբար ստիպուած էր անոր  
կամքին համակերպիլ սպասելով որ յարմար առթիւ-  
ճեռք բերէ վերասին իր կորուսեալ աղղեցու-  
թիւնը։

Իր յոյն սպասուհին սակայն տեսած քաջալե-  
րութեամբը տանը մէջ ոսոխումի մը դարձեր էր.  
Եւզինէ չ'էր կարող բան մը հրամայել անոր. քա-  
նիցս նա բացարձակ կերպիւ դէմ դրեր ու պոռա-  
ցեր էր իր տիրուհոյն երեսին սպասնալով անմիշ-  
ջապէս մեկնիլ. Եւզինէի ուզածն էր այս բայց կը  
գախնար որ հետեւեալ օրը Մարեմնան զինք պա-  
տասխանատու պիտի բոնէր այդ աղախնոյն հե-  
ռացմանը համար. հետեւապէս հարկ էր լոել ու չի  
լոելու զարնել անոր յոխորտանքը։ Նա քիչ քիչ  
ամէն ծառայութիւն վերջացուցած էր ու միայն  
Մարեմնան եկած ատեն կ'երնար և անոր կ'սպա-  
սաւորէր. իսկ անոր հոն չ'եղած ատենը իր զար-  
դարանքը միայն կուտար տան տիրուհոյ պէս։  
Եւզինէ գեռ բացորոշ կերպիւ անոր յարաբերու-  
թիւնը չ'ը տեսած իր տարփաւորին հետ բայց  
մեծապէս կը կասկածէր որ համբոյրի ու զրկա-  
պընդան վլուիները շատոնց ի վեր կը կարդային  
անոնք առուուները Մարեմնանի սենեակին մէջ ուր  
սպասուհին հագուստերը մաքրելու ու նախաճաշ  
տանելու համար կ'երթար, մինչդեռ ինքը՝ չնչհատ  
զունաթափ ու դողդոջուն. ոտքին ծայրերուն վր-  
բայ կոխելով. փակի դուան ետեւէն անոնց խօսակ-  
ցութիւնն ըմբռնել կը ջանար։

Այսո՛ սպարտասոր էր դեռ քիչ մ'ալ համբերել.

Թէ որ նոր կոյւ մ'ըլլար Եւզինէ՝ իր սպասուհոյն  
քով պղտիկ պիտի մնար. ուստի օգուտ չի կար  
անտարբեր դարձող տարփաւորի մը զլխու ցաւ  
առլէ. իր արց ունքն՝ որ անպակաս դարձեր էր,  
մէկու մը չը պիտի ցոյց տար. գաղտնի, ամէնէն  
գաղտնի պիտի պահէր իր ցաւն ու վիրաւորեալ  
անձնասիրութիւնն և գոն ու զուարթ դէմք մը  
պիտի զդինուը առաջուան պէս ամէնուն դէմլ։

Գարունն եկեր էր և Մարեմնան՝ Խոսրովի  
նոր պաշտօնի մը համար աշխատելով հանգերձ  
ծախսոց մասին գտուարութիւն յարուցած չ'էր։  
Կերին վոսփորի մէջ առւն բոնել որոշեր էին այն  
տարի և Եւզինէ՝ որ Եէնի-Մահալէն կը սիրէր՝  
սուաջարկեց հոն անցունել ամառն։

Եէնի-Մահալէ՝ ամառը մեծ մասամբ հայա-  
քնակ՝ հայաբնակ վայրերու ամէն թերութիւննե-  
րին կամ առաւելութիւններն ունէր. հեռաւորա-  
գոյն գիւղերու մէջ ամէն ընտանեաց մէջ անցած  
գարձածը հոն կը պատհուէր ու կը քննուէր։ Հոն՝  
Մարեմնան՝ քիչ ատենէն վերջը աեղակացաւ ի մէջ  
այլոց, թէ Տիգրան՝ որոյ մի քանի անգամ ջուրերը  
հանգիպեր էր նորատի կնոջ մ'ընկերացած, հա-  
րուատ փաստաբան մէր որ Պէօյիւք-Տէրէ կը բը-  
նակէր և ըստ երեսութիւն այդ ընկերացած կնոջ  
տարփաւորն էր։

Մարեմնան՝ մէկ տեսնելովը Սուրբիկի հաւաք  
էր. անոր վրայ գտիր էր միայն այն պարզութեան  
շնորհն որ պարկեշտութեան յատուկ է, և որ ա-  
նառակ մարդոց աչքին ամենէն մեծ հրապարն է։  
Իր մեծ ճամաչողութեամբ, հասարակաց աեղիկու-

թեան հակառակ, անմիջապէս հասկցեր էր որ ա-  
նոր երիտասարդ ընկերը տարիաւորի մը ձեզ չ'ու-  
նէր բնաւ:

Աւելին գիտնալու հարկ չի կար այս մարդուն՝  
Տիգրանին բարեկամուհւոյն նտեխն իշխալու համար  
անմիջապէս անոր հետ տեսնուելու միջոցները  
վնասուց բայց չի յաջողեցաւ. իր ծանօթ ընտա-  
նիքներէն հազիւ մի քանիին հետ Սուրբիկ գլխի-  
բարե մը կը փոխանակէր. իսկ անոր այցելու-  
թիւնները չի կայի պէս բան մ'էին: Մարեմեան այս  
կողմէն յուսակտուր՝ Սուրբիկի ամէն տեղ հետե-  
լու ձամբան ձեռք առած էր, այնչափ որ իր պա-  
հանջող ու ամբարտաւան նայուածքը նորատի կնոջ  
ուշագրութիւնը գրաւել ու դինքն անհանդիստ ը-  
նել սկսաւ:

Մարեմեան սխալած չ'էր Տիգրանի վրայօք  
ունեցած կարծեացը մէջ, Տըգրան՝ անշուշտ կը  
սիրէր, խանդակաթ համակրութեամբ կը պաշտէր  
Սուրբիկը, բայց դեռ սիրոյ բառ մը արտասանած  
չ'էր անոր երեսին,

Մեցեալ օրերը, անոր ամուսնոյն վիճակը  
Սուրբիկի անպաշտպան կացութիւնն և այս տե-  
սակ հազար նկատումներ՝ որք Մարեմեանի պէս  
մարդոց համար կ'ն մը նուաճելու նոյնչափ պատ-  
ճառներ են: Տիգրանի աչքին բացարձակ  
արդելքներ էին. իր սրտին խորը պատկեր մը կար  
դոր կը պաշտէր, ու այդ պատկերը թերեւ Սուր-  
բիկինն էր. բայց իր վարմունքն եղբար յրական գո-  
րովոյ սահմանը չը պիճի անցնէր:

Սուրբիկ իր պս շտպանութեան յանձնուած էր

և Տիգրան որ քաջ գիտէր թէ որքան մեծ է կո-  
նացի տկարութիւնը, նախանձու եղբար մը պէս  
կը հսկէր անոր վրայ:

Գիւղ տեղուանքը իրարու ծանօթ եղողները  
շուտով կը տեսնուին: Խորով Արամ էֆէնտին ու  
Տիգրանը կը ճանչնար և կիւրակէ առաւօտ մը, ե-  
կեղեցիէն վերադարձին այցելութիւն մը տուաւ-  
քէօշկր:

Տիգրան հան էր:

Երկու տարիէն աւելի էր որ այս երկու հին  
դասընկերները զիրար տեսած չ'էին: Պաշտօնի մէջ  
Խորովի հպարտութիւնը Տիգրանը բոլորովին իրմէ  
հեռացուցած էր. բայց անոր անկաւմը, նեղու-  
թիւնը զորս երիտասարդ վաստաբանը բանիցս ա-  
ռիթ ունեցած էր իմանալու իր բարկութիւնը  
մասցնել առած էին: Դպրոցական այս միակ ըն-  
կերը մնացեր էր պատմութեան տարիներէն. և  
Տիգրան զայն տեսնելուն չի կրցաւ իր յուղմուն-  
քըն ու ուրախութիւնը զսպել: Խորով ալ ան-  
տարբեր չի կրցաւ մնալ. այո՛. միշտ այն անկեղծ  
բարեկամն էր այս երիտասարդն որոյ այնքան բա-  
րիքը վայելած էր:

Զիրար հարցուցին, իրեւ թէ ճամբորդութենէ  
վերադարձած լինէին.

— Եէնի-Մահալէ եկանք ձեզի ծոտ ըլլալու-  
համար, ըստ Խորով, յուսամ որ զոնէ ասկէ  
վերջը չես մոռնար վիս:

— Ո՛չ, ո՛չ, պատասխանեց Տիգրան, բայց  
գուն ալ մեղ մինակ մի թողուր. երեք հոգի ե-  
ղանք հիմա, Արամ էֆէնտին շատ դուրս չ'ելներ,

բայց դուն կրնառ գալ զոնէ «պուտ» մը կրնանք դարձնել և ժամանակը կ'անցնի :

Պրիչի բառթի՞ մը ասիկա Խոսրովի համար հաճելազոյն առաջարկ մէկ :

Այսպէսով հաստատուեցաւ նորէն տեսութիւնն այս երկու վագեմի ընկերաց մէջ . Խոսրով քանից եկաւ Տիգրանի տունն և մի քանի անդամ Եւգինէին հետ միասին պատահեցան անոր Պէօլիսք Տէրէյի մէջ . Տիգրան պարտաւորեցաւ փրխադարձ այցելութիւն մը տալ, բարեբաղդոբար Մարեմեան հոն չ'էր ու երիտասարդը չ'էր գիտեր իր բարեկամին ընտանեկան կացութիւնը :

Տիգրան՝ Խոսրովի հետ կոկին տեսնուելով իր առջի անձնուիրութեան փորձը տուաւ : Բարեկամներ ունէր ազդեցիկ :

— Դատական պաշտօն մը կ'ուզե՞ս, ըստ օր մը Խոսրովին, թերեւս կրնամ առնուլ, բայց դուրս երթալ հարկ պիտի ըլլայ :

— Ինչ ալ ըլլայ կ'ընդունիմ, պատասխանեց նա, պաշտօնանկ մնալը զիս կը յուսահասեցնէ :

Ու շաբաթ մը անցնելէ վերջը Սերաստիոյ մէջ երեք հազար դրուշով պաշտօնի աւետիսը ստուցաւ :

Խոսրով յիրաւի յուսահատ վիճակի մը մէջ մնացեր էր . աշուըներն լեցուեցաւ երբ իր բարերեկամն եղբայրութեան այս վերջին ապացոյցը տուաւ : Անոր ձեռքը համբուրել ուզեց . . . Եւ գինէ ալ իր չնորհակալութիւնը յայտնեց : Եւ այս միջոցաւ իրենց կապակցութիւնն աւելցաւ :

Մարեմեանի փափագած բանն էր այս մտեր-

մութեան հաստատութիւնն , միայն այս հինաւուրծ անառակը կը վախնար թէ խիստ գէշ տպաւորութիւն մ'ըրտած կրնար ըլլալ Տիգրանին վրայ ամէն կողմ Սուրբիկի հատեած ըլլալովը ու երբ հասկեր էր թէ Սրամ էֆէնտիի կին՝ անոր բացառիկ պաշտպանութեան ներքեւ էր, որոշեր էր Տիգրանի պաշտպանութիւնը զոնէ չէզոքութիւնն ըստանալ :

Միւս կողմէ Եւգինէ խորամանկ ու բարեկացու էր, ուստի իր այս նոր տարիանաց վրայ ո՛ և է կասկած զանուելու չ'էր . վասն զի Եւգինէ կարու էր ի գերեւ հանել իր բոլոր խորհուրդներն և գիտէր թէ նա իր սէրը պաշտպանելու համար ամէն միջոց ի գործ դնելու մասին վարանող կին մը չ'էր :

Ուստի ուշադրութիւն ըրաւ Տիգրանի այցելութեան եկած ժամանակ Եւգինէի տունը չէ գտնուելու, միանգամայն զագրեցուց այն ուշադրրաւ հետազոտութիւնը զոր Սուրբիկը դուրսը պատահած ժամանակ սկսեր էր : Կատարեալ, խաբւելու չափ կատարեալ անտարբերութիւն ցոյց տուաւ անկից վերջն ամէն ատեն որ հանդպեցաւ անոր :

Արարատ'ան Ընկերութեան դաշտային պարահանդէսն ամէնուն միաքն է դեռ . Պոլսեցոց այս տեսակ շքեղ երեկոյիթ մը քիչ անդամ պատրաստուած է :

Շաբաթ մ'առաջ ամէն ոք պատրաստութեան մէջ էր : Հայերը շոալլութեան մէջ միշտ յառաջ-

զիմաւթեամբ փայլած են։ Հաշիւ եղաւ որ այն շարթուն Բերայի խանութներուն տարւոյն մէջ ամենէն շատ առևտուրն ըրած միջոցն էր։

Ամէն կողմ խօսակցութեան նիւթն այս պարահանդէսն էր։

Արամ է ֆէնտիի տունն ալ՝ ուր պրիչի բառթի մը կը խաղցուէր, նոյն երեկոյթին վրայ էր խօսքը։

Սուրբիկ իր բոլոր փափագին հակառակ երթալու կամքը չ'էր յայտներ. Տիգրսն ըան մը չ'էր քաեր ու Խոսրով միայն կը պնդէր երիտասարդ կնոջ որ ներկայ գտնուի.։

— Իմ կինս ալ հոն պիտի ըլլա՛, կ'ըսէր, տեսակցութեան առիթ մը կ'ունենաք։

Իսկ Արամ է ֆէնտի բռնադասեց որ Սուրբիկ անպատճառ երթայ պարահանդէս. հարկ եղաւ ուրբեմն համակերպի լ. բայց կէս զիշերէն ժամ մը վերջը պիտի գտնար։

Պարահանդէսի դիշերն է։

Արտակարգ ոգեսրութիւն կայ Պէօլիք Տէրէլի ափունքը։ Պարտէզն անհամար ջաներով ու լոյսերով կը փայլի ընդարձակ ամիբիթարոնի մը նման, բաղմութիւնն ամէն կողմէ հետզհետէ կը հասնի ու երաժշտութիւնն իր եռանդուն ձայնը կը լսեցընէ։ Մէկ նայուածքով կինաս հոն նշմարել ամէն բարձրագիր Հայերն իրենց ընտանեաց հետ միասին. պարի վայրն ամէն կողմ լեցուն է։

Ծառի մը տակ երիտասարդ մը ու մանկամարդ կին մը կը խօսակցին։

— Տիկին, կ'ըսէ երիտասարդը ձեռքերն ա-

դաչաւոր դիրքով մը միացուցած, դիտէք որ շատոնց ի վեր կարօտ ու զուրկ թողուցիք զիս ձեր տեսութենէն. ափսոս, առջի օրուընէ գուշակեցի իմ բաղդա, բայց չի կրցայ մէկզի ըսել զայն, տարիէ մը ի վեր հոս, հոս միայն հանդիպեցայ ձեզի։

— Թողէք զիս, կ'աղաչեմ, կը պատասխանէր կինն, այս տեղ առանձին մնալնիս վայելուչ չ'է, ամուսինս կրնայ գալ . . .

— Ասուն մը այդպէս չ'էիր խօսեր ինձ հետ, եւգինէ՛, կը կրկնէր երիտասարդն, ամուսինով չ'է թէ ուրիշ մը։

— Արմենա՛կ, գոչեց կինը բարկութեամբ։

— Թող չ'եմ տար զքեզ այս զիշեր, կ'ուզէ վառեմեան գայ կ'ուզէ Մարեմեան։ Իմ իրաւունքըս աւելի հին է։

— Ամուսնոյս քովը տար զիս, ապա թէ ոչ քաշուէ։

— Ես այդ տեսակ ըան չ'եմ զիշեր. ու այս ըսելով երիտասարդը նորատի կինը զրկելու ու համբուրելու կ'աշխատէր։

Եւգինէր համբերութիւնն սպասեցաւ։

— Անդին զնա, հիմա պիտի պոռամ։

— Համբոյրով մը բերանդ կը զացեմ. կինը ճ'չ մ'արձակեց։

Երիտասարդ մը, որ այն կողմէն կ'անցնէր, մօտեցաւ, Ամենակ մէկզի քաշուեցաւ, մինչդեռ կինը շուարած ու զայրացոծ գոչեց։

— Աղատեցէ՛ք զիս սա անպիտանին ձեռքէն։

Տիգրանն էր մօտեցովը, տեսաւ ու ըմբռնեց տեղի տնեցած տեսարանն։

— Ուրիշ տեղ մը տարբեր կերպով պիտի վարուէի ձեզ հ'տ, հ'ս զձեղ վանտել տալով պիտի բաւականանամ:

Եւ այն միջոցին անցնող հիւրամնձարի մը միջոցաւ դուրս ընել տուաւ և Եւգինէն թեւ առնելով պարի դաշտը դարձաւ.

Մազուրքա մը կը զարնուէր. աչքով Սուրբիկը փնտոեց, տեսաւ որ Խոսրովի հնա էր, ինքն ալ Եւգինէի հնտ քիչ մը պարել ուզեց:

Ոչ ոք Եւգինէի շափ քաջ պարող էր. Տիգրանի թիւին վրայ բան մը չի կար ծանրացող, այլ իր երեսին հեշտաւէտ բուրում մը ու իր քովն ըգմայիշ հիւր մը որ պարողներու յորձանքին մ'ջէն իրեն հնտ կը սրանար:

Տիգրան բնաւ այնքան հաճոյք զգացած չ'էր. շրջան մը միայն ընել ուզեր էր ու այն տտեն միայն կիցաւ երբ երաժշտութիւնը դաշրեցաւ. անկից վերջը քարիլ ու յետոյ վալս մը պիտի լինէր ու այս վալսին համար խօսք տուին իրարու և պիւֆէն ուզեռուեցան:

Սուրբիկ հոն էր Խոսրովի թեւը մտած:

Տիգրան անշուշտ իրաւամբ խսրհեր էր թէ չարախօս բազմութեան մը մ'էջ, ուր արդէն տեսակ տեսակ ասրածայնութիւններ կը դառնային իր մասին որքան ալ մաքուր ու անկեղծ լինէր իր սիրու, պատշաճագոյն էր որ Արամ էֆէնտիի կլնը մինչև վերջն իրեն հնտ ի միասին չի տեսնուէր ու տեղի չի տար նորանոր բամբառանաց:

Ինչո՞ր չ'էին ըսեր մինչև այն ժամանակ. Տիգրան Սուրբիկի սիրահարն էր, ո՞վ կը տարա-

կուսէր աղոր. և ահա նորատի կինն, որ իր հիւանդ ու ծերունի ամուսինը լքանելով վարձկան ձեռքերու, ինք կուզար զրուանաց վայրերն իր տորփաւորին հետ զուալ ճանալու. Այս զրպարատութիւնները պիտի լինէին հետեւեալ օրն ամէն կողմ տարածուելիք արձագանքն ու Տիգրան մեծապէս իրաւունք ունէր իր զգուշաւոր ընթացքին մէջ:

Սուրբիկ միայն Տիգրանի իր մօտը չի զալուն այս բացարաւթիւնը չի տուաւ. լաւագոյն բացարաւթիւնն անոր թէի զեղանի ու չնորհալի կինն էր և ուրիշ պատճառ փնտոելու հարկ չի տեսաւ:

Դիգրացն փախչող աղու մը պէս այն իրիկուն Սուրբիկ անպատում բերկութիւնն ու խնդում ըզգացեր էր պարահանդէս զալուն: Ո՛րքան ատենէ ի վեր զուրկ էր մնացեր այս տեսակ հաճոյքներէ. ու ասպետական զգեակի մը տիրունոյն պէս առանձին ու մարդէ հնուու ապրեր էր իր քէօչկին մէջ:

Պահ մը մոոցաւ իր կենաց մառախլապատ հորիզոնն ու ընտանեկան յարկին հոգն ու մտմտու քը պարահանդէսին շողլողուն փայլին առջև:

Քաշուած ապրելով, իր ծանօթները զրեթէ մոոցեր էր. բայց Տիգրանի ընկերութիւնը կը բաւէր անոր. Սուրբիկ պարելը կը սիրէր, նա մասաւանդ վալսն որ տեսակ մը թաքուն ու անբացարելի ախորժ ունէր իրեն համար:

Ո՛րչափ մեծ եղաւ իր զարմանքն, երբ պարահանդէս մոոած չի մտած, Տիգրան իրսէ բաժ-

նուեցաւ մէկ մ'ալ իր ք'վը չի գալու համար : Ո՞վ  
էր այդ Եւգինէն ուսկից երիտասարդը չ'էր կրնոր  
զատուիլ . մաղութքայի ատեն նշմարել կարծեց թէ  
Տիգրան խիստ մօտէն կը զրկէր իր գայելչագեղ  
ընկերուհին :

Սուրբիկ նեղացաւ . ինքն ալ աղէկ մը չ'էր  
գիտեր ինչ պատճառաւ մինչև այն ժամ երիտա-  
սարդն ո՛ւ և է սիրային խոստովանութիւն մ'ըրած  
չ'էր իրեն . թերեւ ինքը նշմարել կարծեր էր անոր  
ներքին համակրութիւնն ու կ'երեւէր թէ բոլորովին  
սխալած էր այս ենթադրութեան մէջ :

Սուրբիկ միշտ նոյն գիւրադրգիռ կինն էր :  
Այն գիշեր խմած մէկ երկու քճնեաքն անոր գլխին  
զարնելու մօտ էր , երբ Տիգրան մօտեցաւ և Եւ-  
գինէն լուսորովին յանձնեց անոր վալորի խոստումն  
յիշեցնելով :

Սուրբիկ փոթորիկ մը զգաց իր սրահն մէջ  
այս խոստումը լսելով . ինչ , այդքան չի կարենալ  
բահնուելու չափ ախորդելի մէկն էր այդ մանկա-  
մարդ կինն և մէկ նայսւածքով ճանչցաւ անոր  
վրայ երիտասարդ մը գլխէ հանելու բոլոր առա-  
ւելութիւնները :

Իր ներքին խովվաւթիւնն այնքան աւելի  
սաստիկ և ուժգին եղաւ որք սո՞ Տիգրանի չ'էր կր-  
նար հավորգուիլ . կը մտածէր որ իր բարեկամին  
անկախութեան դպչելու իրաւունք չ'ունէր . նա  
ազատ էր իր ուզածին հետ պարելու կամ խասե-  
լու . զինքը պարահանդէս բերել խոստացեր ու  
բերեր էր և ադկէ աւելի բան մը չ'էր կրնար պա-  
հանջել անկից :

Ավաս'ս , մինչև այն վայրկեանը Տիգրանը  
դոնէ իրեն անձնուէր մէկն համարած էր . և առա-  
ջին առթիւ կը տեսնէր թէ ո՞րքան խարսաւած էր  
իր համոզման մէջ : իր վիրաւորեալ հպարտութիւնն  
արգիլեց զինքն ո՛ւ և է բան մը զգացնելէ Տիգրա-  
նի . ինչ օգուտ եթէ իր ստիպման վրայ երիտա-  
սարդն այդ կինը հետ չը պիտի պարէր :

Սուրբիկ' այս երկրորդ անգամն ըլլալով կը  
սխալէր իր գատաստանին մէջ :

Տիգրան լիմարի մը պէս կը սիրէր զինքը :  
Սրամ էքինտիփ կինը պարահանդէսին մէջ  
գտնուող տիկնանց մէջ թերեւ ամենէն գեղանին  
էր : Մեծադին չ'էր անոր հագուստը . պարզ քոչմ  
կազէ շրջազդեստ մը հաղած էր նա վալանսիէննե-  
րով շտկուած , որոյ թափանցիկ ու անդադանա-  
պահ հիւսուածքը՝ մարմարի պէս սպիտակ մարմնոյ  
մը բոլոր հեշտալի հրապոյրը կը մատնէր . իր սի-  
րուն զլուխը , զալուկ դէմքը , զիւրաբեկ հասակին ,  
և լուզի մէջ ելեցող ու խուսափող տեսիլ մը կը  
յիշեցնէր զոր կորսնցնելու վախով մարդու կը վախ-  
նայ ձեռք զպջելու ,

Զմայման ու յափշտակութեան շնունչ մը կը  
բարձրանար երիտասարդգաց ու պատանհաց մէջ ա-  
նոր անցած ատեն . ամէնքն անոր ընկերացող ան-  
ձին շուրջը կը գառնային անոր ներկայացուելու ,  
հետք շրջան մը ընելու կամ բառ մը փոխանակե-  
լու յոյառվ , իբրև նորատեսակ արբանեակներ՝ որոց  
այս շողջողուն ու հրավառ ասողը ձգողութեան  
ընդհանուր՝ կեղրոնն էր :

Լուս ու անխօս , Տիգրանի հետ յառաջացաւ

նա ծառուղւոյ մը մէջ . երիտասարդն իր թէին  
վրայ կ'զգար անոր փափուկ ու քնքուշ թէին  
ջերմութիւնն որ ելեկտրական հոսանքի մը պէս իր  
երակներուն կը հալորդուէր . կանգ առին ծառի  
մը մթին ու խորհրդալի ստուերին տակ . քիչ մը  
հեռու ուրիշ զոյգեր կը պտշտէին կամ կը խօսակ-  
ցէին .

Սուրբիկ տրտում ու խոհուն կ'երևէր :

— Ի՞նչ ունիս այս իրիկուն , հարցուց երի-  
տասարդը մտահոգ :

— Ոչինչ , մրմնջց նա :

— Չե՞ս ուզեր պարել :

Սուրբիկ դժկահակութեան ձեւ մը տեսնել  
կարծեց այս հարցման մէջ :

— Ո՞չ , պատասխանեց նա , այս գեղեցիկ  
գիշերին աւելի կ'ուզեմ երկինքն ու ծովը դիաել :

— Թէ որ Խոսրով էֆէնահէն չ'ախորժեցար ,  
ուրիշ բարեկամի մը յանձնեմ քեզ :

Այս վերջին խօսքը խիստ ծանր եկաւ Սուր-  
բիկին . սիրտը դառնութեամբ լեցուեցաւ ու կը-  
կըծոլից հսուաչանք մը զսպեց իր սրտին մէջ : Ալ  
տարակոյս չի կար . երիտասարդը չէր սիրեր ու  
չ'էր սիրած զինքն . ու հիմա պարահանդէսին մէջ  
իր զիսէն նետել կ'ուզէր զինքն աւելի աղատ ըլք-  
բօսնելու համար : Ու այս տեսակ մեւ մտածումներ  
անոր շփոթած միտքը զրաւեցին . ուրախ ու զբ-  
ւարթ եկեր էր պարահանդէս . երիտասարդական  
բազմանքներն՝ իր սրտին մէկ անկերան մէջ թաղ-  
ւած՝ ի զուր պահ մը արթինալ ոկտեր էին . հիմա  
կ'ըմբռնէր թէ հարկ էր մոռնալ , վերջնապէս՝ մոռ-

նալ երջանկութեան վազանցիկ յոյսերն . ինքը ,  
խեղճ կին , ո՞վ ունէր աշխարհիս վրայ . ամէնէն  
լքեալ ու երեսի վրայ ձգուած տարաբաղդ էակ  
մէկը :

— Ո՞չ , ըստ հաստատ ձայնով , Խոսրով է-  
ֆէնտի անհաճոյ մէկը չէ . իրեն տար զիս :

Քիչ մ'ալ պարտեցան անշունչ , առոնց բառ  
մ'աւելցնելու . երածտութիւնն անդիէն վալսի  
նշանը տուաւ . պարողներն հետզետէ գացին .  
Սուրբիկ յուսաց վայրկեան մը որ երիտասարդն իր  
քով պիտի մոռնար Եւ գինէի տուած խոստումը ,  
բայց իր պատրանքն երկար չի տեեց . Խոսրով իր  
կնոջ հետ իրենց մօտ զալու վրայ էր ու Տիգրան  
դէպի անոնց յառաջացաւ .

— Զ'էք մոռցած խոստումնիդ անշունչ , Տի-  
կին , ըստւ :

— Ես ալ եկայ ձեզ զայն յիշեցնելու , պա-  
տասխանեց Խոսրովի կինը :

Երկու բարեկամներն իրենց ընկերուհիները  
փոխանակեցին և Տիգրան շուտավ վալսի յորձան-  
քին մէջ անյայտ եղաւ :

— Ես չ'եմ պարեր , Տիկին , ըստ Խոսրով ,  
և կը վախնամ որ զեզ չի նեղացնեմ :

— Ես ալ պարելէ շատ չ'եմ ախորժիր . ար-  
դէն շատ կենալու զիտաւորութիւն չ'ունիմ . ա-  
մուսնոյս խօսք տուի շուտավ զանալու ու թերես  
հիմա ինձ կ'սպասէ :

— Ո՞հ , զեռ շատ կանուխ է , աւելցուց Խոս-  
րով .

Ու այսպէս քիչ մը ատեն խօսեցան դեռ պա-

րահանդէս եկող կանանց, անոնց յարդարանաց, Արարատեան ընկերութեան ու այն գիշերուան հասոյթին վրայ:

Խոսրով հասկցաւ որ Սուրբիկ նեղացած էր, բայց չ'էր գիտեր ի՞նչ պատճառաւ. թերես պարելը կը սիրէր, ու ինքը չ'էր կրցած անոր հաճախանալ:

Այդ միջոցին Մարեմեանը տեսաւ որ իրենց մօտ մի քանի հոգւոյ հետ կը տեսնուէր. Մարեմեան մօտեցաւ ու իբրև թէ նոր նշարելով իր բարեկամին քովի կինը, խոնարհութիւն մ'ըրաւ անոր առջև. խոնարհութիւն՝ որ սովորական կերպիւ գլուխ ծոելէ աւելի մանկամարդ արկնոջ համար դ բայլուց ու անձուուիրութիւն կը նշանակէր:

Սուրբիկ անմիջապէս ճանչցաւ մէկ քանի ամիս առաջ ստուերի պէս ամէն կողմ իրեն հետեւող անձը: Բարեկիրթ մէկը կ'երեէր նա. լաւ կը խօսէր ու քաղաքավար ու յարգալից մէկն էր:

— Հիմա շատ չ'եմ պարեր ալ, Տիկին, Կ'ըսէր նա, այնպիսի խոնարհ ձայնով մը որ տարօրինակ կերպիւ փայտայիշ շեշտ մը ունէր. և շիտակն ըսելու համար թերես չ'եմ կրնար պարել. պատանեկան աշխոյմն ու եռանդը շատոնց լքեցին զիս, աւելցուց նա տրտում ու գլխիկոր:

Պատանի մը չ'էր դիմացինն անշուշտ. բայց Սուրբիկ առողջական բոլոր ձիրքերով օժտեալ: հասուն տարիքի տէր մէկը տեսաւ զնա, Տղայ մը չ'էր Տիգրանին պէս անխոհեմ ու անզուսպ. փորձառու ու հաստատամիտ մէկը կը թուէր: Իրբուլր վարմունքին մէջ Սուրբիկի համար վիրաւո-

րիչ լինելիք բառ մը կամ ակնարկ մը չ'ունեցաւ և բնականարար երիտասարդ կոոջ հետ չըջագոյութիւն մը ընկելու առաջարկը չի կրցաւ մերժուել:

Թե ի թե, սովորական խօսակցութեամբ մը զբաղեալ, սուսոյտ մ'ըրբին պարտէզին մէջ ու պիտիէն ըմպելիք մ'ասին. Սուրբիկ ամէո մը ուղց. բայց ներկայացուած հեղուէկն՝ սխալմամբ անշուշտ՝ ապսէնթ ըլլալու էր, որ անմիջապէս անոր զլիսան զարկաւ. մէկ վայրկեանի մէջ պարտէդն, երկինքն ու ծովն իր մոլորեալ ակնարկին առջև իրարաւ խառնուեցան, ուաքին ներքեէն հողը խոյս տուաւ կարծես, ու խեղձ կինը Մարեմեանի թեէն ի զատ յենակէս մը չը տեսաւ իր չուրջը:

— Այս ի՞նչ տեսակ ամէո էր, թոթովեց Սուրբիկ:

— Ինձ տուէք զաւաթիւիդ, ըստ Մարեմեան զարմանք ու վրդովում կեղծելով. բայց այս ամէո չէ, աւելցուց նա կաթիլ մը բերանն առնելէ վերջը, ապսէնթ է, սակայն անհոգ եղիք, Տիկին, ամէն պարագայի մէջ կատարելապէս անվիսան ըմպելի մէկ, կ'ապահովին զենզ այս մասին, ու այս ըսկը լով իստիւ յանդիմանեց սպասաւորը,

Սուրբիկ բան մը չը լսեց. այն աստիճան սաստիկ էր յուզմունքն. հեղձուցիչ մթնոլորտ մը կար որ իր չնչառութիւնը կ'արգիլէր, ծաղիկներուն բուրումը մէկ կողմէն, թաշկինակներու վրայի անուշանհոտութիւնները միւս կողմէն ու այս սաստիկ ըմպելիքն, առաջուց առաջ քննեաքներուն վրայ աւելնալով՝ պատիկ գինովութիւն մը յառաջ բերին:

Մարեմեան շփոթեցաւ ու ուրախացաւ : իր յուսացածէն աւելին յաջողեր էր . իր թեերուն մէջ առնել ուզեց այս թանկագին բեռն ու առանձին ու ամայի տեղ մը ինտուց մտքովը զայն յուշաբերելու համար . բայց երիտասարդ կինն անմիջապէս աւելորդ զատեց զանոնք . իր շփոթութեամբն հանդերձ զգաց որ այս մարդը խիստ վրանգաւոր ու խիստ խորամանկ մէկն էր . Տիգրանի դէմ սրդողած ու նեղացած պահուն վայրիկ մը չնորհքով մէկը երեցեր էր նա իր աչքին, բայց չ'ուշացաւ ինքնիրեն խոստովանելու թէ զինքը շարունակ հալածող այդ մարդուն դիտաւորութիւնն անպարկեցաւ և իրեն անոր հետ տեսութիւնն անվայել էր :

Բաւ է որ կին մ'ուզէ իր պատիւը պաշտպանել որպէս զի յաջողի անոր դէմ պատրաստուած ամէն փորձ ի դերեւ հանել :

Սուրբիկ այս մադուն մօտ ինքինքն առանձին գտնելով վախցաւ ու այս վախը բոլորովին իր խելքը գլուխը բերաւ :

Այո՛, յանցաւոր էր , — այսպէս խորհեցաւ եղիտասարդ կինը ներքնապէսու , այսպիսի կասկածելի անձնաւորութեան մը ընկերանալուն , և Տիգրանի առաջ ինքինք արդարացնելու միջոց չի կըրցաւ գտնել իր մտքին մէջ : Ի՞նչ պիտի ըսէր , ի՞նչ բացարութիւն պիտի տար անոր հետ ընկերանալուն :

Ո՛րքան մեծ տարբերութիւն այս երկու մարդոց մէջ . երկուքն ալ զինքը կը սիրէին . այսպէս չո՞նէ կը կարծէր ինքը . բայց մինչդեռ Տիգրան

ամէն աղատութիւն ու դ'ւրութիւն վայելելովն հանդերձ երկու տարուան մէջ զինքը նուիրական էակի մը պէս յարգելէ ու պաշտելէ անդին անցած չ'էր , անդին նորեկ մը , գործունեայ , փութաջան ու ձեռնարկող , համառօք ձեերով զինքն իր գրկին մէջ սեղմելու չափ յառաջացեր էր կէս ժամուան մէջ : Յանկարծ անոր մտքէն կասկած մը անցաւ ու Սուրբիկ զղուանք ու սոսկում զգաց այս մարդէն . ի՞նչպէս կըցեր էր անոր թեն ընդունիլ . ինքն իսկ զարմացաւ ասոր :

Վատանդն ամենէն աղէկ ուղղեց նորա դատութիւնն . և մարդկային սրտին բնական եղող հակազդեցութեամբ մը Տիգրանի բոլոր փափկութիւնն ու անձնուիրութիւնը ճանչցաւ ու զնահանեց :

— Կը ինդրեմ որ զիս Խոսրով էֆէնտիին մօտ տանիք , ըստու վախով ու ցասմամբ յուզեալ ձանով մը :

Մարեմեան Սուրբիկի բոլոր մտածումները մի առ մի կարդաց անոր դէմքին վրայ . ու հակառակելու անկարելիութիւնն հասկցաւ . Ուստի չուտով առաջնակարգ դերասանի մը պէս իր առջի յարգաւեց ձևն զեցաւ :

— Յօժարութեամբ . Տիգին , պատասխանեց նա . միայն կը ինդրեմ որ ներողամիտ լինիք թէ որ ո՛ւ և է կերպիս առիթ եղայ ձեր անհանգստութեան . հաւատացէք որ ամօթով եմ այս մասին :

— Բնաւ , էֆէնտի , յանցանքը ձերը չ'է . և ու շնորհակալ եմ ձեր ինսամոցը . ջղային ակարութիւն մ'էր որոյ երբեմն ենթակայ կ'ըլլամ , պա-

տուաւ երիտասարդին ու անոր սիրան առնել մը-  
տածեց :

— Այս տեղի բազմոթիւնը ձանձրացուցիչ է :  
ըստ Տիգրանին մեղմ, գրեթէ աղերսարկու ձայ-  
նով մը որ կարծես ներս մն կը խնդրէր և որ  
տարօրինակ կերպով երիտասարդին սրտին դպաւ,  
տուն գառնանք թէ որ կը հաճիս :

— Դասնանք, կրկնեց Տիգրան մեքենաբար :

Ու թէ թէի վար իջան պարտէղէն յամի ու  
զանգաղ քայլերով . Սուրբիկ յոգնած էր ու թոյլ  
կերպիւ իր ընկերոջ թէին կը յենուր : Քարափին  
անցան ուր յոդնախուռն ամրոխ մը կը շվչէր : Կ'եր-  
պէր, կ'զրօնուր զիշերուան ցողին տակ անփոյթ  
ու անխոնջ :

Բազմոթեան մէջէն անցան անտարբեր՝ չի  
լուսով իրենց շորջի ազմուկո՞ւ և տունց զուլու-  
մինչև իրենց ծովերեաց տունը հասան :

Գիշերը թէե խոնա՝ բայց իր ըլոր սպայ-  
ծառութեան մէջ էր, հեռուն՝ պարահանդէսին լոյ-  
մերն ու երաժշտութեան ձայները կը նուազէին ու  
կ'անհետան այլն :

— Ես անօթի եմ, Սուրբիկ, ըստ Տիգրան,  
քէօշին ելլել՝ առաջ քիչ մը ըան ուտի՞ր, զուն  
ալ կարծեմ թէ անօթի ես, այս ալ զրօնանք մ'է,  
մասսաւանդ թէ պարահանդէսի հաշույն մէջ չ'է :

— Ա, չ չ' այս տակն :

— Բնաւ, ժամեր եօթն է . կէս ժամէն վեր կը  
տանիմ քեզ, հոս սպասուոր արթնցնելու պէտք  
չ'ունինք, ու այս զիշեր քեզի ծայելու պատիւն  
իմ անձիս կը վերապահեմ, Տիգրին, աւելցուց խըն-

տասխանեց Սուրբիկ չոր ու ցամաք կերպվ :  
Վալը լմնաւ ու պարողներու քրտնաթոր  
զոյգերը՝ զիշերուան զով օդն առնլու համար պար-  
տէղին մէջ ցրուեցան :

Տիգրան եւղինէն իր ամուսնոյն դարձուցած  
միջոցն անեւաւ Սուրբիկն որ անձանօթի մը թել  
մտած զէպ իրենց կուգար :

— Որո՞ւ ես յանձներ Տիգրին Արամ էֆէնտին,  
հարցուց երիտասարդն առանց ծածկելու իր դժգո-  
հութիւնը :

— Ո՞հ, անհոգ եղիք, պատասխանեց Խոսրով,  
թեթև մը կարմրելով սակայն, իմ ձանօթներէս է  
ու խիստ աղնիւ անձ մ'է :

Տիգրան այս բացարութիւնը չընդունեց .  
բայց ինքիրեն աւելի Սուրբիկի նեղացաւ քան  
թէ իր բարեկամին, մինչդեռ տարականը Սուր-  
բիլը ձգելէ ու խոնարհութիւն մ'ընելէ վերջը կը  
հնանար :

— Ո՞վ էր այդ պարոնը, Սուրբիկ, հարցուց  
երիտասարդն երբոր մինակ մնացին :

— Ես ալ աղեկ մը չ'եմ զիտեր՝ ո՞վ ըլլան .  
իրաւ է որ բարեկիրթ անձ մը լինելով հանդիրձ  
անհամակիրիլի թուեցաւ ինձի :

— Թէը մտած ատենդ պէտք էիր ատիկաց  
մտածել և ո՞չ հիմա :

Սուրբիկ՝ Տիգրանի վշտացած ըլլան անոր  
խոժուած դէմքին ու ցամաք պատասխանէն հաս-  
կըցու .

Անձանօթի մը թէն ընդունիլը պակասութիւն  
մ'էր ու նորատի կինը ներք՝ աղէս իրաւունք

դալով :

— Այդպէս թող ըլլայ ուրեմն, պատասխանեց Սուրբիկ :

Այս առաջարութիւնն անտարակոյս հաճելի էր. կէս զիշերին, ծովեղրի սենեակը, լուսնի լուսով, գլուխ զլիսի ճաշ մը ընելն՝ հրապուրիչ ծրագիր մ'էր : Սակայն Սուրբիկ վայրկեան մը խորհեցաւ որ զիշեր ատեն թերես վայելուչ չ'էր ամուրի երիտասարդի մը տունը գտնուիլ երբ ամէն մարդ կը քնանար : Բայց Տիգրանի առաջարկը մերժելն անոր վրայ կասկածիլ ու զայն վիրաւորել պիտի ըլլար . Սուրբիկ գեռ ասոր նման հազար պատճառնք մտածեց ու գտաւ այս հաճոյալի հըտէրն ընդունելու համար . մարդս որքա՞ն դիւրաւ կը համոզափ թէ որ կամենայ :

Ներս մտան առանց մէկու մը ճայն տարու ծովեղրի սենեակը Տիգրանի աշխատութեան սենեակն էր. Սուրբիկ բնաւ հոն մտած չ'էր գեռ . ակնարկ մը ձգեց իր չորս դին հետաքրքրութեամբ ու սիրով լիցուն . ճրագի պէտք չի կար . լուսինն իր արծաթեայ ճառագայթներովը սենեակը կ'ողողէր ու ցերեկուան պէս կը լուսաւորէր :

Ի՞նչ զարմանալի ըան է եղեր երիտասարդի մը սենեակն . այս եղաւ Սուրբիկի հետազօտութեան արդիւնքն . ամէն ինչ անկարդ ու անկանոն . արևելեան ու եւրոպական կարասիք միասին . հոս թրքական փոքրիկ բազմոց մը Պուխարայի գորգերով ծածկուած . հոն հին ֆրանսական թիկնաթոռներ, չինական կերպասէ վարագոյրներ - իսել մը անօգուտ ու թանկագին նիւթեր, հու-

թիւններ, հին և նոր դրամներ, զէսքեր փայլուն կամ ժանգոտած . գորգեր, պատկերներ, յախճապակէ ամաններ, պղոտիկ ու մեծ լուսանկարներ նշանաւոր անձերու, գերասանունեաց, արուեստաւորներու, հրամարակախօսներու, ասդին անտառներու, գրամարտիկաներու, ամէն կողմ ցրուած զին, պատերուն վրայ, զրեթէ ամէն կողմ ցրուած խառնի խուռն բայց ոչ առանց ճաշակի . փոքրիկ արձաններ իրենց մերկ ու շլացուցիչ զեղով, ոսկեզօծ ու լայն շրջանակներու մէջ վոստորի զանազան տեսարաններու ու Անւոյ աւերակներն . Հայացանի զանազան քաղաքներէ հաւաքուած տեսակ տեսակ կերպամներ, բանուածներ, աթոռի մը թողուած Միուազօ մը, սեղանին վրայ Պէշիքթաշւեան մը, հոս իրաւոգիտական թերթեր . վերջապէս փոքրիկ սենեակի մէջ հաւաքուած արուեստի, գեղարուեստի, գիտութեան ու գրագիտութեան գերաբերեալ ճոխութիւններ՝ մէկ բառով ամէն ինչ կամ ոչինչ :

Սուրբիկ շատ մը հարցումներ պիտի ըներ իր տեսածներուն կրայ, բայց այս սենեակին մէջ անրացատրելի անհանգմտութիւն մ'զգաց . վրդովիչ ու հրապուրիչ մթնոլորտ մը կար . իր շուրջը տեսած անթիւ նիւթերն ու պատկերները կարծեանոյնքան խօսուն ու համակրելի հոգիններ էին . աղոնք էին երիտասարդին ամենօրեայ ընկերներն, անոր ամէն մէկ յուղման, ախրութեան և ուրախութեան մասնակից : Եւ Սուրբիկ անմիջապէս սիրեց ու պաշտեց այս ամէնն իրենց անխամ անկարգութեան մէջ :

Անդին Տիգրան հինօրեայ ու քաջավարժ սպա-

առարի մը պէս սեղանը շտկեց պատուհանին մօտ.  
քիչ մը պազ հաւ, տապկած ձռեկ. Պոռայի հին  
գինի ճարելն վայրկեանի մը դարձ եղաւ. ու երբ  
խօսելով ինդալով սկսան ճաշն, երկուքն ալ  
բերկրացան յանպատրաստից ու առանց երկմանըու  
այս խորհուրդն ի գործ դրած ըլլալնուն.

Երենք անօթի, կերակորներն համով, գինին  
բնտիր, ու բնակւնաբար խօսակցութիւնը վերս-  
կրսաւ եռանդով ու աշխատիւ:

— Պարահանդէսին մէջ կարծեմ նեղացար-  
ինձի,

— Այս, թէե այդ ազատութիւնն ու իշխա-  
նութիւնը չունիիք:

— Որքան հախանձու ես եղեր, մինչդեռ  
շարունակ աղոր հակառակը կը պիտիս:

— Կը հաւատա՞ս, թէ որ ըսեմ որ քեզմէ ի  
զատ և ո՞չ մէկի համոր արդքան դիւրազգաց ե-  
ղած եմ;

— Ո՞չ իսկ յոյն բարեկամո՞ն է ոյդ մօտին, հար-  
ցուց Սուրբիկ ինուրով:

Եւ մուրելութիւնն հետզետէ առելցաւ. այն  
գիշերուան պարահանդէսին՝ ուրիշ տարիներու  
պարահանդէսիներու ու երկութիւներու վրայ դարձաւ  
խօսքն, երիտասարդին լիշտատիներն արթնցան,  
անցեալ օրերու պատճութիւններ. գրեթէ խոսառ-  
վանութիւններ ըստն իրարա, մինչդեռ զօրաւոր  
ու անխառն գինուոյ վերջն զաւաթիները կը պար-  
պուէին ու զլուիները կ'ալուէին տաքնաւ ու զառ-  
նաւ. Այդ ժամուն ա՛լ բնաւ չէին մասածեր իրենց  
տարօրինակ ու մալուտչաճ կացութեան ու գիշեր

առեն մէկ սենեակ ի միասին ու առանձին գլու-  
խուենսն վրայ:

Քիչ մ'աւած նախանձու վրայ խօսեր էին ու  
աղկից խօսակցութիւնը սիրոց վրայ բերելու չափ

դիւրին բան չի կայ աշխարհու մէջ:

Սուրբիկ յոցներ էր, նա առելի կ'ունկընդրէր  
քան թէ կը խօսէր, թիկնաթոսի մը մէջ արած-  
ւած, աչքերը կիսափակ ու երեսը կարմրած. մինչ-  
դեռ կրիտասարդն անոր քով ու դէպի անոր ծը-  
ղեռ երիտասարդն անոր քով ու դէպի անոր ծը-  
ղեռ, փոքրիկ ու քնքու ծնորքն իր ձեռացը մէջ  
ամփոփած, կը չողակրատէր:

Սուրբիկ ուրիշ սան չէր լսեր անոր խօսքե-  
րէն բայց եթէ հեշտալուր մրմունջ մը որ իր լոս-  
զութիւնը կը հմայէր. կ'զգար որ կարող եր տա-  
րիներով առանց նեղանալու մտիկ ընեւ այդ բուժ ձ-  
րածայն նուազին որ ոչ երբէք այլքան ախորժելի  
ու ողոքիչ թուած էր:

Երջանկութիւնը բառաւն այս էր արգելօք երկ-  
րիս վրայ. Ս. Արքիկ զրեթէ այսպէս կարծեց վայր-  
կեան մը:

Գիշերը կը յառաջանար զուարթ ու տառեզա-  
զարդ. լուսինն հետզետէ կը խօսարհէր զանդաղ և  
վարանակ. ծովուն վրայ ձեւցնելով անթիւ ու  
անմանելի լուսեզէն ու բուազիծեր ու ք չարունակ  
կը կազմուէին ու կը փափոխէին անոր անզիկի պէս  
անշարժ ու փալուն երեսին վրայ. ամէն ոք  
հանգչած էր ու ամէն կողմ տարածուող խօս լուս-  
թեան մէջ մինակ էր այս մանկամարդ կինն իր  
սիրած մտերմին քով, բիւր իղձերով տողորեալ:  
Տիգրան հիմա ա՛լ զրեթէ բոլորովին իրեն մօտ

ծնրադրած էր ու Սուրբիկ անոր հեշտահամբոյք շունչը կ'զդար իր մազերուն մէջէն, իր երեսին մօտ, իր դիւրագրգիռ մորթին վրայ, և կը խռովէք. յանկարծ զդաց երկու սիրատոչոր շրթունքներ որ իր ձեռքին կը դպէին յիմարական տենչանօք պատելով իր բոլոր զդայարանքը. Սուրբիկ ձեռքն ետ քաշել ուղեց, բայց այս նահանջումն աւելի պարտեալ մարդու մը անօգուտ մէկ ջանքն էր քան թէ լուրջ դիմադրութիւն մը. Տիգրան բոնացաւ ու մանկամարդ կինն անոր դէմ զօրութիւն չ'ունէր. աչուըներէն կրակ կ'ելնէր, ակնարկը կը նուաղէր ու ամէն ձայնէ աւելի ուժով բառ մը, բառ մը միայն անոր ականջին կը զարնէր անդիմադրելի. իր պատճառած հրապոյրին համար :

Կը պաշտեմ զքեղ, կը մրմնջէր երիտասարդն անոր ականջն ի վար:

Սենեակին մէջ լուսնին լոյսը վարագոյրներուն բացխփիկ գոյներուն հետ կը խաղար. պղտիկ արձանները կը թուէր թէ կ'ողեսորէին իրենց մարմարէ փոքրիկ կայաններուն վրայ. պատկերները կը ժաղտէին ոսկեզօծ շրջանակներուն մէջ ու անդիէն հեղաշարժ ծովուն ձայնն՝ որ մեղմիւ տանը քարափ կը փայտայէր, կը հասնէր միօրինակ այլ ներդաշնակ երգի մը պէս:

Ուրիշ ատեն Սուրբիկ պիտի բողոքէր այս վարմունքին դէմ. հիմա երջանիկ էր սիրոյ այս խոստովանութիւնը, լսելով. անչուշտ հիմա չ'էր որ կ'իմանար Տիգրանի զինքը սիրեն. ինքն ալ ինչե՞ր չ'էր քաշեր իր փոխադարձ սէրը ծածկելու համար ու անտարբեր դէմք մը ցուցնելու իր պաշտեցեալ

մտերմին. վայրկեան մ'ես ու մօտ էր անձնատուր լինելու. հեշտութեան երազներ անոր շփոթած միտքը զրաւեց ու վայրիկ մը Տիգրանի բազուկներն անքակտելի շղթաց մը կազմեցին անոր մարմնոյն շուրջը:

Յանկարծ պատկեր մը անցաւ Սուրբիկի աչաց առջևէն, խոժոս ու տրատում դէմք մը՝ որոյ տարօրինակ նայուածքը մինչեւ իր սրախն խորը թափանցեց: «Զիս խարեցիր ու հիմա ամուսինդ պիտի խարեւած, կ'ըսէր այս նայուածքը բացորոշ խստութեամբ»:

Սուրբիկ սարսափահար ուժով մը մէկդի հրեց զինքը շրջապատող թերեն ու ոտքի վրայ ելաւ մէկէն:

— Տիգրան, ըստու խելակորոյս երիտասարդին, այդքան շուտ մուցար Սեղրաքի յիշատակը:

Սեղրաքի...

Ուսկից գոտւ այս սպասուալից անունն որ վայլակի մը ցոլացման պէս իր միտքը պատող մառախուղը փարատեց. Տիգրան կանդ առաւ իր անվայել աղերսանաց մէջ ու մաներկրորդ մը բարեց իսելքը յղուփը բերելու. ինչ որ ալ ըլլար իր անսահման սէրն ու մարդուս տկարութիւնը, պարկեշտութիւնն՝ որ իր սրախն մէջ էր միշտ՝ զինքն արիացուց ու պատույց ճամբէն չի խստորեցաւ: Բայց իր քաջութեան փորձը տալէ վերջն իր յուզմաւնքը չի կրցաւ ծածկել ու Սուրբիկն հեռու աթուի մը վրայ ինկաւ ուժաթափի ու ամօթահար:

Ալ չի խօսեցան ատոր վրայ ու քիչ մը ետքը պարտէզին դոնէն անցնելով, Տիգրան, լուս ու

քար կտրած, ծաղկահաստակ կինը քէօշկը տարաւ ձգոց ու տուն դարձաւ. բայց մինչև առտու իր խորվեալ երեակայութիւնը թոյլ չի առւաւ քնանալ: Արշալուսուն դէմ մրայն, խորտակուած ու վաստակարեկ, բազմոցի մը վրայ քունը տարաւ:

Այն գիշերէն վերջը քիչ մ'ատեն Տիգրան խօսա զգո չառոր ինթոցը մ'ունեցաւ քէօշկը զտուած ժամանակ, յանցանք մը գործած ատեն վարժապետէն բռնուող աղու մը կը նմանէր:

— Ել պատահի մը չ'եմ ես, կ'ըսէ՞ր երբեմն ինքնիրեն, ու ինչպէս յիմարութիւն մը գործելու չափ յառաջ դացի. իրաւ է ուրեմն որ մարդո իր անձին չի կրնար իշխել եղեր իմ լուր հաստատուածութիւնս այս կնոջ մէկ ժաղաին առջեւ անհետացաւ ու առանց անոր...

Իրիուն մը Սուրբիկ Տիգրանի առաջարկեց միասին շրջան մ'ունել պարտէլին մէջ. վերջալոյսն իր բոլոր չքեզութեան մէջ և պարտէլն ամոյի ու խորչպաւոր եր:

— Վշտացար ինձի դէմ, այսպէս չէ՞ հարցուց յանկարծ Արտմ էֆէնտիի կինը:

— Բնաւ, Տիկին, բնդհակառակն չնորհաւարտ եմ ձեզ:

— Եաւ և առաջ, Տիկին, ձեզ և առոր պէս պաշտօնական բառերը վերցուր ու պարզուպէս Սուրբրկ ընէի սուջուան պէս, որպէս զի չի սրդողած լինիդ հասկամ:

Երիտասարդը քիչ մը վարանեցաւ.

— Միթէ չափաղանց մտերմութեան հետեանք չէր իմ սիստմունքս, ըստ Դա. գուք պէտք է ու գլ.ք որ այս ձեւկերպութիւնները մնան ու պատնէշ մ'ըլլան իմ տկարութեանս դէմ:

— Ո՛չ, Տիգրան, առաքինութիւնն արժէք չունի թէ որ ճնշման մը արդիւնք է. ես քեզմէ աղէկ զալափար ունիմ քու սրտիդ ազնուաթեանը վրայ ու քու մտերմութեանդ կորուստով չ'եմ ու զեր իմ հանգստութիւնս փոխարինել, մոցիր ալ այս ժամն ինչպէս որ ես ալ չիմ միշեր բնաւ:

Տիգրան չի պատասխաւեց:

— Մի՛ կարծեր որ չի մաքանեցայ սիրոյն դէմ, Առ' լրիկ, աւելցուց նա քիչ մը վերջը. երեկուընէ չ' որ անբացատրելի իշխանութիւն մ'ունեցար իմ վրաս դուն, որոյ հետ յաւիտեան անհաջո ու սիսերմ թշնամի մնալ պարտէի. ես անհաջո չ'եմ որք իրենց հաճոյքին, թերես երջանկութեան համօր ուրիշի երջանկութիւնը կը զանկութեան պողնան ու տունը կը կործանեն. ինքզինքն չ'եմ զողնան ու տունը արդարացնել վայրկեան մը սիստելուս. զուն ինձի շուտով ձանցուցիբ պարտականութիւնս որուն համար ալ աւելի կը... յարգեմ զքեզ. իսկ զուն, — և Տիգրան հառաջեց այս ըսելով —, բընա՛ւ, ո՛հ, բնաւ լսած մի ըլլար իմ գժբաղդ սիրոյս խոստավանութիւնը:

— Հաշտուեցանք ուրեմն ու տուն դառնանք, Այսպէս վերջացաւ այս խոռվաւթեան ու զբնաւութիւնը. սակայն ուրիշ գժբաղդութիւնն մը չ'ուշացաւ այս ընտանիաց զիսւն:

Արամ էֆէնտիի դիմի հիւանդութիւնը բոլորովին անհետացած չ'եր ու յանկարծ նոր ձեւով մը երեւան:

ելնելով խիստ ծանր կերպարանք մ' առաւ քիչ օր-  
ւան մէջ :

Խնամքները չի պակսեցան . Խոսրով հիւանդ-  
տես եկաւ ու ԵՀՆԻ-Մահալլէ դառնալուն ծանօթ-  
ները զինքը շրջապատեցին իրրև թէ տեղեկու-  
թիւն մ'առնլու համար հիւանդին վրայօք . կեղ-  
ծաւոր կարեկցութիւն որով քօլարկուած էր հի-  
ւանդին կնոջ վրայ տարածուած հետաքրքրութիւ-  
նըն , անշուշտ երեսի վրայ թողած էր իր ծերունի  
ամուսինն , երիտասարդ տարիքաւորին հետ զրո-  
նելու համար :

Կիներն ու յատկապէս պառաւները՝ նշանաւոր  
էին իրենց հաւաքած տեղեկութիւններով :

Յիսուննոց զիրուկ կին մը որոյ երեսին խոր-  
շոմներն անհետացնելու համար կատարուած ջանո-  
քերն ապարդիւն մնացած էին . լրադրաց մէջ կար-  
դացած խարեբայ գեղերէն գանգատելէ վերջը կը  
սինդէր որ Արամ էֆէնտիի տունէն ելած սպասուէն  
մը թանկապին մանրամասնութիւններ բերած էր  
իրեն , մանրամասնութիւնք որք պարկեցա ականջ-  
ներէ չ'էին կրնար լուուի :

Բամբասող հետաքրքիներուն սիրուն անհամ-  
բերութենէ բարախոց :

— Հոգի՛ս , կը զոչէր նա , կարգուած կիներն  
աղջիկներէ աւելի կատղեր են հիմա . լսուած բան  
է ասիկայ որ զիշերն ի լոյս ձգես հիւանդ էրիկդ  
մինակը չարչարուի ու դուն պարտէլին զանէն  
դրացի երիտասարդին տունն երթաս :

Ունկնդիրներն իրրև թէ չի հաւատլու շարժում  
մ'որին չարլեզու պատաւը զայրացնելու ու ալ ա-

ւելի խօսեցնելու համար :

— Զէ՞ք հաւատար , կրկնեց զիրուկ կինն աշ-  
խուժիւ , չ'է՞ք հաւատար , կ'ուզէ՞ք որ Մարիամը  
կանչեմ ու ձեր դիմացը խօսեցնեմ :

— Վրայէն չնորհքով կին մը կ'երեւայ , մե-  
ղայ , ալ մարդ իր տեսածին ալ խաբուելու չ'է ,  
վրայ բերաւ անդիէն սիկառի թուղթի պէս նիհար  
ու թափանցիկ կին մը որ բուրդի ու բամպակի  
անհրաժեշտ պաշարով մը բեռնաւորած էր ամէն  
ատին :

— Ատանկները չնորհքով կ'երեւան վրանուն :

— Ո՞վ կը սիրէ եղեր , հարցուց քառասունն  
անցուկ աղջիկ մը որ ամուսնալլէ յուսակտուր .  
ալ պառաւներու կարզը բազմելու իրաւունք ու-  
նէր :

— Փաստարան է , ինչ է , զիշեր ցերեկ իրա-  
րու տունն են եղեր :

— Այս տեսակ եիները բոլոր իգական սեռին  
ալ պատոյն կը դպիին , աւելցուց արդար զայրու-  
թիւ երիտասարդ ու գեղանի կին մը որոյ սիրա-  
հարական արկածներն երեսին վրայ ներկուած զոյ-  
ներուն չափ բազմաթիւ էին :

Ուրիշներ կը պնդէին թէ իր կնոջ մեղապար-  
տութիւնն հաստատուելուն վրայ Արամ էֆէնտի  
հիւանդացեր էր . թէ խեղճ մարդն ամէն աեսու-  
թենէ զրկուած , զրեթէ բանտարկուած էր . շատա-  
խօս երիտասարդ մը՝ ականջէ ի վար փափսալով  
խորհրդաւոր ձեւերով կը պատմէր թէ իր բարե-  
կամներէն մէկն Արամ էֆէնտիի քէօշկին մօտէն .  
անցած ժամանակ զիշերային ժամադրութեանց  
հանդպկը էր :

Այս կերպ էին ահա խօսակցութիւններն հասարակութեամն մէջ. այս բամբասովովնէրէն զոնէ մին՝ բան մը գիտէ՞ր կամ թէ ինք կը հաւատա՞ր իր ըսածներուն. բնաւ։ Նախանձը մէկ կողմէն, հետաքրքրութիւնը միւսէն միացեր էին զրպարտութիւնն ու քսութիւնը ծաւալելու այնպիսի անձերու գէմ զորս թերես շիտկէ շիտակ չ'էին ճանչնար։

Երիտասարդ կինը մեծագոյն յանցաւորը թերես ոճրագործ մ'էր. ամէնքը ծերունի ամսւամոյն կը զթային ու կը կարելցին միայն։ Գուցէ հարկ էր չառք մ'ընկել զայն իր անհաւատարիմ կնոջ ձեռքէն փրկելու համար։

Այս տեսակ են ահա այն սարսափելի տարածայնութիւններն որք փախանցիկ ու քստմնելի հիւանդութեանց պէս բերնէ բերան տարածուելով մարդու պատույն կը դպչին, կը հալածեն ու շատ անգամ կը խորտակեն թաքուն, յամառ ու անուլոք ամբաստանութիւններ որոյ գէմ ամբաստանեալն ինքինքը արդարացնելու միջոց չ'ունի։ Մարդոց ներքին կնաց մասին հասարակաց կարծիք ըստած բանն՝ ի բացակայութեան տրուած վճռու մ'է որ առանց դատապարտւելոյն հաղորդուելու կը գործադրուի։ Բաւ է որ զրպարտիչ բերան մը բացուի մէկուն բէմ ու դատապարտութիւնը ժամանակի խնդիր մ'է միայն և որոյ գէմ զրպարտեալը բողոքելու իրաւունք չ'ունի։

Այս կերպ էին ահա հասարակաց կարծիքը Սուրբիկի մասին։ Պարկեշտութեան, մաքրութեան նշոյլ չ'ունեցող անառակուհիներ չ'էին կրնար ան-

տարակոյս անոր առաքինութեան հուատալ. սերձերմակին գոյութեան չի կրնար հաւատ ընծայել. այս եղած է միշտ աշխարհիս օրէնքր։ Անդին հիւանդովը կը տառապէր ու կը զարմանուէր. իսեղճ մարդուն հիւանդութիւնը մահատուու սարսափելի կերպիւ փոխանցիկ սիստ մ'էր. խոհմութիւնը կը պահանջէր խիստ զգուշութիւններ ձեռք անոր քովը մօտեցուած ատեն. բժշկաց պատմուէրը խիստ ու բացորոշ էր. Սուրբիկ միայն չի հանցաւ այդ արգելքն զոր իր պարտականութեան հակառակ դասեց. իր մանկութենէն իվեր զժրազդ ու ճակատազրէն հալածեալ՝ քաջութեամբ, զրեթէ ուրախութեամբ նեառեցաւ այն վտանգին մէջ որ այնչափ դիւրաւ կրնքն ու ի միամին զերդգման տանիիլ։ Ո՛չ ոք զիացաւ երբէք այս մանկամարդ կինն առաջնորդող գաղափարը. փախանցման վտանգը տարաբաղդունին հրապուրեց. ազգական, բարեկամ ի զուր խրատեցին կամ սպառնացան. Սուրբիկ անդրդուելի մնաց. Տիգրան միայն բան մը չ'ըսաւ. մինչդեռ բժիշկներն ապշած ու սքանչացած կը մեկնէին ամէն անդամ։

Միայն իր զաւակներն հեռացուց ու ինքը գիշեր ու ցորենկ սպասունուոյ մը օգնութեամբ հիւանդին քովիչն չը բամսուեցաւ։

Հիւանդութեան չորրորդ-հինգերորդ օրերն Արամ է փետին անձանաչելի էր. անհամար ուսոյց ու պալարներ, սե ու կապոյտ, անոր դէմքն ու ճակատը պատեցին. աչքերը փոսն իջած ու երեսին ուռուցիկ կոյտերուն մէջ թաղուելով երկու փայլուն կէտերու փոխուեցան. շրթունքն իրարմէ հե-

ու, ու բոլոր գլուխն ահաւոր ու քատմնելի երեսիթ մ'ստացաւ:

Սարսափելի ախտը մէկ քանի աւսւը մէջ այս աստիճանի կերպարանափոխ ըրած էր հիւանդը՝ սպասուհին վախցաւ ու առաւ քալեց ու Սուրբիկ մինակ մնաց հիւանդը զարմանելու և սփոփելու համար:

Մինակ, ոչ սակայն, քանի որ Տիգրան առաւու ու իրիկուն հնի էր, բժիշկները կը հրաւիրէր, դեղերը կը պատրաստէր ու առանչն դուրս հիւանդին վերաբերեալ բոլոր հոգերը հոգալով կը մտածէր, նաև մանաւանդ Արամ էֆէնտիփ նեղութիւնը գուշակելով, առանց Առուրեիկի զգացնելու, Արամ էֆէնտիփ մէկ պահանջքը գանձած լինելու պատրակաւ դրամական օգնութիւն մը կ'ընէր ու վերջապէս այդ մահու ու սարգափի օրերուն մէջ պահապան հրեշտակի մը պէս կը հակէր այդ անօդական բնտանեց վրայ:

Բժշկիներն հետզհետէ ձեռք քաշեցին, հիւանդին վիճակը բոլորովին յուսահատական ու անոր աւելի հաւ զիմացի աւելին արհաւրալից զարձաւ:

Անտարակոյս նախախնամութիւնն անքննելի մէկ զալանիքն էր որ այս դժոնդակ ու զարհուրելի ախտն այսքան բարի ու պարկեշտ մարդու մը վիճակած էր, հիւանդին խելքը զլուխն էր միշտ, վերջին օրերուն, երբոր ինքն ալ վերահասու եղաւ իր վասնդաւոր կացութեան, վարմնում մը անուեցաւ այս մարդուն վրայ, բակիք մը անէր ու չ'էր կրնար կարծես մէկու մը յայանել, Առուրեիկը միայն տեսնելով միշտ իր քովն, իր արդէն անհան-

գիսա խղճմանը բոլորովին վրգովեցաւ, ամէնքն, եղբայր, քոյր, կամ աղգակնն, քոյերայէ վախիելու պէս, առանց ետենին դառնալու, մի առ մի խոյս տուեր էին ու միայն այս երիտասարդ կինը մնացեր էր մինչեւ վերջն հաստատ իր սիրոյն ու հաւատարմութեան մէջ, այն առեն մտածեց թէ որբան ձանր պարտքեր սասնանած էր այս մատղաշ ու վախիւկ արարածին զէմ զոր գեռ աղայ հասակէն աններելի անխոնեմութեամբ մը իր կինաց բոլոր ծերութեան ու տառապահնացը մասնակից ըրած էր, մտածեց նա և թէ ուսկից կը ճարէր բժիշկներու ամենօրեայ արուած գումարները, վասն զի իր չոշին ինայուղութիւններն հիւանդութեան առջի մէկ երկու ուսուր մէջ սպառած էին անշուշտ:

— Առուրբիկ, բառ մանկամարդ կիսոյն որ ամեռի մը վրայ ու անկողնոյն մօսը նստեր էր, գնահատ տութենէ թալկահար ու տժգունած, սասկ մնացած չէ քովդ, իմ սեղանաւորս կայ Պոլիս, ակտոք է մէկ երկու ամսուկան կօտրել տալ այս օրերու համար:

— Բայց սասկի նեղութիւն չ'ունինք, պատասխանեց նա, ատեն չ'եղաւ քեզի իմացնելու որ յոյն վաճառականին վրայի առնելիքներդ Տիգրան էֆէնտին զանձեց:

— Ո՞ր յոյն վաճառականն, հարցուց հիւանդը մտախոն:

— Քոնք վիտես անչուչու, որուն վրայ հարիւր քամն սոկի պահանջ ունիս:

Արամ էֆէնտի մէկու մը վրայ այս տեսողի պահանջ մը չ'ունէր ու անմիջապէս դուշակեց ոյն

չափազանց փափկութեան զգացումն՝ որով Տիգրան դրամական օգնութիւն մ'ընդունել տալու համար այս ստախօսութեան դիմեր էր, բայ մը չ'ըսաւ, բայց աչուըները լեցուեցան :

— Եղբօրմէ մը աւելի է մեղի համար Տիգրանը, Առ' որբիկ, գիտոցած ըլլաս, մրմնջեց այն :

Իրիկունը երիտասարդն եկաւ տրտումու տիսուր • հետեւեալ օրուան համար բժիշկները նոր խորհրդածութեան մը հիւալիքը էր. շատերը մերժեր էին գալու. և ոչ մին ծածկեր էր հիւանդին մօտալուտ վախճանն. ասով հանդերձ Տիգրան յամառեր էր զանոնք կանչելու համար :

Հետեւեալ օր հիւանդը բոլորովին ծանրացաւ, իրիկուան դէմ Տիգրանը տեսնել ուզեց. հինդ բոսկէ վերջ երիտասարդն անոր անկողնոյն մօտն էր: Աև վարագոյրներ կ'արգիլէին պատուհաննէն եկող լոյսն որում չ'էին կրնար այլ եւս զիմագրել հիւանդին տկարացած աչքերը, գերեզմանի պէս մթին ու սգաւոր սենեակ մ'էր, հիւանդը զիմով նշան մ'ըրաւ կոոջը զինքը մինակ թողլու համար ու Տիգրանին դառնալով:

— Իմ վերջա մօտ է ալ, Տիգրան, ըսաւ հազիւ լսելի ձայնիւ, ու տեսնելով որ երիտասարդն ընդմիջելու շարժում մը կ'ընէ. ո'չ, ո'չ, աւելցուց նա, իսաբուելու պէտք ունեցովսկերէն չ'եմ ես... չնորս հակալ եմ քեզմէ, նշմարիտ որդի մ'եղար ինձի իմ կարօտութեան օրերուն մ'չջ... քեզի պէսներ չատ չ'են գտնուիր...

Հսս հիւանդին ձայնը մարելու մօտ երեւցաւ.

— Զաւակներուս ապագան չ'ապահոված կը

թողում ու կը մեկնիմ. այս ցաւը շատ մեծ է հօր մը համար... կ'ուզեմ որ զաւակներուս հակես, Տիգրան... կը համենա՞ս, զաւակներս որբութիւն չի տեսնան...

Տիգրան իր արցունքը չի կրցաւ բռնել ու հեծ-կլտալով արտաստել սկսաւ :

— Վերջին ու գերագոյն խնդիրք մ'ալ, մրմնջեց հիւանդը չնչահատ. կինս երեսէս չի խնդաց մինչև այսօր, իմ մահուամբս այն ալ կարօտ ու... աղքատ կը մնայ... քսան կինդ տարեկան այրի կը թողում ահա զինքը... դուն պաշտպանէ անիկա... այս քաղաքը մի՛ նստիք...

Ոգեգարին խօսքերն անհասկանալի դարձան, բայց յանկարծ վերջին ճիզ մը ընելով.

— Մի՛ մոռնար, Տի՛գրան, իմ զաւակներս քու-զաւակներդ թողը ըլլան ու դուն երջանիկ ըրէ Սուրբիկը

Օրհասականին ձայնը կտրեցաւ ու անկից վերջը խղդուկ հոնդիւն մը միայն լսուեցաւ. քըչ մ'ատե-նէն ամեն ինչ վերջացած էր:

Ութ օր վերջը բոլոր վոսփորի ու Պէօլիւքտէ-րէի մէջ խօսակցութիւնն երկու դէպքի վրայ կը կեղրոնանար. այն է Արամ էքինտիի մահուան ու լիոսրովի կնոջ փախուստին վրայ:

Եւդինէ՝ ի վերջոյ Մարեմնանէ ձանձրացած, իւովաթ սպասաւորի մը հետ սիրահարած ու ամուս-նական յարկէն չուած էր պարզապէս:

Լիոսրովի յաջողութեան առողջը շատոնց ի վեր խաւարեր էր. Եւդինէի փախուստը վերջին հար-ուածն եղաւ անոր: իր ընտանեկան արկածները բերնէ բերան զրուցուելով իր դիրքին ալ վնաս

առւին : ու անոր խոսացու ած պաշտօնը չի տրուեցաւ : Պաշտօնէ ու ազգութան, զուրկ, առւնը կործանած, ամենուն ծազրին նշաւակ դարձած, Խոսրով օր մը միկնեցաւ Պայսէն առանց մէկու մը ձայն տալու ճիշտ ինչպէս որ Եւ զինէ ալ իր տառնէն մեկնած էր : ԱՇ ոք կրցաւ անոր ուր երթարն իմանալ . ամանք կը սփնդէին թէ : Ամերիկա կը զանուինա այժմ ու բողոքական միսիոնար եղած է , անտանելի աղքատութեան ու տառապանաց մատնուելէ յետոյ . ուրիշներ կը յարեն թէ նա իր հայրենիքը Խարբերդ դարձած է :

Այսպէս հեռացաւ այս մայրաքաղաքէն այն երիտասարդն որ պարտէր զուցէ բնաւ սոր չի կու խել հոս . բաղզը վայրիկան մը ժարուեցու անոր իր զանութիւնը վերջէն ուեկի սաստիւթեամբ զգացնելու համար :

Իսկ Տիգրան Արտիմ Էֆէնափի մահուանէն մի քանի օր վերջն իր զուքն ու կարասիքը վաճառելէ յետոյ . Առորիկի ու անոր զաւակացը հետ Ազրիանուպոլիս երթարու համար ճամբաց ելաւ . վայրահաջու իրաններ այս ուղեւորութիւնն իրենց առջի ամբատանութեանց ապացոյց համարեցին :

— Զէի՞ ըսեր ձեզի , կ'ըսէր այս ասթիւ յիսունոց զիրուկ կինը , խեղձ մարդուն մահուան պատճառ եղանուու քառոսնիքն չեն սպասեր անպամ , այս տեսակ աէր տեսնուած չ' զիս , մարդ չառ բռած է , բայց ամօթք մէկդի թողուծ չ' աշխարհի տոջեւ :


— Առաջուց ի զիր մարդ չէին սեօներ անոնք աւելիսց գրացի խօսուիկից մը :

Երիտասարդ վաստարանն երբէք կարեւորութիւն տուած չ' էր այս թունաւոր լեզուներուն . նաև Ազրիանուպոլուոյ մէջ երկաթուղւոյ կայարանին քով , Քարազածի գաշտին մէջ առանձին տան մը մէջ կը բնակի . յնդարձակ պարտէկ մը ունի զսր կը մշակէ և ուր կ'զբանու . երբեմն աղքատ ու կարօտ մարդոց զատերը կը վարէ ձրիաբար . այդ կողմերն ամէնքը կը ձանչնեն հարուստ բասարանն , ինչպէս կ'անու անեն զինքը բարեմիտ զիւզացիք :

Բայց առջի անփաթ ու զուարթ երիտասարդը մեացած չ'է , մըուուք թողած է ու սպիտակ թելեր կանու խէն անոր մազերուն մէջ կը աեսնուին : Խիստ քիչ անզամ անցելոյն վրայ խօսք կ'ընէ : Արամ էֆէնափի վերջն կամքն յարզած է . անոր զաւակներն իր զաւակներն եղած են , զամն զի Սուրբիկ իրեն կինն է :

Ա Ե Ր Զ





«Ազգային գրադարան



NL0332816

29759